

1094

511  
Z-14

2010

SII

17

Ն Ա Ր

391

# ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՅ  
ՊԱՀԱՆ ՎԱՐԴԱՎԵՏ ՑԱԿՈՎՔԵԱՆ

Հ Ա Տ Ո Ր Ա .

Բ . Տ Ա Վ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն



Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Ս . ՍԹՈՂՈՅՑ  
ՄՐԲՈՅ ՑԱԿՈՎՔԵԱՆՑ

ՅԵՐՈՒՍԱՂԵՄ

1884

511  
2-16

Հ. Ռ. Ր

# ԹՈՒԱԳԻՏԱՌՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՏԱՄԻՐՆԱՑ

ՎԱՃԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՅԱԿՈՎԵԱՆ

ՀԱՏՈՐ Ա.

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Բ. 2002



Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՌԱՋԵԼԱԿԱՆ Ս. ԱԹՈՂՈՂՅԱՆ

ԱՐԲՈՅ ՅԱԿՈՎԵԱՆ

ՅԵՐՈՒՍԱԳԵՄ

1884

Բ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍՐԲՈՅ ԷջՄԻՍԾՆԻ

Տ. Տ. ԳԵՂՈՐԳԱՅ

ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՀՐԱՄԱՆԱԿ

ՊԱՏՐԻԱՐՔԻ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

Տ. ԵՍԱՅԵԱՅ

ՍՐԲՈՅ ԱՐք ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԵՒ Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԿՈՍՏՈՆԴԵԿՈԼՈՎ

Տ. ՆԵՐՍԵՒԻ

ՍՐԲՈՅ ԱՐք ԵՊԻՍԿՈՊՈՍԻ



38037-67

Բ ՅԻՇԱՏԱԿ

ԹԱԼԱՍՏԻ

ԱԶԳԱՍԻՐ ԱՇԳԵԱՆ

Յ Ա Վ Ա Ր Ա Ր Ա

Է Յ Է Ն Տ Ի Ի

ԵԿ

ԲԱՐԵՀԱՄԲԱԴ

ԳԵՐԵԴԱՍԱՆԻ ԻՒՐՈՅ

ՈՐ ՅԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ

52325-Ռ. Ի.

# Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Ա. ՔՊԱԳՐՈՒԹԵԱՆ

ՔԱՆԱԿԱԳԻՏՈՒԹԵԱՆ օգտակարութիւնը բացատրելու շատ կարեւորութիւն չըկայ. զի ամեն անհատ իւր մետք զարդացման համեմ մատ առաւել կամ նուաղ ձանջած է անոր պիտանութիւնն ու կարեւորութիւնը :

Քանակագիտութիւնը բոլոր ուսմանց և արհեստից հետ ունեցած առնչութեամբ համաշխարհական եղած է շատոնց 'ի վեր, այսպէս որ առանց քանակագիտութեան օժանակալութեան՝ գիտութիւնը մերակատար է անօպւտ կ'ըլլան. ինչպէս են աստղաբաշխութիւն, թերակատար մ' անօպւտ կ'ըլլան. ինչպէս են աստղաբաշխութիւն, թերակատար մ' անօպւտ կ'ըլլան. այլն. վանդի ասոնց սկըլլ բնագիտութիւն, տարրաբանութիւն, և այլն. վանդի ասոնց սկըլլ բունքներն ու օրէնքները միայն քանակագիտութեամբ կրնան ասլարուցութիւն :

Թուագիտութիւնը, որ քանակագիտութեան առաջն մասն է, ամենահարկաւոր գիտութիւն մ'է առ հասարակ թէ քաղաքացւոյն, ամենահարկաւոր գիտութիւն մ'է առ հասարակ թէ քաղաքացւոյն, թէ հարստին եւ թէ աղքատին. զի առանց ամեն զի զի զայտոյն, թէ հարստին և թէ աղքատին. զի առանց ամեն զի զի զայտոյն, արհեստն ու վաճառականութիւնը կը բարդացն և ամեն զի զի զայտոյն արհեստն ու վաճառականութիւնը կը բարդացն և ամեն զի զի զայտոյն արհեստն ու վաճառականութիւնը :

Մինչդեռ Եւրոպացիք և Այսերկացիք զիտութեամբ և արհեստիք զարգացեալ անընդհատ կը յառաջադիմեն եւ օր լսու օրէ կը արագատան իրենց վաճառականութեան գուռուն ընդլայնելով. Արիա հարստան իրենց կիտութենէ եւ արհեստէ զուրկ՝ օր լսու օրէ ցիք ընդ հակառակին զիտութենէ եւ արհեստէ զուրկ՝ օր լսու օրէ աղքատութեան անտանելը ախտով կը վարակին :

Արիացւոց շատը թուագիտութեան անտեղեակ եւ հետեւաբար տօմարակալութենէ զուրկ ըլլալով իրենց գործառնութիւնները բազգի կամ ձակատագրի թոզած ին :

Քանի՞ քանի՞ ազնուական գերգաստաններ, մեծանուն ընտանիքներ թուագիտական հիմնական գործութեանց խակ անհմաւու ըլլալով՝ իրենց գործառնութիւնները գործակալաց և ծառայից յանձնած են և կուրօբէն անոնց խաղալքը եղած :

Այս լսուածներէն յայսնի կ'ըլլայ որ թուագիտութիւնը ամեն աստիճանի երկար անհատից ամենահարկաւոր է. վանդ զի եթէ աստիճանի

արական սեռը թուագիտութեան կարօտութիւն ունի իւր արէն առական եւ առեւտրական գործառնութիւնները կարգագրելու համար, իդական սեռն ալ չ'նուաղ անոր կարօտութիւն ունի իրեւ տանտիկին իւր առանին գործերը տնտեսագիտաբար տնօրինելու համար :

Թուագիտութիւնը վերսիշեալ օգուաներէն զատ՝ մատարական ջարգացման վայ խիստ մեծ աղդեցութիւն ունի. վասն զի կը արէ մեր միտքն ու յիշալութիւնը, կ'ուզզէ մեր գաղափարներն ու խոր հարդները, կը խափանէ մեր գերահաւանութիւնը, կ'ուսուցանէ տուառ ու միալ պատմութեանց ը հաւատալ, ը խաբուիլ եւ վերջան պէս ձեմութեանը վերահասու ըլլալ:

Արդ՝ եթէ թուագիտութիւնը բնաւ օգուստ՝ չ'ունենար բաց ՚ի այս վերջն օգուաներէն, գարձեալ մարդիկ կը պարտաւորէին ամենայն հոգալ և խորին մոտագրութեալը ուսանիլ զայն և անոր մէջ քայլ հմտանալու համար երբէք չանք ու աշխատութիւն ը խնայել:

Թուագիտութեան օգտակարութեան վայ այսամի խօսելին դիմի, աւելորդ չ'ենք համարիր մեր սոյն աշխատութեան մասին եւս փոքր ՚ի շատ անզեկութիւն հազարդէլ աղին ընթերցնդա :

1871 ին Ս. Ա. թուույս ժառանգաւորաց Վարժարանին մէջ քանակագիտութեան ուսուցիչ կարգուելով միայն թուագիտութիւն գառափառութիւն զայն ասպասուել: Փիչ աստենէն զգալի եղաւ ինձ Հայ—գասագրեանց անբաւականութիւնը. ուստի մէկ տարիին յ ետոյ՝ 1872 ին ձեւարկեցի սոյն գործոյն՝ աշքի առաջ ունենալով բաց ՚ի Հայ—գասագրերէ բայցմաթիւ նշանակութիւն ֆրանսէրէն դասագիրքեր և հետղետէ առացած փորձառութեամբ շնանցի այս գասագիրքը կատարելութեան սոյն աստիճանին հասցնել, որ Հայ—գասափառութիւն ստար գասագրոց գիմելու կարօտութիւնը մեծաւ մասամբ կարենայ վերջնել:

Այսու նպատակաւ գործո՝ աւարտելին զինի՝ Մեծ Յարութիւն Յ. Թիւլեան իշքնատի քանակագիտութեան մեծահռչակ դաստուխաներկայեցի, որ Կ. Պոլսց Աղգային Վարժարանաց մէջ շատ տարիներ ՚ի վեր գասատութեամբ հանրածանօթ է ամենուն: Մեծ Յարութիւն իշքնատի իւր ներհուն հմտութեամբ, բաղնաժամանակեայ փորձառութեամբ եւ աննախանձ բնաւորութեամբ մտադիւր օգնեցինձ և սոյն գասագրքի կատարելազործութեան մեծագէս ստարեց, որպէս մասն կը փութամ իւր խորին շնորհակալութիւնս հրամարակաւ մատուցանել:

Այս գործոյն մէջ թուագիտական բառերը մերով լսանն քննած և լսութութեամբ գործածած ենք և պակածները յարմարցուցած, միշտ

ուշադրութիւն ընելով որ իւլքաբանը վեր թուագիտական բառ բոյս  
աշխատութեան մէջ մի և նոյն իմաստով գործածուած ըլլայ ՚ի դիւ-  
րութիւն ուսանողաց :

Կարեւոր սեպեցինք նաև գործոյս վերջը թուագիտական բառե-  
րու Հայ—Ֆրանս և Ֆրանս—Հայ բառ-գիրք մը յարեւ յուսուալով որ  
այսու օգտակար ծառայութիւն մը ըրած կ'ըլլանք Ֆրանսագէտ Հայ  
դասաստուաց եւ ուսանողաց :

Ներկայ երկարութեան մէջ կարելի եղածին չափ աշխատեցանք  
այնպիսի պարզ եղու մը գործածել, որ աշակերտները զիւրաւ հաս-  
կլնան և օգտին . համազուած ըլլալով որ գտագիրք մը որշափ պարզ  
և դիւրընելի ըլլայ, անշափ աւելի օգտակար և շահաւետ կ'ըլլայ:

Սոյն աշխատասիրութիւնը 13 գրքերէ բարձրացած է, որոց իւրա-  
քանչիւրը բազմութիւն հատուածներ և անոնց վերաբերեալ հարցա-  
րաններ, կրթութիւններ և խնդիրներ կը պարօւնակէ :

Այս գրքերն՝ իրենց մեծութեան նայելով առանձինն կամ եր-  
կու առ եօկու հատուններ ըրած ենք, միշտ նկատելով որ ատմք ՚չ  
կու առ եօկու հատուններ ըրած ենք, միշտ նկատելով որ ատմք ՚չ  
այնշափ ստուար ըլլան և ՚չ անշափ սակաւաթերթ, այլ չափաւոր  
մեծութիւն մը ունենան եւ գիներու մասին դիւրամանաշելի ըլլան.  
որպէս զի առքաս աշակերտը գտասպրէ զուրկ չը մնան . վասն զի  
միշտ նկատուած է որ Ազգային Դարպոցաց մէջ գտասպրոց ընդհան-  
րակ չտիպազն առըւթեան պատճառաւա՝ ուսանողաց մեծ մասը  
սպարտասրուած է առանց գտասպրի մնալ :

Ներկայ գտասպիրոս այնպիսի կերպով պատրամատուած է, որ  
կրնայ ամեն գտաս աշակերտաց ալ յարմարիլ, եթէ Մէծ . Դասա-  
տուք զարգացելց միայն վերապահէն կանոններու եւ նախադասու-  
թեանց առաջըները, Երկրորդական գիտելիքները և դժուար իցնդ-  
րոց լուծումները :

Քաջայսոյ ըլլալով, որ մէր սոյն գտասպիրոս սիրամի ընդունելու-  
թիւն կը գտնէ Հայ վարժարանաց մէջ և օգտակար կ'ըլլայ ուսում-  
նասէր Հայ դասակաց, պատկուած կը համարներ մէր դառն ու տաժա-  
նելի աշխատութիւնները և կը միիթարուինք Ազգային առաջաց յա-  
ռաջաջիմասութեան քաղցր յուսով և ակն ունինք, որ մէր Մէծ . Պաշ-  
տաջադիմասութեան ակամայ թերութեանց ներուամիտ աշքով կը նային և  
եթէ վրիպակներու պատահին, կը բարեհամին մէջ նամնիւաւ հա-  
զարդէւ, զորս չնորհակալութեամբ պիտի փութեամբ ուղղէւ Բ. Տը-  
պագրութեան ժամանակ :

## Ե Ր Ր

# ԹՈՒԱԳԻՏԱՌԻՒԹԻՒՆ

## ԳԻՐՔ Ա.

### Ա.Մ.ԲՈՂՋ ԹԻՒՔ

### Ն Ա.Խ Ա.ԳԻՏԵԼԻՔ

1. **ՔԱՆԱԿՈՒԹԻՒՆ** կը կոչուի այն ամեն  
բանը, որ կրնայ չափուիլ կամ համրուիլ:  
ինչպէս տախտակը, ջուրը, արժեքը, ժամա-  
նակը, և այլն:

2. **ՄԻՒԹԻՒՆ** կը կոչուի այն քանակութիւնը,  
որ իւր տեսակին եղող քանակութիւնները չա-  
փելու որոշուած է:

ինչպէս մէդր, արշն, տիրհէմ, և այլն:

3. **ԹԻՒԿ** կը կոչուի քանակութեան մը մէջ պա-  
րունակուած միութեանց որբանութիւնը<sup>(1)</sup>:

(1) Թուոյ գաղափարը մէր ստացած առաջին գաղափարներէն մէկն  
է. արդարեւ որ և իցէ իրեր նկատած ատեննիս անկարելի է որ անոնց  
մէկ կամ շատ ըլլալը չը դիտենք, որմէ կը ծագի. միութեան կամ  
շատութեան գաղափարը, որ էապէս թուոյ առաջին գաղափարն է:

ինչպէս եօմը մարդ , քսան օդուա , հինգ տասներկու , և այլն :

4. ԹԱՇՋԱՏԵԱԼ ԹԻՒ կը կոչուի այն , որոյ միւթեան տեսակը յայտնի է :

ինչպէս երկու մարդ , հինգ սուր , և այլն :

5. Վ ԵՐԱՏԵԱԼ ԹԻՒ կը կոչուի այն , որոյ միութեան տեսակը յայտնի չ'է :

ինչպէս վեց , ութ , տասը , և այլն :

6. ՀԱՄԱՍԵՌ ԹԻՒՓ կը կոչուին անոնք , որոց միութեանց տեսակներն իրարու նման են :

ինչպէս երեք ընկոյզ , տասն ընկոյզ . ութ գիրք չորս գիրք , մէկ գիրք . և այլն :

7. ՏԱՐԱԾԵԲ ԹԻՒՓ կը կոչուին անոնք , որոց միութեանց տեսակներն իրարու նման չ'են :

ինչպէս ութ նուռ , հինգ խնձոր , մէկ ժամ . չորս ձի , վեց հաց , երեք ուշ . և այլն :

8. ԱՄԲՈՂՋ ԹԻՒ կը կոչուի այն , որ միայն ամբողջ միութիւններ կը պարունակէ :

ինչպէս եօմը հաց , երեք , և այլն :

9. ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ քանակագիտութեան առաջին մասն է , որ թուոց վրայ կը խօսի և անոնց վրայ զանազան հաշիւներ կատարել կը սորվեցնէ :

### Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

1. Ի՞նչ է քանակութիւնը : 2. Ի՞նչ է միութիւնը : 3. Ի՞նչ է թիւը . թուոց գաղափարն ուսմից ծագումն առած է : 4. Ի՞նչ է թանձրացեալ թիւը : 5. Ի՞նչ է վերացեալ թիւը : 6. Համասեռ թիւեր ըսելով ի՞նչ կը հասկցուի : 7. Տարասեռ թիւեր ըսելով ի՞նչ կը հասկցուի : 8. Ի՞նչ է ամբողջ թիւը : 9. Ի՞նչ է թուագիտութիւնը :

### ԹՈՒԱՐԿՈՒԹԻՒՆ

10. ԹՈՒԱՐԿՈՒԹԻՒՆԸ թուագիտութեան այն մասն է , որ թիւերը կազմել , զանոնք անուանել և նշաններով ներկայացնել կը սորվեցնէ :

11. ԹՈՒԱՐԿՈՒԹԻՒՆԸ երեք մասերու կը բաժնուի , որք են թուակազմութիւնն , թուախօսութիւնն կամ թուաբանութիւնն և թուագրութիւնն :

### ԹՈՒԱԿԱՑՄՈՒԹԻՒՆ

12. ԹՈՒԱԿԱՑՄՈՒԹԻՒՆԸ թիւերը կազմել կը սորվեցնէ՝ միութիւնն իւր վրայ յաջորդաբար աւելցնելով : Այսպէս միութիւն մը իւր վրայ աւել նալով՝ Երես թիւը կը կազմուի . այս թուոյն վրայ միութիւն մ'ալ աւելնալով՝ Երես թիւը կը կազմը այսպէս յաջորդաբար մէկ մէկ միութիւն աւելնալով՝ կը կազմուին չը , հինգ , վեց , երես , ութ , ինը , պասը , և այլն , թիւերը :

Ուստի կը հետեւի թէ՝ լուոյ որչանութիւնն անհուն է . վասն զի թիւ մը որչափ ալ մեծ ըլլայ , կրնանք անոր վրայ միութիւն մ'ալ աւելցնելով՝ աւելի մեծ թիւ մը կազմել :

### ԹՈՒԱԽՈՍՈՒԹԻՒՆ

13. ԹՈՒԱԽՈՍՈՒԹԻՒՆ կը կոչուի բոլոր թիւերը մէկ քանի բառերու միջոցաւ անուանելու կերպը :

14. ԹՈՒԱԽՈՍՈՒԹԻՒՆ ԴՐՈՒԹԻՒՆ կը կոչուի թիւ

Ներն անուանելու համար որոշուած բառերուն  
բովանդակութիւնը և անոնց իրարու հետ ունե-  
ցած յարաբերութիւնը :

Մեր ազգին թուախօսութեան դրութեան բա-  
ռերը հետեւեալներն են . զօ, մէկ, երիս, երես, չը,  
կինդ, վեց, եօլը, ութ, ինը, պասը, չսան, երեսոն, չսու-  
սոն, յիսոն, կալեսոն, եօլանասոն, ութսոն, ինսոն,  
մարդո, հաղար, բիւր, միլօն :

Ա. Հաւաքիկ այս դրութիւնը :

15. Վերսոգրեալ անուանց առաջին ինը հատն  
առաջին ինը թուոց յատկացնելով, ինչպէս մէկ,  
երկու, երեք, . . . . , ինը, պէտք է զանոնք առաջին  
կարգի միութիւն նկատել և դատոր կոչել :

16. Ինը թուոցն վրայ միութիւն մ' ալ աւել-  
ցընելով կ'ունենանք տասը, զոր պէտք է երկրորդ կար-  
գի նոր միութիւն մը նկատել և տասնաւոր կամ տասը  
կոչել, ասոնք ալ տասնաւոր առ տասնաւոր համ-  
րելով, ինչպէս որ միաւոր առ միաւոր համբեցինք,  
կ'ունենանք .

Մէկ տասնաւոր	իսմ	տասը .
Երիս տասնաւոր	"	չսան .
Երես տասնաւոր	"	երեսոն .
Չըրս տասնաւոր	"	չսուսոն .
Հինդ տասնաւոր	"	յիսոն .
Վեց տասնաւոր	"	վալեսոն .
Եօլը տասնաւոր	"	եօլանասոն .
Ութ տասնաւոր	"	ութսոն .
Ինը տասնաւոր	"	ինսոն .

17. Երկու անընդմիջական տասնաւորաց, այն  
է տասնին և քսանին, քսանին և երեսունին, երե-  
սունին և քառասունին, . . . . , մէջ տեղերն ին-  
նական հատ միջին թիւեր կան, որոց անունները  
կազմելու համար պէտք է ինը տասնաւորաց իւ-  
րաքանչիւրին անուան աջ կողմը՝ նախընթաց ինը  
միաւոր թուոց անունները յաջորդաբար յարել,  
որով մէկն մինչեւ իննասունը ինը թուոց անուն-  
ները կը կազմուին . այսպէս :

Տասնըմէկ, տասներիս, . . . . . , տասնըմէնը :  
Քսանըմէկ, չսաներիս, . . . . . , չսանընը :  
Երեսունըմէկ, երեսուներիս, . . . . . , երեսունընը :  
.

Իննասունըմէկ, իննասուներիս, . . . . . , իննասունընը :

18. Իննասունը ինը թուոցն, կամ որ նոյնն է ինը  
տասնաւորին և ինը միաւորին վրայ միութիւն մը  
ալաւելցնելով կ'ունենանք տասը տասնաւոր, զոր  
պէտք է երրորդ կարգի նոր միութիւն մը նկատել և  
հարիւրաւոր կամ հարիւր կոչել . ասոնք ալ միաւոր  
առ միաւոր, տասնաւոր առ տասնաւոր համբած-  
նուս պէս համբելով կ'ունենանք,

Մէկ հարիւրաւոր	իսմ	հարիւր .
Երիս հարիւրաւոր	"	երիս հարիւր .
Երես հարիւրաւոր	"	երես հարիւր .
.	.	.
Ինը հարիւրաւոր	իսմ	ինը հարիւր .

19. Երկու անընդմիջական հարիւրաւորաց այսինքն հարիւրին և երկու հարիւրին, երկու հարիւրին և երեք հարիւրին, . . . . , մէջ տեղերը գտնուած թուոց անունները կազմելու համար պէտք է ինը հարիւրաւորաց իւրաքանչիւրին անուան աջ կողմէ՝ նախնիթաց իննսունը ինը թուոց անունները յաջորդաբար յարել, որով հարիւրէն մինչեւ ինը հազար ինը հարիւր իննսունը ինը թուոց անունները կը կազմուին։ այսպէս,

Հարիւր մէկ, հարիւր երկու, . . . . , հարիւր իննսունը ինը երկու հարիւր մէկ, երկու հարիւր երկու, . . . . . , երկու հարիւր իննսունը ինը :

Երես հարիւր մէկ, երես հարիւր երկու, . . . . . , երես հարիւր իննսունը ինը :

Ինը հարիւր մէկ, ինը հարիւր երկու, . . . . , ինը հարիւր իննսունը ինը :

20. Ինը հարիւր իննսունը ինը թուոյն վրայ միւութիւն մ'ալ աւելցնելով՝ կ'ունենանք տասը հարիւրաւոր, զոր պէտք է չըրորդ կարգի նոր միութիւն մը նկատել և հաղարաւոր կոչել, և հազարաւոր առ հազարաւոր համբելով՝ կ'ունենանք,

Հաղար, երկու հաղար, երես հաղար, . . . . , ինը հաղար :

21. Երկու անընդմիջական հազարաւորաց մէջ տեղերը գտնուած թուոց անունները կազմելու

համար պէտք է ինը հազարաւորաց իւրաքանչիւր րին անուան աջ կողմը՝ նախնիթաց ինը հարիւր իննսունը ինը թուոց անունները յաջորդաբար յարել, որով հազարէն մինչեւ ինը հազար ինը հարիւր իննսունը ինը թուոց անունները կը կազմուին։ այսպէս,

Հաղար մէկ, հաղար երկու, . . . . . , հաղար ինը հարիւր իննսունը ինը :

Երկու հաղար մէկ, երկու հաղար երկու, . . . . , երկու հաղար ինը հարիւր իննսունը ինը :

Երես հաղար մէկ, երես հաղար երկու, . . . . , երես հաղար ինը հարիւր իննսունը ինը :

Ինը հաղար մէկ, ինը հաղար երկու, . . . . , ինը հաղար ինը հարիւր իննսունը ինը :

22. Ինը հազար ինը հարիւր իննսունը ինը թուոյն վրայ միութիւն մ'ալ աւելցնելով՝ կ'ունենանք տասը հազարաւոր, զոր պէտք է հինգերրորդ կարգի նոր միութիւն մը նկատել և տասը հաղարաւոր կամ տասը հաղար և կամ բիւր կոչել, և տասը հազարաւոր առ տասը հազարաւոր համբելով՝ կ'ունենանք,

Տասը հաղար, տասն հաղար, . . . . , իննսուն հաղար = կամ բիւր, երկու բիւր, . . . . , ինը բիւր =

23. Ահա այսպէս իւրաքանչիւր միութեան

տասն անգամն իրմէ անմիջապէս վերին կարգին մշէն  
միութիւնը պէտք է նկատել, որով կ'ունենանք,

Տասրտասը հաղար, որ է վեցերրր կարգի միութիւնը  
և կը կոչուի հարիւր հաղար:

Տասր հարիւր հաղար, որ է վեցերրր կարգի մի-  
ութիւնը և կը կոչուի միլէն:

Տասր միլիօն, որ է ութերրր կարգի միութիւնը  
և կը կոչուի ասաը միլէն:

Տասր տասր միլիօն, որ է վեցերրր կարգի միութիւնը  
և կը կոչուի հարիւր միլէն:

Տասր հարիւր միլիօն, որ է ասաներրր կարգի մի-  
ութիւնը և կը կոչուի հաղար միլէն կամ Երկամիլէն:

Տասր Երկամիլիօն, որ է ասանը Երրրր կարգի մի-  
ութիւնը և կը կոչուի ասաը Երկամիլէն:

Տասր տասր Երկամիլիօն, որ է ասաներիւ-Երրրր կարգի  
միութիւնը և կը կոչուի հարիւր Երկամիլէն:

Տասր հարիւր Երկամիլիօն, որ է ասաներիւ-Երրրր կարգի  
միութիւնը և կը կոչուի հաղար Երկամիլէն կամ Երամիլէն:

Եւ այսպէս յաջորդաբար:

24. Մի և նոյն կարգի Երկու անընդմիջական  
թուոց մէջ տեղերը գանուած թուոց անուններն  
ալ կազմելու համար պէտք է նոյն կարգին ստորին  
Եղողթուոց անունները՝ նոյն կարգին խրաքանչւր  
թուոցն անուան աջ կողմը յաջորդաբար յարեւ  
այսպէս,

Տասը հաղար մէկ, ասաը հաղար Երիւ, . . . . , ասանը ինը  
հաղար ինը հարիւր իննասունը ինը:

Տասն հաղար մէկ, տասն հաղար Երիւ, . . . . , տասնը ինը  
հաղար ինը հարիւր իննասունը ինը:

Երեսուն հաղար մէկ, Երեսուն հաղար Երիւ, . . . . , Երե-  
սունը ինը հաղար ինը հարիւր իննասունը ինը:

Հարիւր հաղար մէկ, հարիւր հաղար Երիւ, . . . . , հարիւր  
իննասունը ինը հաղար ինը հարիւր իննասունը ինը:

Երիւր հաղար մէկ, Երիւր հարիւր հաղար Երիւ, . . . . ,  
Երիւր հարիւր իննասունը ինը հաղար ինը հարիւր իննասունը ինը:

Երես հարիւր հաղար մէկ, Երես հարիւր հաղար Երիւ, . . . . ,  
Երես հարիւր իննասունը ինը հաղար ինը հարիւր իննասունը ինը:

Միլէն մէկ, միլէն Երիւ, . . . . . միլէն ինը հարիւր  
իննասունը ինը հաղար ինը հարիւր իննասունը ինը:

Երիւր միլէն մէկ, Երիւր միլէն Երիւ, . . . . , Երիւր  
միլէն ինը հարիւր իննասունը ինը հաղար ինը հարիւր իննասունը ինը:

Եւ այսպէս յաջորդաբար:

25. Ա Երգրեալ կարգերն՝ առաջինէն սկսեալ  
Երեքական առնուելով՝ միութեանց Դասերը կը  
կազմուին այսպէս,

Ա.Ա.Ա.ՁԻՆ ԴԱՍ, որ միանց Դաս կը կոչուի Եւ կը  
պարունակէ միաւոր, տամնաւոր և հարիւրաւոր  
կարգերը:

ԵօԿՐՈՒԴ ԴԱՍ, որ հաղարապար Դաս կը կոչուի և

կը պարունակէ հազարաւոր , տասը հաղարաւոր և հարիւր հազարաւոր կարգերը :

ԵՐՐՈՐԴ ԴԱՍ , որ ժիշտաւոր դաս կը կոչուի եւ կը պարունակէ միլիօնաւոր , տասը միլիօնաւոր եւ հարիւր միլիօնաւոր կարգերը :

Ա. Հայապէս իւրաքանչիւր դասու միութեան հազար անգամն իրմէ անմիջապէս վերին դասու մէկ միութիւնը նկատելով՝ կունենանք ,

ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍ , որ Երիամիլիօնաւոր դաս կը կոչուի և կը պարունակէ երկամիլիօնաւոր , տասը երկամիլիօնաւոր և հարիւր երկամիլիօնաւոր կարգերը :

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍ , որ Եռամիլիօնաւոր դաս կը կոչուի և կը պարունակէ Եռամիլիօնաւոր , տասը Եռամիլիօնաւոր և հարիւր Եռամիլիօնաւոր կարգերը :

Եւ այսպէս յաջորդաբար :

26. Թուախօսութեան վրայ ըսուածներն ամփոփելով՝ կը տեսնենք , որ թուախօսութեան գրութիւնը հետեւեալ երկու պայմանաց վրայ կը կայանայ :

Ա . Որ և իցէ կարգի մը տասը միութիւններն՝ իրմէ անմիջապէս վերին կարգին մէկ միութիւնը կը կաղմեն , որով այս գրութիւնը պանեակ ՇՀԿ-ի նուախօսութեան կը կոչուի և տասը թիւն իւր խորիւր կ'ըլլայ :

Բ . Որ և իցէ դասու մը հազար միութիւններն՝ իրմէ անմիջապէս վերին դասուն մէկ միութիւնը կը կաղմեն , և իւրաքանչիւր դաս երեք կարգ պարունակելուն համար Երրակի դաս կը կոչուի :


27. Միութեանց քանի մը կարգերուն և դաւ սերուն անունները բացայսյոտ կերպով դասակարգուած կը տեսնուին հետեւեալ աղիւսակին մէջ :

Եւայլն Եւայլն	Դ . ԴԱՍ Երիամիլիօնաւոր	Գ . ԴԱՍ Միութիւնաւոր	Բ . ԴԱՍ Հաղարաւոր	Ա . ԴԱՍ Միաւոր
Եւայլն	ԿԱՐԳ	ԿԱՐԳ	ԿԱՐԳ	ԿԱՐԳ
միութիւնները	միութիւնները	միութիւնները	միութիւնները	միութիւնները
մասնակիութիւնները	մասնակիութիւնները	մասնակիութիւնները	մասնակիութիւնները	մասնակիութիւնները

28. Այս աղիւսակին դիւրաւ կրնանք դիտելթէ Ա . Որ եւ իցէ կարգի մը մէկ միութիւնն՝ իրմէ մէկ կարգ ստորնոյն՝ տասը միութիւնը կ'արժէ , երկու կարգ ստորնոյն՝ հարիւր միութիւնը , երեք կարգ ստորնոյն՝ հազար միութիւնը , Եւայլն :

Ինչպէս հազարաւորը՝ տասը հատ հարիւրաւոր կ'արժէ . վասն զի հարիւրաւորը՝ հազարաւորէն կարգ մը ստորին է :

Ը) Միաւոր , հազարաւոր , միլիօնաւոր , և այն բառերը միշտ Ա . Դ . Կ . Կ այն կարգերը պիտի նշանակեն . Կթէ Ա . Բ . Գ . Եւ այն դասերը նշանակել ուզուի , միշտ դաս բառը աջ կողմերնին յարելու է :



Նոյնպէս միլիօնաւորը՝ հարիւր հատ տասը հազարաւոր կարժէ . վասնցի տասը հազարաւորը՝ միլիօնաւորէն երկու կարգ ստորին է :

Բ. Որ եւ իցէ դասու մը մէկ միութիւնն՝ իրմէ մէկ դաս ասորնայն՝ հազար միութիւնը կ'արժէ, երկու դաս ասորնայն՝ միլիօն միութիւնը, երեք դաս ասորնայն՝ երկամիլիօն միութիւնը, եւայն :

Ինչպէս հազարաւոր դասու միութիւնը՝ հազար հատ միաւոր կ'արժէ . վասն զի միաւոր դասը՝ հազարաւոր դասէն մէկ զամ ասորին է :

Նոյնպէս երկամիլիօնաւոր դասու միութիւնը՝ միլիօն հատ հազարաւոր կ'արժէ . վասն զի հազարաւոր դասը՝ երկամիլիօնաւոր դասէն երկու դաս ստորին է :

### Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

10. Ի՞նչ է թուարկութիւնը : 11. Թուարկութիւնը քանի՞ մաս ըստ կը բաժնուի : 12. Թուարկութիւնը ի՞նչ կը սորվիցի՞ թուոց պրանութիւնն անհնան է : 13. Ի՞նչ է թաւախօսութիւնը : 14. Թսաւախօսութեան գրութիւն ըստ լոյն ի՞նչ պէտք է հասկնալ: մէր աղջն թսաւախօսութեան գրամթեան բառեան որո՞նք են : 15. 16. 17. Անկէն մինչեւ հարիւր թուոց անուններն ի՞նչպէս կը հազմնոի՞ : 18. 19. Հարիւրէն մինչեւ հազար ի՞նչպէս : 20. 21. Հազարէն մինչեւ սոսոր հազար ի՞նչպէս : 22. Կնը հազար ինը հարիւր իննուանընը թուոց վրայ միութիւն մ'ալ աւելցնելով ի՞նչ կ'ունենանք : 23. Միութեանց կորցերն ի՞նչպէս կը կազմուին : 24. Մի՞ և նցն կորցի երես անդնդմիջական թուոց մէջ տեղը գանուած թուոց անուններն ի՞նչպէս կը կազմուին : 25. Միութեանց դասեցն ի՞նչպէս կը կազմուին : 26. Թուախօսութեան գրութիւնը քանի՞ պայմանաց վրա կը կայանայ. որմ՞նիք են այս որպայմանները : 27. Միութեանց քանի՞ կը կարգերուն եւ դասերուն անուանց աղեւասկ մը շնել: 28. Այս աղեւասկն մէջ ի՞նչ կը նանիք գիտե՞լ:

### 29. Կ Ր Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

1. Որո՞նք են առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի միութիւնները :

2. Հազարաւորները և հարիւր հազարաւորները քաներանուք կարգի միութիւններ են :

3. Խւրաքանչիւր դաս քանի՞ կարգէ կը բաղկանայ :

4. Որո՞նք են առաջին, երկրորդ եւ երրորդ դասուց միութիւնները :

5. Միլիօնաւորներն ու եռամիլիօնաւորներն ո՞ր դասուց կը վերաբերին :

6. Տասը հազարաւորներն ու հարիւր հազարաւորներն ո՞ր կարգերուն և ո՞ր դասուն կը վերաբերին :

7. Առաջին դասու առաջին կարգի միութեան անունն ի՞նչ է :

8. Երկրորդ դասու երկրորդ կարգի միութեան անունն ի՞նչ է :

9. Երրորդ դասու երրորդ կարգի միութեան անունն ի՞նչ է :

10. Թիւերն անուանելու համար գործածուած բառերուն որքանութիւնն անհնան է թէ հունաւոր . ինչը՞լ :

11. Մէկէն մինչեւ հարիւր համբելու համար բառնի՞ բառ: պէտք է . մէկէն մինչեւ հազար բառնի՞ . մէկէն մինչեւ միլիօն բառնի՞ . մէկէն մինչեւ երկամիլիօն բառնի՞ . մէկէն մինչեւ եռամիլիթն բառնի՞ :

12. Շատ մը մատիսնելու համբելու համար սկը



301, 302, . . . . .	, 399
· · · · ·	
· · · · ·	
901, 902, . . . . .	, 999 :

36. Հազար, երկու հազար, . . . . ., ինը հազար  
թիւերը ներկայացնելու համար պէտք է մի և նյոն  
նշանական թուանշանաց իւրաքանչիւրին աջ կողմն  
երեք 0 դնել. այսպէս,

1000, 2000, 3000, . . . . ., 9000 :

37. Երկու անկմադմիջական հազարաւորաց մէջ  
սեղերը գտնուած ինը հարիւր իննսունը ինը հաս  
թիւերն ալ ներկայացնելու համար պէտք է 0 նե-  
րուն մէկուն կամ շատին տեղ նախընթաց 1, 2.  
3, . . . . ., 999 թիւերը դնել. այսպէս,

1001, 1002, . . . . ., 1999

2001, 2002, . . . . ., 2999

3001, 3002, . . . . ., 3999

· · · · ·

· · · · ·

· · · · ·

9001, 9002, . . . . ., 9999 :

38. Ահա այսպէս իւրաքանչիւր կարգի միու-  
թիւն՝ իրմէ անմիջապէս ստորին կարգին միու-  
թեան աջ կողմի մէկ 0 աւելցնելով՝ պէտք է ներ-  
կայացնել, որով կ'ունենանք,

10 000 Տասը հազար կամ բիւր =	
100 000 Հարիւր հազար =	
1 000 000 Միլիոն =	
10 000 000 Տասը միլիոն =	
100 000 000 Հարիւր միլիոն =	
1 000 000 000 Հազար միլիոն կամ երկամիլիոն =	
10 000 000 000 Տասը երկամիլիոն =	
100 000 000 000 Հարիւր եքամիլիոն =	
1 000 000 000 000 Եռամիլիոն =	
Եւ այսպէս յաջորդաբար =	
39. Այս եւ նյոն կարգի երկու աներնդմիջական թուաց մէջ աեղերը գտնուած թիւերը ներկայա- ցնելու համար պէտք է 0 ներուն մէկուն կամ շատին աեղ նյոն կարգէն ստորին եզրդ կարգէ- րուն թիւերը դնել. այսպէս,	
10 001, 10 002, . . . . ., 19 999	
20 001, 20 002, . . . . ., 29 999	
30 001, 30 002, . . . . ., 39 999	
· · · · ·	
· · · · ·	
100 001, 100 002, . . . . ., 199 999	
200 001, 200 002, . . . . ., 299 999	
300 001, 300 002, . . . . ., 399 999	
· · · · ·	
· · · · ·	
1 000 001, 1 000 002, . . . . ., 1 999 999	
2 000 001, 2 000 002, . . . . ., 2 999 999	
Եւ այսպէս յաջորդաբար =	

40. Թուանշաններն երկու նշանակութիւն կամ  
արժեք ունին :

Ա. Բացաբյակ նշանակութիւն կը կոչուի թուանշանի  
մը ունեցած բուն նշանակութիւնը :

Բ. Տեղական նշանակութիւն կը կոչուի թուանշանի մը  
իւր գտնուած կարգին նայելով ստուցած նշանա-  
կութիւնը :

Ինչպէս 54 թուցն մէջ, 4 ին բացաբակ նշանա-  
կութիւնն է չորս եւ տեղական նշանակութիւնը՝  
միաւոր, այսինքն դարձեալ չորս . 5 ին բացաբակ նշանակութիւնն է հինգ, և տեղականը՝ տասնա-  
ւոր, այսինքն հինգ տասը կամ յիսուն :

Նոյնպէս 4065 թուցն մէջ,

5 ին բացաբակ նշանակութիւնն է հինգ :

6 ին " " է վեց :

0 ին " " է զրո :

4 ին " " է չորս :

Եւ

5 ին տեղական նշանակութիւնն է միաւոր, այս-  
ինքն դարձեալ հինգ :

6 ին տեղական նշանակութիւնն է տասնաւոր,  
այսինքն վեց տասը կամ վաթսուն :

0 ին տեղական նշանակութիւնն է հարիւրաւոր,  
այսինքն դարձեալ զրո :

4 ին տեղական նշանակութիւնն է հազարաւոր,  
այսինքն չորս հազար :

41. Որ և իցէ թիւքաներորդ կարգի որ ըլլայ,  
այնքան թուանշանով կը ներկայացուի :

Ինչպէս հարիւր հինգ թիւն երրորդ կարգի ըլ-

լալուն՝ երեք հատ թուանշանով կը ներկայացուի,  
այսպէս 105 :

Նոյնպէս տասը հազար վաթսունը՝ հինգերորդ  
կարգի ըլլալուն՝ հինգ հատ թուանշանով, այս-  
պէս 10 060 :

42. Թուագրութեան վրայ ըսուածներն ամիո-  
վելով կը տեսնենք, որ թուագրութեան գրութիւ-  
նը հետեւեալ երկու պայմանաց վրայ կը կայանայ :

Ա. Երբ որ և իցէ թուանշան ուրիշ թուանշանի  
մը մէկ կարգ ձախ կողմը գրուի, անոր ցուցրած  
միութիւններէն 10 անգամ մեծ միութիւններ կը  
ցուցնէ . երկու կարգ ձախ կողմը գրուի, 100 ան-  
գամ. երեք կարգ՝ 1000 անգամ. և այլն, որով այս  
գրութիւնը պասնեակ որութիւն լուսադրութիւն կը կո-  
չուի և 10 թիւն ալ իւր խարիսխը կըլլայ :

Բ. Երբ որ և իցէ կարգէ մը ստորին կարգերէն  
մէկը կամ շատը պակսի, պակսածները 0 ներով  
կը ներկայացուին :

43. Թուախօսութեան եւ թուագրութեան  
գրութիւններն երկուքը մէկէն փասնեակ որութիւն  
լուսադրութիւն կը կոչուին (1) :

44. ԿԱՆՈՆ. Թուանշաններով գրուած թիւմը  
կարգալու համար պէտք է.

(1) Գրեթէ ամեն երկրի ժողովուրդ ընդունած են թուարկու-  
թեան տասնեակ գրութիւնը, թերեւս այն պատճառաւ, որ մար-  
դիկ առաջին անգամ իրենց մատերուն վրայ միամաս են համեմ, գու-  
շէ երաքանչիւր մատի երեք յօդուածներէն ալ ծագումն առած  
ըլլայ իւրաքանչիւր դասի երեք կարգերէ կազմութիւնը :

Ա. Նոյն թիւն աջ կողմէն սկսեալ երեքական թուանշաններէ բաղկացեալ հատուածներու զատել մէկ մէկ միջակետավլ և իւրաքանչիւր դասուանունը տալով. կրնայ ըլլալ որ վերջին հատուածը մէկ կամ երկու թուանշան ունենայ:

Ք. Զափ կողմէն սկսեալ իւրաքանչիւր հատուած առանձինն սեպելով՝ յաջորդաբար կարգալ նոյն դասուածները յարելով:

Որինակ. Կազմալ 87 546 932 թիւը:

### Լուծումն

Ա. Այս թիւը կարգալու համար. նախ զայն աջ կողմէն սկսեալ կըտերով երեքական թուանշաններէ բաղկացեալ հատուածներու կրչառեմ. այսպէս 87. 546. 932 ըստով՝ ժամանակը՝ հատուածը՝ մէկօնաւոր: Եւ յեւսց ձախ կողմէն սկսեալ իւրաքանչիւր հատուած առանձինն սեպելով՝ կը կարգաց նոյն դասուածն անունը յարելով. այսպէս:

Ո-թառնը միվեօն կնդի հարիւր ժառանառնը վեց հագար ինը հարիւր երեսուներիու միաւոր:

Սախրաբար միաւոր դասուածն անունը ըստ տրուիլ. ինչպէս վերի օրինակին մէջ միայն ինը հարիւր երեսուներիու կը կարգացուի:

Ա. Այս կանոննէն յայսմի կը տեսնուի, որ թուց մը թուանշաններն որչափ ալ շատ ըլլան, նոյն թիւը կարգալու համար բաւական է երեք թուանշաններէ բաղկացեալ թիւ մը կարդալ գիտնալ:

45. Գիտելիք. Եթէ թուց մը հատուածներէն մէկը կամ շատը 0 ներէ կազմուած ըլլան, կամ հատուածոց մէջ մէկ կամ երկու 0 գտնուին, նոյն թիւը կը կոչամիլուած թիւ կը կարդալ գիտնալ:

Օ ներով կազմուած դասուց անունները լուսու-

թիւամբ անցնիլ, նոյնպէս ալ պակսած կարգերունը:

Ինչպէս 3.000.080.005 թիւը կը կարգացուի. երես երկամլիլոն ո-թառն հագար մինչ. վասն զի 080 և 80 թիւերը մի և նոյն ութասուն թիւը կը ներկայացնեն. նոյնպէս 005 և 5 թիւերն ալ մի և նոյն հինգ թիւը:

46. ԿՅ. Ա. Խոսքով կամ գրով առաջարկեալ թիւ մը թուանշաններով ներկայացնելու համար պէտք է.

Ա. Զափ կողմէն սկսեալ վերին դասը ներկայացնել, անոր աջ կողմը իրմէ անմիջապէս ստորին դասը և սցապէս շարունակել մինչեւ միաւոր դասը:

Բ. Եթէ դասուած մը մէկ կամ երկու կարգերը պակսին, աեղերնին մէկ կամ երկու 0 դնել. Եթէ ամբողջ դաս մը պակսի, աեղն երեք հատ 0 դնել:

Ինչպէս հազար հարիւր բասնընը կը գրուի 1 129-ժամասաւն հազար երկու հարիւրը՝ 40 200:

Հարիւր հազար չորս հարիւր մէկը՝ 100 401: Երեք միլիոն եօթանասունը՝ 3 000 070:

Չորս հարիւր միլիոն յիսուն հազարը՝ 400 050 000: Քսան երկամլիլոն վեց հազարաւթը՝ 20 000 006 008:

47. 1 լին աջ կողմը մէկ կամ շատ 0 ներ դնելով կազմուած թիւերը՝ կատագածոց մութիւն կը կոչուին: Ինչպէս 10, 100, 1000, եւայլն:

### Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

50. Ի՞նչ է թուագրութիւնը: Տ1. Ի՞նչ է թուագրութեան դրութիւնը. Ընդհանրապէս գործածուած նշաններն որոնեն են եւ բնը կը կոչուին: Տ2. Տ3. Մեկն մինչեւ հարիւր եղած թիւերն

Բնագիտ պէտք է ներկայացնել : 34 . 35 . Հարիւրէն մինչեւ հաղար եղած թիւերն ի՞նչպէս : 36 . 37 . Հաղարէն մինչեւ տաղը հաղար եղած թիւերն ի՞նչպէս : 38 . Խորապես կարգի միութիւն ի՞նչպէս պէտք է ներկայացնել : 39 . Մի և նոյն կարգի երկու անընդմիշական թուոց մէջ տեղերը գտնուած թիւերն ի՞նչպէս պէտք է ներկայացը : 40 . Թուանշանները քանի նշանակութիւն ունին : 41 . Առաջնն ի՞նչ կը կոչուի և երկրորդն ի՞նչ : 42 . Թուագրութեան գրութիւնը քանի պայմանաց վկայ կը կայանայ . որն է առաջնը և որն է երերորդը : 43 . Թուախօսութեան եւ թուագրութեան գրութիւններն երկուք մէկէն ի՞նչ կը կոչուին : 44 . Թուանշաններով գրուած թիւ մը ի՞նչպէս պէտք է կարգալ . թուանշաններով գրուած որ և ից թիւ մը կարգալ . համար ի՞նչ պէտք է գիտնալ : 45 . Ի՞նչ պէտք է ընել երբ թուոց մը մէջ 0 ներ գտնուին : 46 . Որ և իցէ ըսուած կամ գրով գրուած թիւ մը թուանշաններով ի՞նչպէս պէտք է գրել : 47 . Ի՞նչ է հաւաքածայ միութիւնը :

## 48. ԿՐ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

- Կարդալ և գրով գրել հետեւեալ թիւերը :
- 1). 3, 6, 7, 11, 16, 19, 20, 24, 27, 38, 40:
  - 2). 45, 49, 03, 53, 56, 59, 63, 75, 80, 99:
  - 3). 101, 123, 248, 037, 008, 424, 634, 809, 977:
  - 4). 1004, 1238, 2049, 3795, 8009, 5475, 7987:
  - 5). 9354, 28579, 40920, 82307, 110349, 137008:
  - 6). 540423, 835439, 904308, 127504, 1562006:
  - 7). 6179641, 18046097, 543040080, 59487709043:

Թուանշաններով ներկայացնել հետեւեալ գրով առաջարկուած թիւերը՝ նախ կարդալով, յետոյ լսելով :

8. Մէկ, երեք, հինգ, ութ, ինը, տասներկու :
9. Տասնըինը, քսան, քսանը օմը, երեսունըմէկ:
10. Քառասունըութ, յիսունըմէկ, յիսունըինը:
11. Վամթսուն, վամթսունըվեց, եօմթանասուներեք:

12. Ութսունըինը, իննսունըհինգ, հարիւր տասը :
13. Հարիւր ինը, երեք հարիւր ութսունը չորս :
14. Վեց հարիւր երեք, եօմը հարիւր քառասուն :
15. Ութ հարիւր յիսուներկու, ինը հարիւր ութ :
16. Հաղար երկու, հաղար հարիւր վամթսունը չորս :
17. Երկու հաղար եօմը հարիւր յիսունըերեք :
18. Հինգ հաղար ինը հարիւր եօմթանասունըեօմը :
19. Վեց հաղար երեք հարիւր քառասունըերկու :
20. Տասը հաղար հինգ հարիւր իննսունը ինը :
21. Քսան հաղար չորս հարիւր ութսունըհինգ :
22. Երեսուն հաղար եօմը հարիւր երեսունըվեց :
23. Քառասուներեք հաղար, հարիւր իննսունը չորս :
24. Հարիւր քսան հաղար երեսունը ինը, բիւր :
25. Եօմը հարիւր երեսուն հաղար հարիւր երկու :
26. Երեք միլիօն քսան հաղար ութ հարիւր եօմը :
27. Տասնըհինգ միլիօն քսանըհինգ հաղար իննսուն :
28. Ինը երկամիլիօն եօմը հարիւր տասնը չորս միլիօն երեք հարիւր իննսունը հինգ հաղար վեց հարիւր քառասունըմէկ :
29. Տասնըվեց եւամիլիօն երկու հարիւր յիսունը չորս երկամիլիօն երեսունըեօմը միլիօն երեք հարիւր ութ հաղար ինը հարիւր քսանըմէկ :
30. Հինգ հարիւր մէկ հինգամիլիօն երկու քառասունըմէկ :



## ՀԱՅԻԿ

### ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

49. ՀԱՅԻԿ ԹՌԱԳԻՍՈՎԹԵԱՆ այն մասն է, որ ԹՌԱՊ վրայ թՌԱՐԿՈՎԹԵՆԵՆ աւելի շուտ զանազան գործողութիւններ կատարել կը սորվեցնէ այլ և այլ թիւեր կազմելու նպատակաւ :

50. Հաշիւը բաղմաթիւ գործողութիւններ կը պարունակէ, որոց չորսը ՀԱՄԱԿԱՑԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՔ կը կոչուին, որովհետեւ միւս բոլոր գործողութեանց հիմունքն են :

51. Հիմնական չորս գործողութիւններն են Յանեղուան, Բարձուան, Բազմալստիւիչիւն և Բաժանուան :

52. Այս չորս գործողութեանց իւրաքանչյուրին մէջ պէտք է դիտել :

1° ՄԱՀՄԱՆ, որ առաջարկեալ նպատակը կը յայտնէ :

2° ԿԱՆՈՆԸ, որ առաջարկեալ նպատակին աւելի պարզ ե աւելի շուտ հանելու միջոցը կը ցուցնէ :

3° ՕՐԻՆԱԿԸ, որ կանոնին հիմքաւութիւնն է :

4° ԱՊԱՑՈՅՑ, որ կը հաստատէ թէ կանոնը կուտարելապէս համաձայն է սահմանին :

5° ԳՈՐԾԱՑՈՒԹԻՒՆԸ, որ կը ցուցնէ թէ նոյն գործողութիւնն որ դիպուածոց մէջ կը գործածուի :

6° ՓԱՌԸ, որ գործողութեան մը ճշգութիւնը հաւանական կերպով սառուցելու համար եւդաս երկրորդ գործողութիւնն մ' է : Յայտնի է որ փորձը գործողութիւնն է առաջարկավոր գործողութեան մը փորձն ըստելով ինչ կը հաօպանի : 55. Ի՞նչ է խնդիրը 55. Ի՞նչ է հաջուց նպատակը : 56. Գանձի հիմնական գործողութեան կայ ինչու հիմնական կը կազուին : 57. Այս չորս գործողութեանց անուններն ինչ են : 58. Գործողութեան մը սահմանն ինչ է . գործողութեան մը իննենն ինչ է առաջարկավոր գործողութեան մը փորձն ըստելով ինչ կը հաօպանի : 59. Ի՞նչ է խնդիրը : 60. Խնդիր մը լածեն ինչ կը նշանակի : 61. Ի՞նչ է ինդրոց մը լուծումը : 62. Ի՞նչ է առիսացաւթիւնը : 63. Ի՞նչ է առաջը :

53. ԽՆԴԻՐ կը կոչուի այն հարցումն, որոյ մէջ ծանուցեալ թուոց վրայ գործողութիւններ կատարելով մէկ կամ շատ անծանօթ թիւեր գըտնել կը պահանջուի :

54. ԽՆԴԻՐ ՄՅ. ԼՈՒԾԵԿ կը նշանակէ ծանուցեալ թուոց միջոցաւ՝ մէկ կամ շատ անծանօթ թիւեր գանիւլ :

55. ԼՈՒԾՈՒՄՆ կը կոչուի մէկ կամ շատ անծանօթ թիւերը դանելու համար եղած խորհրդածութիւնները :

56. ԱՍԽԱԳԱՍԻԹԻՆ կը կոչուի այն առաջարկութիւնն ուր կիրառութիւններով կամար ապացուցի կարօտ է :

Երբ այս առաջարկութիւնն իւր կիրառութիւններով կարեւորութիւն ունենայ ՍԿԶԲՈՒՆՔ կը կոչուի :

57. Ինքնայսյու առաջարկութիւնն մը, որ ապացուցի կարօտ չ' առաջ կը կոչուի :

Ինչպէս ամբողջն իւր հասն և ճ և . ամբողջն իւր բոլոր հասանց գործարին հասասար է . երիու հանդիպենենք ենեւ զար զար երրորդի մը հասասար ըլլան, իրարուալ հասասար իւլլան . եւայլն :

### ՀԱՐՑԱԲԱՆ

49. Ի՞նչ է հաշիւը . Ի՞նչ է հաջուց նպատակը : 50. Գանձի հիմնական գործողութեան կայ . ինչու հիմնական կը կազուին : 51. Այս չորս գործողութեանց անուններն ինչ են : 52. Գործողութեան մը սահմանն ինչ է . գործողութեան մը իննենն ինչ է առաջարկավոր գործողութեան մը փորձն ըստելով ինչ կը հաօպանի : 53. Ի՞նչ է խնդիրը : 54. Խնդիր մը լածեն ինչ կը նշանակի : 55. Ի՞նչ է ինդրոց մը լուծումը : 56. Ի՞նչ է առիսացաւթիւնը : 57. Ի՞նչ է առաջը :

## ՅԱԻՆԵԼՈՒՄԸ

58. ՅԱԻՆԵԼՈՒՄԸ թուագիտական գործողութեանց առաջինն է, որ կը սորմեցնէ երկու կամ երկուքն աւելի թիւերով այնպիսի թիւ մը կազմել, որ առաջարկեալ թուոց բոլոր միութիւնները պարունակէ:

59. Իրարու վրայ աւելնալիք թիւերը՝ Գործարելլ լիւս կը կոչուին. իսկ գործողութեան արդիւնքը՝ Գործար կամ բովանդակութիւն:

60. Այս (+) նշանը, որ էֆլ կը կոչուի, գումարելի թուոց մէջ տեղ կը դրուի:

Ինչպէս 4+3 կը ցուցնէ թէ պէտք է 3ը 4ին վրայ գումարել:

61. Այս (=) նշանը, որ հաւասար կը կոչուի, իրարու հաւասար քանակութեանց մէջ տեղ կը դրուի:

Ինչպէս 5+3=8 կը ցուցնէ թէ 5+3ը հաւասար է 8ի:

62. ԿԱՆՈՆ. Միամժուանշան թիւերն իրարու վրայ աւելցնելու համար պէտք է.

Յաջորդաբար առաջին թուոցն վրայ աւելցնել երկրորդ թուոցն բոլոր միութիւնները, յետոյ ասոնց գումարին վրայ՝ երրորդ թուոցն բոլոր միութիւնները և այսպէս շարունակել մինչեւ առաջար կեալ լերջին թուոցն միութիւնները:

Օրինակ. Գումարել 4, 3, 8 և 9 թիւերը:

## Լուծումն

Այս թիւերը գումարելու համար կը սկսիր առաջին 4 թուոցն վրայ մի առ մի աւելցնել 5 թուոցն բոլոր միութիւններն ըսկը՝ 4 1ալ 5, 1ալ 6, 1ալ 7. այս 7 թիւը պահանջնալ մասնական

գումարն է. ուստի կ'ունենամ 4+5=7. այս առաջին արդեան վրայ կ'աւելցնեմ 8 թուոցն բոլոր միութիւնները, որով կ'ունենամ 7+8=15. վերջապէս այս երկրորդ արդեան վրայ կ'աւելցնեմ 9 ին բոլոր միութիւնները, որով կ'ունենամ 15+9=24: Ուրեմն բովանդակ գումարն է 4+5+8+9=24:

ԳԻՏԵԼԻՔ. Այսպէս վարժուելէն յետոյ կրնանք աւելի շուտով կատարել գործողութիւնը:

Ինչպէս 3, 5, 9 միամժուանշան թիւերը գումարելու համար՝ կը սեմ 3՝ 5 ալ 8, 9 ալ 17. որով բովանդակ գումարը կ'ըլլայ 3+5+9=17:

63. ԿԱՆՈՆ. Երկու կամ երկուքն աւելի բազմամժուանշան թիւեր իրարու վրայ աւելցնելու համար պէտք է.

Ա. Գումարելի թիւերն այնպիսի կերպով իրարու տակ գրել, որ բոլոր համակարգ թուանշանները մի և նոյն կերպնահայեաց գաւազաններու մէջ ըլլան, այսինքն միաւորները՝ միաւորներուն, տասնաւորները՝ տասնաւորներուն, հարիւրաւորներուն, եւսոյն տակն ըլլան, և ստորագծել գումարը գումարելիներէն զատելու համար:

Բ. Աջ կողմէն սկսեալ միաւորները գումարել. եթէ գանուած գումարը 9 էն աւելի չ'ըլլայ, միաւորաց գաւազանին տակը գրել. իսկ եթէ տասնաւոր ըլլայ, միաւորը, եթէ ունի, միաւորաց տակը գրել, եթէ չ'ունի, 0 մը դնել և տասնաւորը միամբ պահել տասնաւորաց հետ գումարելու համար:

Գ. Կմանապէս գումարել տասնաւորները միաբանակած տասնաւորներէն սկսեալ և այսպէս շա-

բունակել մինչեւ որ գումարելի թուոց վերին  
կարգը համեմնիք , որոյ գումարն աղ իւր ձեւովը  
տակը գրել :

Օրինակ. Գումարել 32, 756, 606 և 3915 թիւերը :

### Լուծումն

Նախ առաջարկեալ չորս թիւերն այսպիսի կերպով իրարու տակ  
կը գրեմ , որ միաւորները միաւորաց . տասնաւորները՝ տասնաւո-  
րաց , եւայն տակն ըլլան և կըստորագծեմ :

32	Հ
756	Հ
606	Հ
3915	Հ
5309	Գումար

Յետոյ աղ կողմի առաջնի գաւաղանէն կըսկիմ գումարել ըսելսով .  
Զ 6 ալ 8 . 6 ալ 14 . 5 ալ 19 . կամ որ նոյնն է 1 տասնաւոր և 9  
միաւոր . այս 9 միաւորը գծին տակը միաւորաց գաւաղանին մէջ կը  
գրեմ և 1 տասնաւորը միարս կը պահեմ տասնաւորաց հետ գումա-  
րելու համար :

Յետոյ կ'ըսեմ 1 . 3 ալ 4 . 5 ալ 9 . 1 ալ 10 . կամ որ նոյնն է 1  
հարիւրաւոր . և 0 տասնաւոր . 0 ն տասնաւորաց տակը կը գրեմ և  
1 ը հարիւրաւորաց հետ կը գումարել ըսելսով . 1 . 7 ալ 8 . 6 ալ 14 .  
9 ալ 23 . կամ որ նոյնն է 2 հազարաւոր և 5 հարիւրաւոր . 3 ը հա-  
րիւրաւորաց տակը կը գրեմ և 2 ը հազարաւորաց հետ կը գումարեմ  
ըսելսով . 2 . 3 ալ 5 . զոր իւր ձեւովը կը գրեմ : որով բովանդակ  
գումարը կ'ըլլայ 5309 :

Գործնականին մէջ գործօղութիւնը հետեւեալ կերպով կը կատա-  
րուի . 2 . 3 ալ 8 . 6 ալ 14 . 5 ալ 19 . 9 միաւորը միաւորաց տակը  
կը գրեմ և կ'ըսեմ չշատ կայ 1 . 3 ալ 4 . 5 ալ 9 . 1 ալ 10 . 0 ն տաս-  
նաւորաց տակը կը գրեմ և կ'ըսեմ չշատ կայ 1 . 7 ալ 8 . 6 ալ 14 .  
9 ալ 23 . 3 ը հարիւրաւորաց տակը կը գրեմ և կ'ըսեմ չշատ կայ 2 .  
5 ալ 5 . զոր իւր ձեւովը հազարաւորաց տակը կը գրեմ , որով բո-  
վանդակ գումարը կ'ըլլայ 5309 :

64. Ա.Պ.3033 . Կամանք կատարելապէս համաձայն է տահմա-  
նին . վասնղի գումարն առաջարկեալ թուոց բովարութիւնը ,

տասնաւորները , հարիւրաւորները , եւայն պարունակիլով՝ հարկու-  
նցն թուոց բովարութիւններն աղ կը պարունակէ :

Պէտք է դիմել որ գործողութիւնը գումարելի թուոց կազմած  
դաւաղանց որբանութեան չափ մասնական յաւելումներէ կը բաշ-  
կանայ և այն մասնական յաւելումները շատ աւելի դիւրաւ կը կա-  
տարուին (Տեսնել 62 . Գիտելիք) , քան թէ առաջն թուոցն վայ-  
երկրորդ թուոցն բովարութիւնները մի առ մի աւելցնելով և ա-  
ռաջ գումարին վայ աղ երրորդ թուոցն բովարութիւնները ևայն :

Համակարգ թուանշաններն այն պատճառաւու մի ենոյն կեդրոնա-  
հայեաց գաւաղաններու մէջ կը գրենք , որ գործողութեան ատեն  
զաններ կարենանք դիւրաւ նշնորել (1) :

Այն պատճառաւ աջ կողմէն կըսկիմնիք , որպէսվ առանց դժուա-  
րութեան կարենանք դաւաղանէ մը աւելցած տասնաւորն իւր ձափ-  
կողմի անընդմիջական գաւաղաննին թուանշանաց վայ աւելցնել :

Իսկ ընդհակառաւան եթէ ձախ կողմէն սկսինք , պիտի ստիպուինք  
իրագանցիւր գաւաղանի արդիւնքը փափփելի իւր աջ կողմի գաւա-  
ղաննեն աւելցած տասնաւորն իւր վայ աւելցնելու համար :

Սակայն երբ իրագանցիւր գաւաղանի մասնական գումարը 9 էն  
աւելի չ'ըլլայ . այն ատեն կիսնանք ըստ հաճայից որ և ից մէկ գաւա-  
ղաննեն սկսիլ :

### ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ ՑԱԽԵԼՄԱՆ

65. Յաւելումը կը դործածուի այն ամեն դիալ-  
ուածոց մէջ , ուր կը պահանջուի շատ մը վերաց-  
եալ կամ համասեռ թուոց բովանդակութիւնը  
գտնինել :

66. Արդէն նոյն իսկ թուոց սահմանէն յայտնի  
է , որ տարասեռ թիւերն անկարելի է իրարու-  
վայ գումարել՝ մինչեւ որ իրենց հասարակ եղող

(1) Կամանք նաեւ գումարելի թիւերը մի և նոյն հօրիզոնական  
դաւաղանի մը մէջ գրել՝ մէջ տեղերնին + նշաններով և անոնց աջ  
կողմը = նշանով գումարը յարել :

Ինչպէս 243 . 1067 և 17 թիւերը գումարելով կը գտնեմ ,  
243+1067+17=1329 :

ահուն մը չ'ունենան կամ մի և նյն տեսակի ըլ  
վերածուին :

Ինչպէս 3 խնձորի, 5 տանձի և 2 դեղձի չ'ենք  
կրնար իրարու վրայ գումարել մինչեւ որ անոնց  
հասարակ, զրօրինակ բոյս, ծառ, եւայլն, անուն  
մը ըստանիք :

Եցիպէս 5 զուրուշ, 4 ֆրանք, 8 մէջիսլիյէ չ'ենք  
կրնար իրարու վրայ գումարել մինչեւ որ մի և նյն  
տեսակի ըլ վերածենք, զրօրինակ զուրուշի,  
ֆրանքի, մէջիսլիյէի, փարայի, եւայլն :

#### ՓԲԸ ՅԱԼԵԼՄԱՆ

67. ԿԱՆՈՆ Ա. Յաւելման փորձն ընելու համար  
պէտք է .

Երկրորդ անդամ՝ բայց հակառակ կերպով՝ գու-  
մարել, որով թիւելն երկու անդամ տարբեր կեր-  
պերով գումարուելով յայտնի կ'ըլսյ որ առաջին  
գործողութեան մէջ եղած սխալը՝ երկրորդ գոր-  
ծողութեան մէջ կ'ուղղուի :

68. ԿԱՆՈՆ Բ. Արնանք նաեւ առաջարկեալ թիւ-  
երէն մէկը կամ շատր զատելով՝ մնացած թիւերը  
գումարել եւ առաջ եկած արդիւնքը զատուած  
թուոց գումարին վրայ աւելցնել. Եթէ ասոնց բո-  
վանդակութիւնն առաջին գումարին հաւասար  
բլսյ, գործողութիւնը ճիշդ է :

ԽՆԴԻՐ. Կամուրջի մը վրայէն երկու շաբթի՝ 3628  
հոգի անցան, երեքշաբթի՝ 2965, չորեքշաբթի՝ 3475,  
հինգշաբթի՝ 9876, ուրբաթ՝ 91084, շաբթ՝ 3257.  
կիւրակի՝ 104 239. ամբողջ շաբթուան մէջ ընդ  
ամէնը քանի՞ հոգի անցան :

#### Լուծումն

Յայանի է որ առաջարկեալ եօթը թուոց բովանդակութիւնը կը  
ուղարկան կ'ըլսյ, ուստի պէտք է զանոնք իրարու վրայ գումարել:

#### Կարաղասութիւն հաշուոյ

Գործութիւն	Փոք
3628	3475
2965	9876
3475 3628)	91084
9876 2965)	3257
91084 6593	104239
3257	211931 Գումար հայշեալ թուոց
104239	6593 Գումար շաբթ՝ թուոց

218524 Բովանդակութիւն 218524 Բովանդակութիւն  
Պատասխան. Կամուրջին վրայէն ամբողջ շաբ-  
թուան մէջ ընդ ամէնը 218524 հոգի անցած են:  
Ինչպէս կը տեսնուի պէտք է առաջարկեալ թիւ-  
երն իրեւե վերացեալ թիւեր նկատելով՝ գոր-  
ծողութիւնը կատարել, բոյց արդեան տեսակին  
անունը յարել, որ է հոգի:

#### Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

58. Ի՞նչ է յաւելումը: 59. Իրարու վրայ աւելնալիք թիւերն  
ի՞նչ կը կոչուին. գործողութեան արդիւնքն ի՞նչ կը կոչուի. 60. Ո՞րն  
է յաւելման նշանը: 61. Ո՞րն է հաւասարութեան նշանը: 62. Մի-  
աթուանշան թիւերն ի՞նչպէս իրարու վրայ կ'աւելուին: 63. Բաղ-  
մաթուանշան թուոց յաւելման կանոնն ո՞րն է: 64. Ի՞նչ պատճա-  
ռաւ թիւերն իրարու տակ գրելու ատեն համակարգ թուանշաները  
մի և նյոն կեգրանահայեաց գաւաղանաց մէջ կը գրենք. Բնշն հա-  
մար գործողութիւնն աշ կողմէն կըսկսինք. Բնշն կը պատահի եթէ  
գործողութիւնը ձախ կողմէն սկսինք. որ գիրգուածի մէջ գործողու-

Խիւնն որ և իցէ մէկ գաւաղսնէն կրնանք սկսիլ: 65. Այս գործողութիւնն ո՞ր դիպուածոց մէջ կը գործածուի: 66. Տարատաժիւերն իրարու հետ կրնանք գումարել. ինչու . մ՞ր դիպուածոց մէջ կրնանք. 67. 68. Յաւելման փորձն ի՞նչպէս կ'ըլլայ:

## 69. ԿՐԹՈՒԹԻՒՆՔ

Կատարել հետեւեալ յաւելումնէրը:

- 1). 5+8: 2). 1+2+3+4: 3). 2+3+7+9+8:
- 4). 4+5+3+0+7: 5). 6+9+7+5+3+8+10:
- 6). 12+14+25+38: 7). 48+75+124+132+60:
- 8). 175+88+349+34+75+28+49+50+603:
- 9). 648+727+394+756+907+8500+2001:
- 10). 549+604+725+948+1475+2148+4937:
- 11). 67984+70428+145329+483493+74749510:
- 12). 439+749+605+975+924+20849+5286470  
+11307+6480+2937465+70051823:
- 13). 3536      14). 648512784      15). 38459784658  
2704      307879659      76048578967  
8543      490046900      84560065429  
4837      841130507      100087114700  
16929      1873219994      532478945661  
307214      5343678513      941973124307  
998024      978135044      12000034710  
5670060      7030099670      735603413846

## 70. ՅԱՒԵԼՄԱՆ ՎՐԱՅ ԻՆԴԻՐՆԵՐ

1. Բանուոր մը երկուշաբթի՝ 18 զուրուշ շահեցաւ, երեքշաբթի՝ 15 զուրուշ, չորեքշաբթի՝ 24 զուրուշ, հինգշաբթի՝ 17 զուրուշ, ուրբաթ՝ 26

զուրուշ և շաբաթ՝ 20 զուրուշ. մէկ շաբթաւան մէջ ընդ ամէնդը քանի զուրուշ շահեցաւ:

2. Ծառաստանի մը մէջ 375 խնձորի, 289 տանձի, 387 կեռասի, 425 դեղձի և 126 ծիրանի կայ: Ծառաստանին մէջ ընդ ամէնդը քանի ծառ կայ:

3. Տղայ մը հարցուց իւր հօրը թէ՛ քանի տարեկան ես, հայրը պատասխանեց քառասուն տարի առաջ քու տարիից ունէի. հօրն արդի տարիիցը քանի կ'ըլլայ, եթէ տղունը 18 ըլլայ:

4. Վան քաղաքը Քրիստոսէ 1742 տարի առաջ Շամիրամայ ձեռամբ հիմնուեցաւ և Քրիստոսէ 350 տարի առաջ վանթագաւորի ձեռամբ նորոգեցաւ: Արդ՝ վանքաղաքի հիմնարկութենէն մինչեւ 1884 քանի տարի անցած է և նորոգուելէն ՚ի վեր քանի տարի:

5. Արշակունեաց թագաւորութիւնը Քրիստոսէ 150 տարի առաջ սկսաւ. Վաղարշակայ գահակալութեամբ և Քրիստոսէ 433 տարի յետոց վերջացաւ Արտաշահի գահընկեցութեամբ: Արշակունեաց թագաւորութիւնը քանի տարի տեւեց:

6. Վաճառական մը 7 պարկ բամպակ գնեց 2440 զուրուշի, 5 պարկ՝ 1998 զուրուշի, 11 պարկ՝ 4501 զուրուշի և 18 պարկ՝ 10198 զուրուշի. վաճառականն ընդ ամէնդը քանի պարկ բամպակ գընեց և ամենուն որչափ վճարեց:


7. Զորս հոգի ընկերութիւն մը կազմեցին, առաջինը գրաւ 2689 զուրուշ, երկրորդը՝ առաջինէն 267 զուրուշ աւելի, երրորդը՝ առաջինին և երկրորդին գրածներուն գումարէն 678 զուրուշ

աւելի և չորրորդը՝ երկրորդին և երրորդին դրածներուն գումարէն 11 զուրուշ աւելի . ընկերութեան գրամագլուխն որչափ է :

8. Հայ ազգին սկզբնաւորութենէն մինչեւ 1884 քանի տարի անցած է , գիտնալով որ Հայ աղդութիւնը՝ Հայկ դիւցազնի ձեռամբ՝ Քրիստոսէ 2350 տարի առաջ ծագումն առած է :

9. Հայկազնց իշխանութենէն մինչեւ Արշակունեաց թագաւորութեան վերջանալը քանի տարի տեւեց , մինչեւ Բագրատունեացը՝ քանի եւ մինչեւ Ռուբինեանցը՝ քանի , գիտնալով որ Հայկազնց իշխանութիւնը Քրիստոսէ 2350 տարի առաջ կըսկի , Արշակունեաց թագաւորութիւնը Քրիստոսէ 433 տարի յետոյ կը վերջանայ , Բագրատունեանցը՝ 1079 տարի յետոյ և Ռուբինեանցը՝ 1375 տարի յետոյ :

10. Մէկը հինգ մարդու ստակ տալէն վերջը՝ արկղը բանալով աեսաւ որ տակաւին 2671 զուրուշ ունի . բոլոր ունեցածն որչափ էր , գիտնալով որ Երկրորդին՝ առաջնին 501 զուրուշ աւելի տուած էր , Երրորդին՝ առաջնին եւ Երկրորդին՝ տուածներուն գումարէն 41 զուրուշ աւելի , չորրորդին՝ Երրորդին եւ Երկրորդին առածներուն գումարէն 450 զուրուշ աւելի , իսկ հինգերորդին՝ չորսին տուածներուն գումարէն 233 զուրուշ աւելի :



## Բ Ա. Բ Զ Ո Ւ Մ Ն

71. ԲԱՐՉՈՒՄԸ Թուագիտական գործողութեանց Երկրորդն է , որ Երկու ծանուցեալ թուոց մէկուն միւսէն որչափ էվել ըլլալը գտնել կը սորմէցնէ :

72. Այս թիւը , որմէ ուրիշ թիւ մը պիտի հանենք , մէջ նիւ կամ նուազվէլ նիւ կը կոչուի , և այն թիւը , զոր ուրիշ թիւէ մը պիտի հանենք , իոր նիւ կամ հանել նիւ , իսկ գործողութեան արդիւնքը՝ հայորդ , առընթեռունիւն կամ առանելը նիւն :

73. Այս (—) նշանը , որ պահան կը կոչուի , նուազելի եւ հանելի թուոց մէջ տեղ կը դրուի նուազելոյն աջ կողմը :

Ինչպէս 10—8 կը ցուցնէ թէ՝ պէտք է 10 էն 8 ը հանել :

74. ԿԱՆՈՆ . Միաթուանշան թիւ մը ուրիշ թիւէ մը հանելու համար պէտք է .

Փոքր թուոցն բոլոր միութիւնները յաջորդաբար նոյն ուրիշ թիւէն հանել :

Օրինակ . Հանել 4 ը 6 էն :

## Լուծումն

4 ը 6 էն հանելու համար կ'ըսեմ 6 էն 1 ենէ՝ կը մնայ 3 , 3 էն 1 ենէ կը մնայ 4 , 4 էն 1 ենէ՝ կը մնայ 5 , 5 էն 1 ենէ՝ կը մնայ 6 , 6 էն 1 ենէ՝ կը մնայ 2 : Ուրեմն պահանջեալ մնացորդն է 6—4=2 :

ԳԻՏԵԼԻՔ . Ա. ՅԱՍՊԷՆ վարժուելէն յետոյ կրնակը աւելի շուտով կատարել գործողութիւնը :

Ինչպէս 11 էն 8 ը հանելու համար կ'ըսեմ . 11 էն 8 ը ենէ՝ կը մնայ 11—8=3 : Նոյնպէս 25—9=16 : Վերջապէս 32—7=25 :

75. ԿԱՆՈՆ . Բազմաթուանշան թիւ մը բազմա-

թուանշան թիւը մը հանելու համար պէտք է .

Ա . Փոքր թիւը մեծ թուայն տակն այնպիսի կերպով գրել , որ բոլոր համակարգ թուանշանները մի և նյին կերպոնահայեաց գաւազաններու մէջ ըլլան , և ստորագծել մնացորդը միւս թիւերէն զատելու համար :

Բ . Աջ կողմէն սկսեալ փոքր թուայն միաւորը՝ մեծ թուայն միաւորէն հանել և մնացորդը միաւորաց տակը գրել , նյինպէս տասնաւորը՝ տասնաւորէն հանել և մնացորդը տասնաւորաց տակը գրել և այսպէս շարունակել մինչեւ վերջին գաւազանը :

Գ . Եթէ փոքր թուայն այս ինչ թուանշանն իւր վրայի թուանշանին հաւասար ըլլայ , նյին թուանշանին տակը 0 մը դնել :

Դ . Եթէ փոքր թուայն մէջ 0 գանուի իւր վրայի թուանշանը 0 ին տակը գրել :

Ե . Եթէ փոքր թուայն այս ինչ թուանշանն իւր վրայի թուանշանէն մեծ ըլլայ , դիւրութեան համար նյին վրայի թուանշանին վրայ 10 միութիւն աւելցնել և այնպէս հանել . յետոյ ձախ կողմի անընդմիջական հանելի թուանշանին վրայ միութիւն մը աւելցնելով՝ գործողութիւնը շարունակել :

Օրինակ Ա . Հանել 593ը 867 էն :

Լուծումն

Նախ 593 փոքր թիւը 867 մեծ թուայն տակն այնպիսի կերպով կը գրեմ , որ բոլոր համակարգ թուանշանները մի և նյին կերպոնահայեաց գաւազաններու մէջ ըլլան և կըսարագծեմ :

867 ԱՌ իւ-

593 Փոքր իւ-

274 Մնացորդ

Յետոյ աջ կողմէն կըսակիմ հանել ըստելով՝ օը 7 էն ենէ , կը մնայ 4 , զը միաւորաց տակը կը գրեմ . 9 ը 6 էն չ'ենեմ , ուստի նախն 6 ին վրայ 10 միութիւն կ'աւելցնեմ , որով կ'ունենամ 16 , և յետոյ կ'ըստեմ . 9 ը 16 էն ենէ , կը մնայ 7 , զը տասնաւորաց տակը կը գրեմ : Յետոյ փոխանակ ըստելով թէ՝ 5 ը 8 էն ենէ . նախ 5 ին վրայ միութիւն մը կ'աւելցնեմ , որով կ'ունենամ 6 , և ետքը կ'ըստեմ 6 ը 8 էն ենէ , կը մնայ 2 , զը հարիւրաւորաց տակը կը գրեմ , որով պահանջեալ մնացորդը կ'ըլլայ 274 :

Գործնականին մէջ գործողութիւնը հետեւեալ կ'ըստով կը կատարի . օը 7 էն ենէ , կը մնայ 4 , զը միաւորաց տակը կը գրեմ . 9 ը 6 էն չ'ենեմ , 16 էն ենէ , կը մնայ 7 , զը տասնաւորաց տակը կը գրեմ . և կ'ըստեմ 3 չ'առ կայ 1 , ծալ 6 , 8 էն ենէ , կը մնայ 2 , զը հարիւրաւորաց տակը կը գրեմ որով պահանջեալ մնացորդը կ'ըլլայ 274 :

Օրինակ Բ . Հանել 8069 ը 15970 էն :

Լուծումն

Նախ ըստ կանոնի հանելի թիւը նուազելով տակը կը գրեմ և կըսարագծեմ :

15970  
8069  
7901

Յետոյ կ'ըստեմ 9 ը 10 էն ենէ կը մնայ 1 , զը միաւորաց տակը կը գրեմ . 3 չ'առ կայ 1 , ծալ 7 , 7 էն ենէ կը մնայ 0 , զը տասնաւորաց տակը կը գրեմ . 0 նա 9 էն ենէ , կը մնայ 9 , զը հարիւրաւորաց տակը կը գրեմ . 8 ը 15 էն ենէ կը մնայ 7 , զը հազարաւորաց տակը կը գրեմ . 3 չ'առ կայ 1 , 1 էն ենէ կը մնայ 0 , զը չ'եմ գրեմ . որով պահանջեալ մնացորդը կ'ըլլայ 7901 :

76. Ա.ՊԱ.ՑՈՒՅՅ . Կանոնին մէջ նշանակուած յօդուածները սահմանին կատարելապէս համաձայն են . վասնվի փոքր թուայն միաւորները , տասնաւորները , եւայն մեծ թիւէն հանելով՝ հարիւր թուայն բոլոր միութիւնները հանած կ'ըլլանք :

Պէտք է գիտել որ գործողութիւնը մեծ թուայն միութեանց կարգերուն որբանութիւնն չափ մասնական բարձումներն կը բաղկանայ և այս մասնական բարձումներն ալ շատ աւելի գիւրաւ կը կատարուին . (Տ . 74 , Գիտ .) , քան թէ մեծ թիւէն փոքր թուայն բոլոր միութիւնները մի առմի հանելինք :

Համակարգ թուանշանները մի և նոյն կեդրնահայեաց գաւազաց մեջ գրենուս պատճառը զաններ գիւրաւ նշանքելու համար է<sup>(1)</sup>:

Վերոգրեալ առաջն օրինակին մէջ մէջ թուոյն Յ թուանշանն վրայ 10 միւռթիւն աւելցնելով՝ իրօք 10 տասնաւոր, այսինքն 100 աւելցուցած եղանք . բայց յետոյ ձախ կողմի անընդմիջական հանելի 5 թուանշաննին վրայ 1 միւռթիւն աւելցնելով՝ իրօք անոր վրայ ալ 100 աւելցուցած եղանք . զոր վրայի աւելցուցած 100 էն հանելով՝ արգեան վրայ փոխախութիւն մը ըրած չ'եղանք:

Բարձումն անոր համար աջ կողմէն կըսկիմք, որ երբ փոքր թւացն այս ինչ թուանշանն իւր վրայի թուանշաննէն մէջ ըլսաց, կանանին Յ . յօրուածին համեմատ կարենանք մասնական բարձումն կոտարել, որոյ համար այտոք է և բառ է վերի թուանշանն վրայ 10 միւռթիւն աւելցնել և վարի անընդմիջական հանելոյն վրայ ալ 1 միւռթիւն, որով փոխարինութիւն մը ըրած կ'ըլլանք. ասկից զատ վերի թուանշանն առ նուազն 0 ըլլալով և վարի համակարգն ալ առ առաւելն 9, այն ատենն ալ մասնական բարձումը գործեալ կարելի կ'ըլսաց :

Բայց երբ փոքր թուոյն իւրաքանչիւր թուանշանն իւր համակարգն փոքր կամ անոր հաւասար ըլսաց, այն ատենն կրնանք ըստ հացից որ և իցէ մէկ գաւաղանէն սկսիլ:

### ԳՈՐԾԱՆՑՈՒԹԻՒՆ ԲՅՈՉՄԱՆ

77. Բարձումը կը գործածուի, երբ պահանջուի,

1° Երկու թուոց տարբերութիւնը գանել:

2° Թուոց մը ուրիշ թիւէ մը ունեցած տուաեւ լութիւնն իմանալ:

3° Թիւ մը ուրիշ թիւէ մը հանել:

4° Երկու թուոց գումարը և նոյն թուոց մէկը ծանուցեալ ըլլալով՝ միւսը գտնել:

(1) Կրնանք նաեւ նուաղելի և հանելի թիւերը մի և նոյն հորիզոնական գաւաղանի մը մէջ գրել մէջ տեղերնին — նշանով և հանելոյն աջ կողմի ալ = նշանով մնացորդը յարել:

Կնչպէս 829 լ 1060 էն հանելով՝ կը գտնեմ.

1060—829=231 :

Վասն զի այս դիպուածոյ իւրաքանչիւրին մէջ կը պահանջուի երկու թուոց փոքրը մէծէն հանել:

78. ՆԱԽԱԴԱՍՍՈՒԹԻՒՆ. Երկու թուոց տարբերութիւնն անփոփոխ կը մնայ, երբ նոյն թուոց իւրաքանչիւրին վրոյ մի և նոյն թիւն աւելցնենք, կամ անոնց իւրաքանչիւրէն մի և նոյն թիւը պակտեցնենք :

Այս մկրունքը, զոր ՚ի կիր ածինք արդէն 75 թուահամարի օրինակաց մէջ, կրնանք ընդհանուր եղանակաւ մը ապացուցանել:

Առանենք երկու թիւեր, զորորինակ 9 և 3, որոց տարբերութիւնն է 9—3=6: Եթէ այս երկու թուոց իւրաքանչիւրին վրայ 7 աւելցնենք՝ կ'ունենանք 16 և 10, որոց տարբերութիւնն է նոյնպէս 16—10=6: որովհետեւ այս կերպով ուրիշ բան մը ըրած չ'ենք ըլսար, բայց եթէ մէջ թուոյն վրայ նախապէս աւելցուցած 7 թիւերնին՝ պարզապէս վերստին հանած, վանդի փոխանակ 5 հանելու, 5+7 հանեցինք:

Նոյնպէս 25—16=9: Եթէ այս երկու թուոց իւրաքանչիւրէն 7 սկակեցնենք, գործեալ տարբերութիւնը կ'ըլսաց 18—9=9: որովհետեւ այս կերպով ուրիշ բան մը ըրած չ'ենք ըլսար, բայց եթէ մէջ թիւեւն նախապէս հանած 7 թիւերնին՝ պարզապէս վերստին աւելցուցած, վանդի փոխանակ 16 հանելու, 16—7 հանեցինք:

79. ԳԻՏԵԼԻՔ. Եթէ շատ մը թիւեր ունենանք, որոց մէկ քանին գումարել եւ միւսները հանել հարկ ըլսաց, պէտք է.

Բոլոր գումարելի թիւերն իրարու վրայ աւելցը նել, նոյնպէս ալ հանելի թիւերը . յետոյ փոքր գումարը մէծէն հանել և մնացորդին ձախ կողմը մէծին նշանը գտնել:

Ինչպէս 4—6+7—3—4+10=4+7+10—6—3—4=21—13=+8 կամ 8:

Նոյնպէս —10+6—25+17=5+17—10—25=22—35=—13:

Ա. Յ գործողութիւնը յաճախ տեղի կ'ունենայ  
վաճառականութեան մէջ մտից եւ ելց ճիշդ  
հաշիւը գանելու համար :

ՓՈՐ 2 Բ Ա. Բ 2 Մ Ա. Ն

80. ԿԱՆՈՆ Ա. Բարձման փորձն ընելու համար  
պէտք է :

Փոքր թիւը մնացորդին վրայ աւելցնել . Եթէ  
մէծ թիւը ելնէ , գործողութիւնը ճիշդ է :

ԱՊԱՅՑՅՅ. Որովհետեւ մնացորդը մէծ թուոյն փոքր թիւէն որ-  
շափ եկել ըլպար կը ցուցնէ (Տ. 72) . ուստի երբ մնացորդին վրայ  
փոքր թիւն աւելցնենք՝ պէտք է որ վերատին մէծ թիւն ենք :

81. ԿԱՆՈՆ Բ. Բարձման փորձը կրնանք բարձ-  
մամբ ալ կատարել . Եթէ մնացորդը մէծ թիւէն  
հանելով փոքր թիւը մնայ , գործողութիւնը ճիշդ է :

ԱՊԱՅՑՅՅ. Որովհետեւ կը նանք մէծ թիւը՝ փոքր թուոյն և  
մնացորդին գումարվ նկատել . ուստի երբ այս երկու քանակութեանց  
մէկը , այսինքն մնացորդը մէծ թիւէն հանենք՝ պէտք է որ միւս  
քանակութիւնը , այսինքն փոքր թիւը մնայ :

ԽՆԴԻՔ . ԱՄԱՐԴ մը 870678 զուրուշ ունէր ,  
819720 զուրուշ վաճառք գնեց , քոլը քանի  
զուրուշ մնաց :

Լուծումն

ԳՈՒՅՔ է պարզապես 819720 բ 870678 էն հանել :

Երբաղասութիւն հաջուայ

ԳՈՒՅՔ	ՀԱՆԵԼ	ՓՈՐ
870678	819720	870678
819720	50958	50958
50958	870678	819720

Պատ . ԱՄԱՐԴՈՒՆ ՔՈՎՔ մնաց 50958 զուրուշ :

Գործողութիւնն իբրեւ վերացեալ թուոց վրայ  
կատարեցինք , բայց արդեան տեսակին անունը  
յարեցինք , որ է զուրուշ :

Հ Ա. Բ 3 Ա. Բ Ա. Ն

71. Ի՞նչ է բարձուում : 72. Մէծ թիւ և փոքր թիւ ըստ լույլ  
ինչ կը հասկառի . այս թիւերն ուրիշ անուններ ալ ունին . այս  
գործողութեան արդինքն ի՞նչ կը կոչուի : 73. Ո՞ն է բարձման  
նշանը : 74. Միաթուանշան թիւ մը ուրիշ թիւէ մը հանելու համար  
ի՞նչ պէտք է ընել : 75. Բազմաթուանշան թիւ մը բազմաթուանշ-  
ան թիւէ մը հանելու կանոնն որն է : 76. Կնշու համար բարձման  
գործողութիւնն ալ աշ կողմէն կը կոմիք : շե՞նք կինոտ ձևս կողմէն  
սկզիլ . ի՞նչու համար վերի թուանշանին վրայ 10 միութիւն աւել-  
ցնելու է : 77. Բարձուումն որ գիտուածոց մէջ կը գործածուի :  
78. Արացուցանել . որ երկու թուոց տարբերութիւնը չը փոխուիր,  
երբ նոյն թուոց իւրաքանչեւրին վրայ մի և նոյն թիւն աւելցնենք ,  
կամ անոնց իւրաքանչեւրին մի և նոյն թիւը պակացնենք : 79. Եթէ  
շատ մը թիւեր ունենանք , որոց մէկ քանին գումարել և միւսները  
հանել հարկ ըլլայ , ի՞նչ պէտք է ընել : 80. 81. Բարձման փորձն  
ի՞նչպէս կըլլայ :

82. ԿՐԹՈՒԹԻՒՆ Ք

Կատարել հետեւեալ բարձումները :

- 1). 8—5 : 2). 9—3 : 3). 7—4 : 4). 8—2 :
- 5). 15—8 : 6). 28—17 : 7). 760—356 :
- 8). 990—294 : 9). 78+25—36+7—16—45+54 :
- 10). 345—916+1879—1020+591+9970—1005 :
- 11). 2576—708+9000+124602—6003—971247 :
- 12). 14740 13). 70409 14). 345046 15). 7345890  
13942 69395 243965 4549976
- 16). 50040000 17). 52043027 18). 10000000491  
26707854 51902089 9999493791

## 83. ԲԱՐՁՄԱՆ ՎՐԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐ

1. 85679 ին 46719 էն ունեցած առաւելութիւնն որչափ է :

2. 467964 և 132845 թիւերն իրարմէ որչափ սարբերութիւն ունին :

3. 16741 ին վրայ որ թիւն աւելցնելու է , որ 78906 ըլլայ :

4. Հայոց մեծ պատերազմը , որոյ մէջ Վարդանանք նահատակեցան , Քրիստոսի 451 թուականին տեղի ունեցաւ . արդ՝ կ'ուղենք գիտնալ թէ՝ նոյն պատերազմէն մինչեւ 1884 քանի տարի անցած է :

5. Առաջին խաչակրութիւնը տեղի ունեցաւ 1096 ին և եօթներորդը՝ այսինքն վերջինը՝ 1270 ին . խաչակրութիւնը քանի տարի տեւեց :

6. Մեր գիրերը գտնուելէն մինչեւ 1884 քանի տարի է , գիտնալով որ մեր գրոց գիւտը 406 ին եղաւ Սուրբ Մեսրոպայ ձեռամբ :

7. Երկրիս մակերեւոյթը 509942000 քառակուսի հազարամետքը է , իսկ արեգականը՝ 593400000000 քառակուսի հազարամետքը : Արդ՝ կ'ուղենք գիտնալ թէ արեգական մակերեւոյթն երկրիս մակերեւոյթէն որչափ առաւելութիւն ունի :

8. Երեք ձիեր իրենց կազմածներով 30250 դուրս կ'արժեն , առանց կազմածոց՝ 21000 դուրս որչափ է ձիոց գնոյն՝ կազմածոց գինէն ունեցած առաւելութիւնը :

9. Եթէ երկու թուոց տարբերութիւնը 6541 ըլլայ և փոքր թիւը՝ 94678 , մեծ թիւն որը կ'ըլլայ :

10. Մարդ մը 749 դուրս պարտք ունէր , 568 դուրս տուաւ . որչափ պարտքը մնաց :

11. Մարդ մը մեռնելու ատեն 6349 դուրս թողուց , կտակելով որ 4850 դուրս իւր գաւառի եկեղեցեաց բաշխուի , մնացեալն ալ աղքատաց . աղքատաց բաշխուած գումարն որչափ էր :

12. Անիւ մը մէկ վայրկենի մէջ 852 անգամ կը հոլովիլ , ուրիշ մը միւենյն ժամանակի մէջ 543 անգամ . առաջինն երկրորդէն քանի անգամ աւելի կը հոլովիլ :

## ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ

84. ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆԸ թուագիտական գործողութեանց երրորդն է , որ երկու ծանուցեալ թուոց մէկը միւսին միութեանց որբանութեան չափ շատցնել կը սորվեցնէ :

85. Այս թիւը , զոր պիտի բազմապատկենք , բազմապատկենք կը կոչուի , և այն թիւը , որով պիտի բազմապատկենք , բազմապատկենք : Բազմապատկելին և բազմապատկողն երկուքն ի միասին արդարիչ կամ արդարողն կը կոչուին , իսկ գործողութեան արդիւնքն արդարիւալ :

86. Այս (X) նշանը , որ բազմապատկեալ կը կոչուի , երկու արտադրիչներուն մէջ տեղը կը դրուի բազմապատկելոյն աջ կողմը :

Ինչպէս 3X2 կը ցուցնէ թէ պէտք է 3ը 2ով բազմապատկել :

87. Բազմասպատկութիւնը կը կատարուի բազ-  
մասպատկելին բազմասպատկովին միութեանց որքա-  
նութեան չափյաջորդաբար իւր վրայ աւելցնելով:

Ինչպէս 12ը 3ով բազմասպատկելու համար  $12 \times$   
Երեք անգամ իւր վրայ աւելցնելով՝ կը գտնեմ  
 $12+12+12=36$ , որ է 12ին 3 ով արտադրեալը:

Այս օրինակէն յայտնի կ'ըլլայ թէ՛ երբ յաջոր-  
դական յաւելմանց որքանութիւնը մեծ ըլլայ,  
դորձողութիւնը շատ երկայն և դժուար կ'ըլլայ,  
որոյ դիւրին կատարմանը համար պէտք է հետեւ-  
եալ կանոնաց դիմել:

88. ԿԱՆՈՆ. Միաթուանշան թիւ մը միաթուա-  
նշանով բազմասպատկելու համար պէտք է.

Առաջին թիւն երկրորդ թուոյն միութեանց որ-  
քանութեան չափ առնել կամ իւր վրայ աւելցնել:

Օրինակ. 6ը 4ով բազմասպատկել:

### Լուծումն

6ը 4ով բազմասպատկելու համար պէտք է 6ը չորս անգամ իւր  
վրայ աւելցնել, այսպէս  $6+6+6+6=24$ , որ է պահանջնեալ ար-  
տադրեալը: Բաստի կ'առնենամ  $6\times 4=24$ , դորձնականին մէջ կ'ըսուի  
4 անգամ 6 կ'ընէ 24:

89. Ահա այսպէս միաթուանշան թիւ. երն եր-  
կու առ երկու իրարու հետ բազմասպատկուելով՝  
կազմուած արտադրեալները հետեւեալ աղիւաս-  
իին մէջ ամփոփուած են, որ բազմապիութիւնն ա-  
շխատի կը կոչուի, և զոր պէտք է քաջ սորվել բազ-  
մասպատկութեան դորձողութիւնը դիւրաւ կա-  
տարելու համար:

Ա. Ղ Ի Ւ Ս Ա. Կ  
Բ Ա Զ Մ Ա Պ Ա Տ Կ Ո Ւ Թ Ե Ա. Ն

### Հորիզոնական ողովակներ

1	2	3	4	5	6	7	8	9
2	4	6	8	10	12	14	16	18
3	6	9	12	15	18	21	24	27
4	8	12	16	20	24	28	32	36
5	10	15	20	25	30	35	40	45
6	12	18	24	30	36	42	48	54
7	14	21	28	35	42	49	56	63
8	16	24	32	40	48	56	64	72
9	18	27	36	45	54	63	72	81

90. Ա. Յ ա պիւսակը շնելու համար պէտք է.

Ա. Հորիզոնական գուտղանի մը մէջ 1, 2, 3, . . . , 9 թիւն  
ըլ կարդաւ գրել:

Ա. Այս թուոց իւրաքանչիւրն իւր վրայ աւելցնելով՝ գումարը  
տակը գրել՝ երկրորդ հորիզոնականին մէջ, որով կազմւած թուոց  
իւրաքանչիւրն իւր վրայի առաջին հորիզոնականին թուոյն Չ անգա-  
մը կամ 2 ով արտադրեալը կ'ըլլայ:

Ա. Այս արտադրելոց իւրաքանչիւրն իւր վրայի թուոյն հետ  
գումարելով՝ գումարը տակը գրել՝ երկրորդ հորիզոնականին մէջ, ո-  
րով կազմւած թուոց իւրաքանչիւրն իւր վրայի առաջին հորիզո-  
նականին թուոյն 3 անգամը կամ 3 ով արտադրեալը կ'ըլլայ:

Ա. Այսպէս իւրաքանչիւր հորիզոնականին ամէն մէկ թիւն իւր  
վրայի առաջին հորիզոնականին թուոյն հետ գումարելով 4 ու 5 ու  
. . . . . 9 ու հորիզոնականոց թիւները կը կազմուին:

Հետեւաբար որ և իցէ հորիզոնականի մը թիւերը նոյն հորիզոնա-  
կանին ձափ կողմի սկիզբի թուով՝ առաջին հորիզոնականին թուոց  
արտադրեալները կ'ըլլան:

91. Ըստայսմեթէ պահանջուի, զորօրինակ 8ին  
6 ով ունեցած արտադրեալը գտնել, պէտք է .  
Նախ առաջին հորիզոնական գաւազանին մէջ 8  
բաղմապատկելին գտնել եւ ձախ կողմի առաջին  
կեդրոնահայեաց գաւազանին մէջ ալ 6 բաղմա-  
պատկողը, յետոյ 8 ով սկսող կեդրոնահայեաց գա-  
ւազանին ուղղութեամբ վար իշնել մինչեւ 6 ով  
սկսող հորիզոնական գաւազանը, ուր 48 թիւը՝  
որոյ վրայ երկու ուղղութիւնները կը միանան,  
պահանջեալ արտադրեալը կ'ըլլոյ :

92. ԿԱՆՈՆ. Բաղմաժուանշան թիւ մը միամը-  
ւանշնով բաղմապատկելու համար պէտք է .

Ա. Բաղմապատկողը բաղմապատկելոյն միաւո-  
րին տակը դրել և ստորագծել :

Բ. Աջ կողմէն սկսեալ բաղմապատկելոյն բո-  
լոր թուանշանները բաղմապատկողով յաջորդա-  
բար բաղմապատկել :

Գ. Եթէ արտադրեալը 9 էն աւելի չ'ըլլոյ, գծին  
տակը դրել, իսկ եթէ 9 էն աւելի ըլլոյ, միաւորը  
դրել եւ տասնաւորը յաջորդ արտադրեալըն վրայ  
աւելինել . և այսպէս շարունակել մինչեւ վերջին  
արտադրեալը, զոր իւր ձեւովը դրել :

ՕՐԻՆԱԿ. 50714ը 6 ով բաղմապատկել :

Լուծուան

Նախ կը գրեմ 50714 բաղմապատկելին և անոր միաւորին տակը  
6 բաղմապատկողը և կ'ըստորագծեմ՝ արտադրեալն արտադրիչներէն  
զատելու համար :

50714

6

304284

Յետոյ աջ կողմէն սկսելով կ'ըսիր, 6 անգամ 4՝ 24 կ'ըմէ, 4 լ-  
6 ին տակը կը գրեմ և 2ը միաբար կը սկսէմ յաջորդ արտադրելուն  
վրայ աւելցնելու համար :

6 անգամ 1՝ 6 կ'ընէ, 2 ալ կար՝ 8· 8ը 4 ին ձախ կողմը կը  
գրեմ. 6 անգամ 7՝ 42 կ'ընէ, 2ը 8ին ձախ կողմը կը գրեմ և 4 լ  
միաբար կը սկսէմ:

6 անգամ 0՝ 0 կ'ընէ · 4 ալ՝ 4 · զոր 2 ին ձախ կողմը կը գրեմ.  
6 անգամ 5՝ 30 կ'ընէ, դրբեր ձեւովք 4 ին ձախ կողմը կը գրեմ.  
որով սկսէնցեալ արտադրեալը կ'ըլլոյ 304284 :

Գործնականին մէջ գործողութիւնը հետեւեալ կերպով կը կա-  
տարուի . 6 անգամ 4՝ 24 · 4 լ 6 ին տակը կը գրեմ, յէտք կայ 2 ·  
6 անգամ 1՝ 6 · 2 ալ 8 · զոր 4 ին ձախ կողմը կը գրեմ. 6 անգամ  
7՝ 42 · 2ը 8 ին ձախ կողմը կը գրեմ, յէտք կայ 4 · 6 անգամ 0՝ 0 ·  
4 ալ 4 · զոր 2 ին ձախ կողմը կը գրեմ. 6 անգամ 5՝ 30 · զոր իւր  
ձեւովք 4 ին ձախ կողմը կը գրեմ, որով սկսէնցեալ արտադրեալը  
կ'ըլլոյ 304284 :

93. Ա.Պ.Ա.8033. Կանոնը կատարելագէս համաձայն է ասհմանին.  
որովհետեւ 50714ը 6 ով բաղմապատկելը կը նշանակէ 50714ը վեց  
անգամ իւր վրայ աւելցնել, ուստի եթէ այս թիւը վեց անգամ  
զրեմ (Տ. 87) և գումարեմ

50714

50714

50714

50714

50714

50714

50714

50714

50714

304284

Կունենաւ 304284 :

Բայց փոխանակ ըսելու 4՝ 4 ալ 8 · 4 ալ 12 · 4 ալ 16 · 4 ալ 20 ·  
4 ալ 24 · բոլորը մէկ անգամէն ըսի 6 անգամ 4 կ'ընէ 24 · այսպէս  
ալ միւս գաւազանաց համար :

Գործողութիւնն աջ կողմէն կ'ըստօնութ ձիշը յաւելման մէջ ըրած-  
նուս պէս և միւնցին պատճառաւա :

94. ԿԱՆՈՆ. Որ և իցէ թիւ մը հաւաքածոյ մի-  
ւթեամբ բաղմապատկելու համար պէտք է .

Բազմապատկողին 0 ները բազմապատկելոյն աջ  
կողմն շարել:

Զորօք. 17ը	10 ովլ	բազմապատկենք կ'ըլլայ	170	
305ը	100 ովլ	" "	30500	
	174ը	1000 ովլ	" "	174000

Վաճառք երբ միւթիւնը 10 ովլ բազմապատկենք 10 միւթիւն  
կամ 1 տասնաւոր կ'ունենամք, 100 ովլ բազմապատկենք՝ 100 միւթիւն  
կամ 1 հարիւրաւոր, 1000 ովլ բազմապատկենք՝ 1000 միւթիւն  
կամ 1 հատակաւոր, հետոյն, հետեւսքար երբ 17ը, օրինակի համար  
10 ովլ բազմապատկենք՝ 17 տասնաւոր կամ 170 կ'ունենամք, ևսցին:

95. ԱՍՈԽ. Բազմաթուանշան թիւ մը բազմա-  
թուանշանով բազմապատկելու համար պէտք է.

Ա. Բազմապատկողը բազմապատկելոյն տակն  
այնպիսի կերպով գրել, որ բոլոր համակարգ թու-  
անշանները միւնցն կեդրոնահայեաց գաւաղան-  
ներու մէջ գան և ստորագծել:

Բ. Աջ կողմէն սկսեալ բազմապատկելոյն բո-  
լոր թուանշանները՝ բազմապատկողին միաւորսվը,  
տասնաւորսվը, եւայլն բազմապատկել (Տ. 92):

Գ. Գտնուած մասնական արտադրեալներն այն-  
պիսի կերպով իրարու տակ գրել, որ իւրաքանչիւ-  
րին աջ կողմի առաջին թուանշանը ձիշդ այն թու-  
անշանին տակը գայ, որով բազմապատկեցինք:

Դ. Մասնական արտադրեալներն ստորագծե-  
լով՝ գումարել, որով առաջ եկած արդիւնքը բո-  
վանդակ արտադրեալը կ'ըլլայ:

Օրինակ. 467ը 395 ովլ բազմապատկել:

Լուծումն

Նույն կը գրեմ 467 բազմապատկելին, և անոր սակը 593 բազ-  
մապատկողը և կըստորագծեմ:

467 Բազմապատկել

395 Բազմապատկող

2335 Ա. մասնական արդարելաւ

4203 Բ. " "

1401 Գ. " "

184465 Բուլանդակ արդարելաւ

Յետոց աջ կողմէն սկսեալ բազմապատկողին 5 միաւորով բազ-  
մապատկելոյն բոլոր թուանշանները կը բազմապատկեմ, որով Ա.  
մասնական արտադրեալը կ'ըլլայ 2335, զոր գծին տակը կը գրեմ՝  
աջ կողմի առաջին 5 թուանշանը բազմապատկողին 5 միաւոր թու-  
անշանին տակը գնելով:

Կմանապէս բազմապատկողին 9 տասնաւորով բազմապատկելոյն  
բոլոր թուանշանները կը բազմապատկեմ, որով Բ. մասնական ար-  
տադրեալը կ'ըլլայ 4205, զոր Ա. մասնական արտադրելոյն տակը  
կը գրեմ՝ աջ կողմի առաջին 5 թուանշանը բազմապատկողին 9 թու-  
անշանին կեդրոնահայեաց գաւաղանին մէջ գնելով:

Վ. Երջապէս բազմապատկողին 5 հարիւրաւորով՝ բազմապատկե-  
լոյն բոլոր թուանշանները կը բազմապատկեմ, որով Գ. մասնական  
արտադրեալը կ'ըլլայ 1401, զոր Բ. մասնական արտադրելոյն տակը  
կը գրեմ՝ աջ կողմի առաջին 1 թուանշանը բազմապատկողին 5 թու-  
անշանին կեդրոնահայեաց գաւաղանին մէջ գնելով:

Եւ յետոց այս երեք մասնական արտադրեալներն ստորագծելով կը  
կումարեմ որով պահանջնեալ բավարակ արտադրեալը կ'ըլլայ 184465:

96. ԱՊԱՌՈՅՑ. Ա. անդի 467ը 395 ովլ բազմապատկելը կը նր-  
անակէ 467ին 395 անգամն առնել, կամ որ նցին է 467ին նախ 5  
անգամն առնել, յետոց 90 անգամը, վերջապէս 500 անգամը, եւ  
այս երեք մասնական արտադրեալներն իրարու հետ գումարել: Ուս-  
ումի նախ բազմապատկելոյն 5 անգամն առնելով (Տ. 92), կը գրո-  
ւում 2335, որ կ'ըլլայ Ա. մասնական արտադրեալ: Եսաբը 467ին  
90 անգամն առնելու համար նախ 9 անգամը կ'առնեմ, որ կ'ըլլայ  
4205, յետոց ստոր ալ 10 անգամն առնելով՝ կը գտնեմ 42050, որ  
կ'ըլլայ Ա. մասնական արտադրեալ:

Նոյնպէս 467 ին 300 անգամն առնելու համար նախ 3 անգամը  
կ'առնեմ, որ կ'ըլլայ 1401, յետոյ ասոր ալ 100 անգամն առնելով  
կը գոնեմ 140100, որ կ'ըլլայ Գ. մասնական արտադրեալ։  
Վերջապէս այս երեք մասնական արտադրեալները գումարելով·

467
395
2335
42030
<u>140100</u>
184465

կ'առնենամ գաղտեալ 184465, որ է բովանդակ արտադրեալը։

Գործողութեան ատեն Բ. Եւ Գ. մասնական արտադրելոց աջ  
կողմի 0 ները պարզութեան համար զանց կ'ընենք. վասնզի ասոնք  
յաւելման արդեան վրայ փոփոխութիւն մը չ'են ըներ։ Խնչուս  
 $5+0+0=5$ . նոյնպէս ալ 5+5+0=6։

Բազմապատկութիւնն աջ կողմէն սկսենուս պատճառը մասնական  
արտադրեալներն իրարու տակ աչքն գէպ ՚ի ձախ զրելու համար է. այնպէս որ եթէ ձախ կողմէն սկսէնք՝ այն ատեն մասնական արտա-  
դրեալներն իրարու տակ ձախէն գէպ ՚ի աջ պիսի զրեինք։

Կրնանք նաեւ բազմապատկողն որեւիցէ մէկ թուանշանէն ալ  
սկսիլ. լւա ուշադրութիւն ընելով որ իւրաքանչիւր կազմուած մաս-  
նական արտադրելոցն աջ կողմի առաջն թուանշանն իւր կարգին  
մէջ դրուած ըլլայ։

97. ԳԻՏԵԼԻՔ Ա. Եթէ բազմապատկողին միջն  
թուանշաններէն մէկը կամ շատը 0 ըլլան պէտք է.

Զաննէք զանց ընելով՝ ձախ կողմի յաջորդ թու-  
անշաններով բազմապատկել (Տ. 95, յօդ. Գ.)։

Օքինակ. 6709 ը 4008 ով բազմապատկել։  
Լուծուան  
6709  
4008  
53672  
26836  
26889672

Նախ բազմապատկելին 8 ով կը բազմապատկեմ, որով կ'ունենամ  
55672. յետոյ անմիջապէս 4 թուանշանին անցնելով կ'ըսեմ 4 ան-  
գամ 9. 56. 6 ը 4 թուանշանին կերպոնահայեաց գաւազանին մէջ  
5ին տակը զրելով գործողութիւնը կը շարունակեմ, որով պահան-  
չեալ բավանդակ արտադրեալը կ'ըլլայ 26889672։

Ա.ՊԱ.ՅՈՅՑ. Որովէետեւ բազմապատկելոյն 8 անգամն առնելէն  
յետոյ կը մնայ 4000 անգամն առնել, ուստի նախ 4 անգամը կ'առ-  
նեմ, որ կ'ըլլայ 26836. յետոյ ասոր ալ 1000 անգամն առնելով կը  
գոնեմ 26856000 որ է Դ. մասնական արտադրեալը, զոր 55672  
Ա. մասնական արտադրելոյն հետ գումարելու համար 0 ները զանց  
ընելով՝ 6 թուանշանը կ'թուանշանին կերպոնահայեաց գաւազանին  
մէջ գուցի ծին տակը։

98. ԳԻՏԵԼԻՔ Բ. Եթէ արտադրիչներէն մէկուն  
կամ երկուքին աջ կողմը մէկ կամ շատ 0 ներ  
գոնութին պէտք է.

Նախ երկու արտադրիչներն այնպիսի կերպով  
իրարու տակ գրել, որ իրենց աջ կողմի առաջին  
նշանակիչ թուանշաններն իրարու տակ գան, յե-  
տոյ առանց 0 ները նկատելու բազմապատկու-  
թիւնը կատարել եւ գոնուած արտադրելոյն աջ  
կողմն արտադրիչներուն աջ կողմի 0 ներուն որ-  
քանութեան շափ 0 գնել։

Օբինակ. 52000 ը 3100 ով բազմապատկել։

Լուծուան

Կամ բազմապատկողը բազմապատկելոյն տակն ըստ կանակ կը դրեմ  
52000  
3100  
—  
52  
156  
—  
161200000

Յետոյ առանց 0 ները նկատելու 52ը 51 ով կը բազմապատկեմ և  
դանուած 1612ին աջ կողմը հինգ 0 դնելով բավանդակ արտօտպեալը  
Ելքայ 16120000 :

ԱՊԱՑՈՅՑ · Վ առնվի 52000ը 5100 ով բազմապատկելու համար  
կրնակը նախ 52000 ին 100 անգամ առնել , որ կ'ըլսայ 5200000 ,  
յետոյ ասոր ալ 51 անգամը . արդ՝ Եթէ 5200000 ն 51 անգամիր  
վըսայ աւելցնենք . այս թուայն աջ կողմի հինգ 0 ները յայտնի է որ  
գումարին մէջ ալ պիտի գտնուին :

Բազմապատկել նաև 4200ը 5 ով և 126ը 400 ով :

Գործողութիւնն Գործողութիւնն

4200	126
5	400
21000	50400

ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԵԱՆ

99. Բազմապատկութեան գործողութիւնը գրել  
խաւորաբար հետեւեալ զիսպաւածոյ մէջ տեղի  
կ'ունենայ :

1°. Թիւ մը ուրիշ թուով բազմապատկել :

2°. Երկու թուոց արտադրեալը գոնել :

3°. Թիւ մը ուրիշ թուոց մը միութեանց ոբքա-  
նութեան չափ մէծցնել :

4°. Քանակութիւն մը և իւր միութեան արժե-  
քը ծանուցեալ բլարով նոյն քանակութեան ար-  
ժեքը գտնել :

5°. Մեծ աեւսակի թիւերն իրենց վարք աեւսակ-  
ներուն վերածել :

6°. Մարմնոց մակերեւոյթներէն ոմանց չափը  
գտնել :

7°. Մարմնոց ծաւալներէն կամ սլարունակու-  
թիւններէն ոմանց չափը գտնել :

ՕՐԻՆԱԿ 1°. 18ը 7 ով բազմապատկել :  
Գործողութիւնն

$$18 \times 7 = 126$$

ՕՐԻՆԱԿ 2°. 246 և 70 թուոց արտադրեալ գոնել :  
Գործողութիւնն

$$\begin{array}{r} 246 \\ \times 70 \\ \hline 17220 \end{array}$$

ՕՐԻՆԱԿ 3°. 45ը 8ի միութեանց ոբքանութեան  
չափ մէծցնել :

Լուծումն

Որովհեաւ 8ի միութեանց ոբքանութիւնն ութ է . ուստի ոգեաք  
է 45 ին 8 անգամն առնել կամ որ նոյն է 45 ը 8 անգամ մէծցնել .  
որով կ'ունենանք  $45 \times 8 = 360$  :

ՕՐԻՆԱԿ 4°. Եթէ մէկ օգդակա թէյլ 120 զուրուշ  
արժէ , 25 օգդակա քանի զուրուշ կ'արժէ :

Լուծումն

Որովհեաւ 25 օգդակա 1 օգդական 25 անգամ մէծ է . ուստի 25  
օգդական արժեքը կ'ըլսայ 25 անգամ 120 զուրուշ , սական է  $120^{12} \times 25 = 5000$  զուրուշ :

ՕՐԻՆԱԿ 5°. 7 զուրուշը քանի վարա կ'արժէ :

Լուծումն

Որովհեաւ մէկ զուրուշը 40 վարա կ'արժէ . հետեւ աբար 7 զու-  
րուշը 7 անգամ 40 վարա կ'արժէ , այսինքն  $40^7 \times 7 = 280$  վարա :

ՕՐԻՆԱԿ 6°. Ուղղանկեան մը երկայնութիւնն է  
8 վերա եւ լայնութիւնը 5 վերա . մակերեւոյթը  
քանի քառակութիւն զերա է :

## Լուծումն

Յայտնի է որ եթէ լայնութիւնը 1 զիրա ըլլար, մակերեւոյթն 8 քառակուսի զիրա կ'ըլլար, արդ՝ լայնութիւնը 5 զիրա ըլլարով մակերեւոյթն ալ 3 անգամ 8 քառ. զիրա կ'ըլլայ, այսինքն  $8^{+3 \times 3} = 10$  քառակուսի զիրա :

Օրինակ  $7^{\circ}$ . Ուզիղ զուգահեռութնի ձեւով քարի մը երկայնութիւնն է 5 զիրա, լայնութիւնը 4 զիրա և բարձրութիւնը՝ 3 զիրա. քանի խորանարդ զիրա է նոյն քարին ծաւալը :

## Լուծումն

Առաջն անգամ նախնինքաց լուծման պէս երկայնութիւնը լայնութեամբ բազմապատկելով կը գտնեմ  $5^{+3 \times 4} = 20$  քառակուսի զիրա, որ կ'ըլլայ քարին տակի կամ վրայի մակերեւոյթը, յետոյ կ'ըսեմ եթէ բարձրութիւնը 1 զիրա ըլլար, ծաւալը 20 խորանարդ զիրա կ'ըլլար. արդ՝ բարձրութիւնը 3 զիրա ըլլարով հարկաւ ծաւալն ալ 3 անգամ 20 խորանարդ զիրա կ'ըլլայ, այսինքն  $20^{+3 \times 3} = 60$  խորանարդ զիրա :

100. Գիտելիք. Կախընթաց օրինակներէն յայտնի կ'ըլլայ որ ամէն բազմապատկութեան մէջ բազմապատկողը միշտ վերացեալ թիւ. մ' է և արտադրեալը միշտ բազմապատկելոյն համասեւ :

Վասնչի բազմապատկութիւնը համաստեալ յաւելումն է (Տ. 87). որոյ մէջ բազմապատկելին բարձրապատկութիւնը միտւեանց որքանութեան շափ աւնուած է և հետեւաբար բազմապատկողը գործողութեան մէջ վերացեալ թիւ մը եղած է :

101. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երկու կամ երկուքէն աւելի արտադրողաց արտադրեալը (վերացեալ թիւ նկատելով) անփոփոխ կը մնայ, երբ նոյն արտադրողը տեղափոխենք :

ԱՊԱՑՈՅՑ. Առաջն զրոյինակ 7 եւ 9 թիւնքը. կ'ըսեմ որ 7ին 9 ով արտադրեալը հաւասար է 9ին 7ով արտադրելուն, կամ որ նոյն է  $7 \times 9 = 9 \times 7$ :

Վամնղի 7ին միութիւնները զատ զատ գրելով կ'ունենամ:

$$1 + 1 + 1 + 1 + 1 + 1 + 1$$

Որոց իւրաքանչիւրը 9 ով բազմապատկեմ, կը գտնեմ,

$$9 + 9 + 9 + 9 + 9 + 9 + 9$$

Որ է 7ին 9 ով արտադրեալ :

Եւ որովհետեւ այս մէւսըն մէջ յայտնապէս 7 հատ 9 կայ կամ 7 անգամ 9, ուստի կը հետեւ թէ 7ին 9 ով արտադրեալ հաւասար է 7 անգամ 9 ի կամ  $7 \times 9 = 9 \times 7$ :

Առնենք նոյնակ 2, 4 և 5 թիւնքը, որոց արտադրեալն է  $2 \times 4 \times 5$ . արդ՝ առաջն և երկրորդ արտադրիչները (Տ. 101, Ապ.) տեղափոխենք՝ կը գտնենք  $4 \times 2 \times 5$ . նոյնակ ասոր ալ երկրորդը եւ երրորդը տեղափոխենք՝ կը գտնենք  $4 \times 5 \times 2$ :

Այս արտադրեալը մէջ յայտնի կ'երեւի որ առաջն 2 արտադրին ամէն կերպով տեղափոխած է: Այսպէս ալ միւս 4 եւ 5 արտադրիչներն ալ տեղափոխելով կը հետեւի որ  $2 \times 4 \times 5 = 4 \times 2 \times 5 = 4 \times 5 \times 2 = 5 \times 4 \times 2$ , եւայն :

Եթէ արտադրիչները չորս, հինգ, եւայն հատ ըլլան, ասկայցը դարձեալ միւնցն է:

## ՓՈՐՁ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԵԱՆ

102. ԿԱՆՈՆ. Բազմապատկութեան փորձն լնելու համար պէտք է.

Արտադրիչները տեղափոխելով՝ դարձեալ գործողութիւնը կատարել, եթէ առջի արտադրեալն էնէ, ճիշդ է:

ԱՊԱՑՈՅՑ. (Տ. 101, Ապ.):

ԽԵԴԻՔ. Վաճառական մը հակը 348 դուրուշէն 67 հակ բամպակ գնեց, քանի զուրուշպիսի վճարէ:

## Լուծումն

Յայտնապէս 67 անգամ 548 դուրուշպիսի վճարէ. ուրեմն պէտք է 548ը 67 ով բազմապատկել:

Գործողութեան	Փոշի
348	67
67	348
<u>2436</u>	<u>536</u>
2088	268
<u>23316</u>	<u>201</u>
	23316

Պատ. 23316 զուրուց պիտի վճարէ :

Գործողութիւնն իբրեւ վերացեալ թուոց վրայ կատարեցինք , բայց արդեան տեսակին անունը յարեցինք , որ է զուրուց :

### Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

84. Ի՞նչ է բազմապատկւթիւնը : 85. Ո՞րն է բազմապատկւթիւն . ո՞րն է բազմապատկողը . արտարիչք ըստով ի՞նչ կը հասկցուի . այս գործողութեան արդիւնքն ի՞նչ կը կոչուի : 86. Ո՞րն է բազմապատկութեան նշանը . 87. Բազմապատկւթիւնն ի՞նչպէս կը կատարուի : 88. Միաթուանշան թիւ մը միաթուանշանվ բազմապատկւթու կանոնն ո՞րն է : 89. Ի՞նչ է բազմապատկւթեան աղիւամը : 90. Այս աղիւամի ի՞նչպէս կը շնորհի : 91. Ի՞նչպէս կը գործածուի : 92. Բազմաթուանշան թիւ մը միաթուանշանվ բազմապատկւթու կանոնն ո՞րն է : 93. Ապոցուցանել այս կանոնը : 94. Որեւէցէ թիւ մը հաւաքածու միաթեամբ ի՞նչպէս բազմապատկւթու է : 95. Բազմաթուանշան թիւ մը բազմաթուանշանվ բազմապատկւթու կանոնն ո՞րն է : 96. Գործողութիւնն ի՞նչ պատճառուաւ աջ կողմէն կը սկսինք . ի՞նչ պիտի պատահէր եթէ ձախ կողմէն սկսէնք . կը նանք բազմապատկւթիւնն որեւէցէ մէկ թուանշանէն սկսիլ : 97. Եթէ բազմապատկւթիւնն միշն թուանշաններէն մէկը կամ շատը 0 ըլլան , գործողութիւնն ի՞նչպէս կատարելու է : 98. Եթէ արտարիշներէն մէկուն կամ երկուքին աջ կողմը մէկ կամ շատ 0 ներ գտնուին , գործողութիւնն ի՞նչպէս կատարելու է : 99. Բազմապատկւթիւնը գլխաւորաբար ո՞ր պիտօւածոց մէջ կը գործածուի : 100. Բազմապատկւթիւն և բազմա-

որ առկազն իբրամէ ի՞նչպէս որոշելու է : 101. Ապացուցանել , որ երկու կամ երկուքն աւելի արտաքրուց արտագրեալը վերացեալ թիւ նկատելով չը փոխուի իր . եթէ զանոնք տեղափոխենք : 102. Բազմապատկւթեան փորձն ի՞նչպէս կ'ըլլայ :

### 103. Կ Ր Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

- Կատարել հետեւեալ բաղմապատկւթիւնները :
- 1).  $7643 \times 8$  :
  - 2).  $56839 \times 9$  :
  - 3).  $7368904 \times 5$  :
  - 4).  $123456789 \times 7$  :
  - 5).  $12 \times 13$  :
  - 6).  $143 \times 72$  :
  - 7).  $1785 \times 437$  :
  - 8).  $3256 \times 4508$  :
  - 9).  $175 \times 95$  :
  - 10).  $488 \times 265$  :
  - 11).  $534096 \times 62009$  :
  - 12).  $48 \times 324$  :
  - 13).  $465 \times 3458$  :
  - 14).  $40009 \times 3900805$  :
  - 15).  $53 \times 437$  :
  - 16).  $576 \times 4758$  :
  - 17).  $765480 \times 23456$  :
  - 18).  $36 \times 10$  :
  - 19).  $650 \times 100$  :
  - 20).  $8600 \times 1000$  :
  - 21).  $25 \times 20$  :
  - 22).  $629 \times 300$  :
  - 23).  $100 \times 1000$  :
  - 24).  $29 \times 5000$  :
  - 25).  $1000 \times 5$  :
  - 26).  $4250 \times 220$  :
  - 27).  $605000 \times 30090$  :

### 104. Բ Ը Զ Ա Պ Ա Տ Կ Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ր Ա Յ Խ Ն Դ Ի Ւ Ն Ե Բ

1. Ո՞րն է այն թիւը , որ 47էն 28 անգամ մեծ է :
2. Դասարանի մը մէջ 17 նստարան կայ . որոց իւրաքանչիւրին վրայ 12 աշակերտ կը նստի , դասարանին մէջ քանի՞ աշակերտ կայ :
3. Ծառաստանի մը մէջ 79 կարգ ծառ տնկուած է , որոց իւրաքանչիւրին մէջ 320 ծառ կայ . ծառաստանին մէջ ընդ ամենը քանի՞ ծառ կայ :
4. Տան մը մէջ 45 պատուհան կայ , իւրաքանչիւր պատուհան 6 ապակի ունի . ընդ ամենը քանի՞ ապակի կայ :

5. Եթէ աղօրիի մը անիւը մէկ վայրկենի մէջ  
25 անդամ դառնայ , 35 վայրկենի մէջ քանի՞ ան-  
դամ պիտի դառնայ :

6. Եթէ բանուորի մը օրականը 7 զուրուշը լլայ ,  
որչափ պէտք է վճարել ամբողջ շաբաթ մը (ի բաց  
առեալ կիւրակին) աշխատող 34 բանուորաց :

7. 539 գանթար շաբար գնեցի օգտան 12 զու-  
րուշէն , որչափ կը պարտիմ հասուցանել , գիտ-  
նալով որ մէկ գանթարը 44 օգտա է :

8. Եթէ 3769 թիւը 458 անդամ՝ յաջորդաբար  
իւր վրայ աւելցնենք , գումարն որչափ կ'ըլլայ :

9. Եթէ ծրար մը (թօփ) չուխան 975 զուրուշ  
արժէ , 827 ծրարն որչափ պիտի արժէ , եւ Եթէ  
իւրաքանչիւր ծրար 75 զուրուշ շահով ծախենք ,  
որչափ պիտի վաստկինք :

10. 450 թղթէ բաղկացեալ գրքի մը մէջ քանի՞  
գիր կայ , գիտնալով որ իւրաքանչիւր երեսին մէջ  
39 տող կայ և իւրաքանչիւր տողին մէջ 48 գիր :

11. 180 զուրուշը 1° քանի՞ փարա կ'ընէ . 2° քա-  
նի՞ ագձէ . գիտնալով որ 1 զուրուշը 40 փարա է  
և 1 փարան 3 ագձէ :

12. 348 օգտան 1° քանի՞ տիրհէմ կ'ընէ . 2° քա-  
նի՞ տէնկ . 3° քանի՞ գրաթ . 4° քանի՞ պուղոսայ . գիտ-  
նալով որ 1 օգտան 400 տիրհէմ է , 1 տիրհէմը՝ 4  
տէնկ , 1 տէնկը՝ 4 գրաթ և 1 գրաթը 4 պուղոսայ :

13. 84 գանթարը քանի՞ գրաթ կ'ընէ :

14. 8 տարին՝ 1° քանի՞ ամիս կ'ընէ . 2° քանի՞ օր :  
3° քանի՞ ժամ . 4° քանի՞ վայրկեան . 5° քանի՞ երկ-  
վայրկեան . գիտնալով որ 1 տարին 12 ամիս է ,

1 ամիսը՝ 30 օր , 1 օրը՝ 24 ժամ , 1 ժամը՝ 60 վայր-  
կեան և 1 վայրկեանը 60 երկվայրկեան :

15. 3 դարը քանի՞ ժամ կ'ընէ , գիտնալով որ  
1 դարը 100 տարի է :

16. 8 չեքին քանի՞ պուղոսայ կ'ընէ , գիտնալով  
որ 1 չեքին 176 օգդա է :

17. 219 զիրան քանի՞ փարմագ կ'ընէ , գիտնա-  
լով որ 1 զիրան 24 փարմագ է :

18. Սրահի մը երկայնութիւնը 14 զիրա է եւ  
լայնութիւնը՝ 12 զիրա . մակերեւոյթը քանի՞ քա-  
ռակուսի զիրա է :

19. Ուղղանկիւն գետին մը ունինք , որոյ երկայ-  
նութիւնը՝ 24 մէդր է և լայնութիւնը՝ 18 մէդր .  
մակերեւոյթը քանի՞ քառակուսի մէդր է :

20. Պատի մը բարձրութիւնը 24 զիրա է և եր-  
կայնութիւնը 58 զիրա , նոյն պատին մակերեւոյթը  
քանի՞ քառակուսի զիրա է :

21. Աենեկի մը երկայնութիւնը 15 զիրա է , լայ-  
նութիւնը՝ 8 զիրա և բարձրութիւնը՝ 7 զիրա . քանի՞  
խորանարդ զիրա է նոյն սենեկին պարունակու-  
թիւնը :

22. Շէնքի մը երկայնութիւնն է 56 մէդր , լայ-  
նութիւնը՝ 48 մէդր և բարձրութիւնը՝ 15 մէդր .  
քանի՞ խորանարդ մէդր է նոյն շէնքին ծաւալը :

23. 317 զիրա երկայնութեամբ . 12 զիրա բարձ-  
րութեամբ և 5 զիրա հաստութեամբ պարիսպ մը  
քանի՞ զուրուշով կը շնորհի , երբ 1 խորանարդ  
զիրան 28 զուրուշով շնորհի :

24. Սրահի մը երկայնութիւնն է 19 էնտաղէ , լայ-

նութիւնը 13 էնտաղէ . արդ այս սրահը ծածկելու համար քանի քառակուսի էնտաղէ գորդ պէտք է , և եթէ գորդին մէկ քառակուսի էնտաղէն 5 զուրուշը ըլլայ , քանի զուրուշ վճարելու է :

25. Աւաղանի մը երկայնութիւնն է 8 զիրա , լսյնութիւնը 7 զիրա և խորութիւնը 5 զիրա . Եթէ 1 խորանարդ զիրա ջուրը գրեթէ 339 օգգա կը տէ , վերոգրեալ աւաղանին մէջ պարունակեալ ջուրը քանի օգգա պիտի կը տէ :

### Բ Ա. Ժ Ա. Ն Ո Ւ Մ Ն

105. ԲաժԱՆՈՒՄԸ Թուագիտական գործողութեանց չորրորդն է , որ երկու արտադրիչներու արտադրեալը և նոյն արտադրիչներէն մէկը ծանուցեալ ըլլալով՝ միւս արտադրիչը գտնել կը սորվեցնէ :

106. Արտադրեալը բաժանման մէջ բաժանելէ կը կոչուի , ծանուցեալ արտադրիչը՝ բաժանող կամ բաժանարար , իսկ գործողութեան արդիւնքը՝ հանորդ :

107. Բաժանումը ցուցնելու համար երեք նշան ունինք , որ բաժանեալ կը կոչուին և ասոնք են : — , | — :

Ասոնց առաջնոյն ձախ կողմը կը դրուի բաժանելն և աջ կողմը բաժանարարը : Ինչպէս 18 : 3 :

Երկրորդին վասն կը դրուի բաժանելն և տակն ալ բաժանարարը՝ առաջնոյն ուղղութեամբ : Ինչպէս 18 :

Երրորդին ձախ կողմը կը դրուի բաժանելն եւ անոր ուղղութեամբ հորիզոնական գծին վըսյ բաժանարարը : Ինչպէս 18 : 3 :

Ասոնց երեքն ալ կը ցուցնեն թէ պէտք է 18 ը 3 ոլ բաժնել :

108. Բաժանումը կը կատարուի բաժանարարը բաժանելիէն կարելի եղածին չափ յաջորդաբար հանելով :

Ինչպէս 24 ը 8 ոլ բաժնելու . համար 8 ը 24 էն հետղհետէ հանելով ,

24
8 Ա.
16
8 Բ.
8
8 Գ.
0

կը տեսնեմ որ երեք անգամէն ետքը 0 կը մնայ , որով յայտնի կ'ըլլայ թէ 8 ը 24 ին մէջ 3 անգամ կը պարունակի , հետեւաբար 24 ը 8 ոլ բաժնելով քանորդը 3 կ'ըլլայ :

Այս օրինակէն յայտնի կ'ըլլայ թէ՝ երբ յաջորդական բարձմանց որբանութիւնը մեծ ըլլայ , այն ատեն գործողութիւնը շատ երկայն եւ դժուար կ'ըլլայ , որոց դիւրին կատարման համար պէտք է հետեւեալ կանոնաց դիմել :

109. ԿԱՆՈՆ . Այսթուանիշան թօռովիս-ր տասն անգամէն փոքր թիւ մը բաժնելու համար պէտք է . բազմապատկութեան աղիւսակին մէջ ( Տ . 89 )

բաժանարարով սկսող հօրիզոնական գաւաղանը գտնել և դէպ ՚ի աջ երթալ մինչեւ որ բաժանել ւոյն համինք, որոց կեդրոնահայեաց գաւաղանէն վեր ելնել մինչեւ առաջին հօրիզոնականը, ուր գտնուած թիւը պահանջեալ քանորդը կ'ըլլայ :

Ինչպէս 42ը 7ով բաժնելու համար աղիւսակին մէջ նախ 7 բաժանարարով սկսող հօրիզոնական գաւաղանը կը գտնեմ և դէպ ՚ի աջ կ'երթամ մինչեւ 42 բաժանելին, որոց կեդրոնահայեացէն վեր ելնելով առաջին հօրիզոնականին մէջ կը գտնեմ 6, որ է պահանջեալ քանորդը :

ԳԻՏԵԼԻՔ. Եթէ բաժանելին աղիւսակին մէջ չը գտնուի, պէտք է.

Բաժանելոյն առ պակաս մօտագոյն թիւը գլուխ նել և անոր կեդրոնահայեաց գաւաղանէն վեր ելնելով առաջին հօրիզոնականին թիւն առնել, որ կ'ըլլայ պահանջեալ քանորդը :

Ինչպէս 62ը 8ով բաժնելու համար, 8ով սկսող հօրիզոնական գաւաղանին մէջ կը առնեմ որ 62 չը կայ, ուստի 62 ին առ պակաս մօտագոյն թիւոյն, այսինքն 56 ին կեդրոնահայեացէն վեր ելնելով՝ առաջին հօրիզոնականին մէջ կը գտնեմ 7, որ է պահանջեալ քանորդը և մնացորդ 6 :

Ա. Յ 6 մնացորդը կը ցուցնէ թէ չը կայ ամբողջ թիւ մը, որոց 8ով արտադրեալը 62 ընէ :

110. ԿԱՆՈՆ. Բազմաթուանշան թիւ մը միա թուանշանով բաժնելու համար պէտք է .

Ա. Բաժանելին և բաժանարարը սովորաբար երբորդ նշանով գբել :

Բ. Եթէ բաժանելոյն ձախ կողմի առաջին թրւանշանը բաժանարարէն մեծ կամ անոր հաւասար ըլլայ, նոյն թուանշանը զատել. Եթէ փոքր ըլլայ, յաջորդ թուանշանն ալ զատել. որով զատուած թիւը կ'ըլլայ Ա. մասնական բաժանելի :

Գ. Ա. մասնական բաժանելին բաժանարարով բաժնել և քանորդն, որ Ա. մասնական հանորդ կը կոչուի, հօրիզոնական գծին տակը գրել :

Դ. Բաժանարարն Ա. մասնական քանորդով բազմապատկել եւ արտադրեալն Ա. մասնական բաժանելիէն հանելով՝ մնացորդին աջ կողմը բաժանելոյն յաջորդ թուանշանն իջեցնել, որով կազմուած թիւը կ'ըլլայ Բ. մասնական բաժանելի :

Ե. Բ. մասնական բաժանելին բաժանարարով բաժնել եւ քանորդը, որ Բ. մասնական հանորդ կը կոչուի, առաջնոյն աջ կողմը գրել :

Զ. Բաժանարարը Բ. մասնական քանորդով բազմապատկել և արտադրեալը Բ. մասնական բաժանելիէն հանելով՝ մնացորդին աջ կողմը բաժանելոյն յաջորդ թուանշանն իջեցնել, որով կազմուած թիւը կ'ըլլայ Գ. մասնական բաժանելի :

Հ. Ա. յապէս շարունակել մինչեւ որ բաժանելոյն բոլոր թուանշանները յաջորդաբար վար իշուծ ըլլան :

Ը. Եթէ բաժանելոյն յաջորդ թուանշանաց որևէ յիշէ մէկը մնացորդին աջ կողմն իջեցնելին յետոյ կազմուած մասնական բաժանելոյն մէջ բաժանարարը չը պարունակի, արդէն գտնուած քանորդին աջ կողմը 0 մը դնել և բաժանելոյն յա-

ջրդ թուանշանը վար իջեցնելով գործողութիւնն  
առաջ տանիլ:

թ . Մասնական քանորդաց կաղմած թիւը բոլոն  
տակ ժանորդ կը կոչուի, երբ վերջին մնացորդը 0 ըլ-  
լայ . իսկ բովանդակ քանորդին ամբողջ մասը, երբ  
վերջին մնացորդն որեւիցէ թիւ մը ըլլայ :

Օրինակ. Բաժնել 894 ը 6 ովլ :

### Լո. Ծովակն

Նախ բաժանելին և բաժանարարը ըստ կանոնի կը գրեմ:

Բաժանել Բաժանարար

$$\text{Ա.} \cdot \begin{array}{c|cc} \text{Բաժանել} & 894 & 6 \\ \hline & 6 & \\ & 1 & 4 & 9 & \text{Բոլոնդակ} & \text{ժանորդ} \end{array}$$

$$\text{Բ.} \cdot \begin{array}{c|cc} \text{"} & 29 & \\ \hline & 24 & \text{համար} \\ & 54 & \text{համար} \end{array}$$

$$\text{Գ.} \cdot \begin{array}{c|cc} \text{"} & 54 & \\ \hline & 54 & \text{համար} \\ & 0 & \text{համար} \end{array}$$

Յետոյ կ'ըսեմ 6 ը 8 հարիւրաւորին մէջ 1 անգամ կայ , որ կ'ըլլայ  
Ա. մասնական քանորդ , զոր բաժանարարին տակը կը գրեմ . այս  
1 մասնական քանորդով բաժանարարը բազմապատկելով 6 մասնական  
արտադրեալը 8 Ա. մասնական բաժանելին կը հանեմ . կը մնայ 2 հա-  
րիւրաւոր . այս մնացորդին աջ կողմը բաժանելովն յաջորդ 9 թուա-  
նշան իջեցնելով կ'ունենամ 29 տասնաւոր , որ կ'ըլլայ Բ. մասնա-  
կան բաժանելի :

Ա. Յա Բ. մասնական բաժանելին ալ ըստ առաջնոյն 6 ովլ կը բաժ-  
նեմ ըսելով , 6 ը 29 տասնաւորին մէջ 4 անգամ կայ , որ կ'ըլլայ  
Բ. մասնական քանորդ , զոր առաջնոյն աջ կողմը կը գրեմ և անով  
բաժանարարը բազմապատկելով 24 մասնական արտադրեալը 29 էն  
կը հանեմ . կը մնայ 5 տասնաւոր , որոյ աջ կողմը բաժանելովն յա-  
ջորդ 4 թուանշան իջեցնելով կ'ունենամ 54 միաւոր , որ կ'ըլլայ  
Գ. մասնական բաժանելի :

Վերջապէս այս Գ. մասնական բաժանելին ալ 6 ովլ կը բաժնեմ  
ըսելով , 6 ը 54 միաւորին մէջ 9 անգամ կայ , որ կ'ըլլայ Գ. մասնա-  
կան քանորդ , զոր Բ. ին աջ կողմը կը գրեմ և անով բաժանարարը  
բազմապատկելով 54 մասնական արտադրեալը 54 էն կը հանեմ , կը  
մնայ 0 . որով պահանջաւալ քանորդը կ'ըլլայ 149 :

111. Ա.Պ.ՅՈՅՅՅ . 894 ը Յովլ բաժնելը կը նշանակէ այսպիսի թիւ  
մը գտնել . զոր 6 ովլ բարդաբարտիկելով արտադրեալն ըլլայ 894 :

Ուրեմն 894 բաժանելին պահանջաւալ քանորդին 6 անգամն հա-  
ւասար է և հետեւաբար քանորդը 894 ին վեցորդ մասն է : Ուրսի  
894 ը հաւասար մասնոց բաժնենցի , որով բովանդակ քանորդն է  
զաւ 149 . վանդի յայնի տեսնուեցաւ որ 894 բաժանելոյն 8 հա-  
րիւրաւորաց մէջ 6 բաժանարարը 100 անգամ կը պարունակիր 29 տաս-  
նաւորաց մէջ 40 անգամ եւ 54 միաւորաց մէջ 9 անգամ , ուստի  
894 բաժանելոյն մէջ 6 բաժանարարը 100+40+9=149 անգամ կը  
պարունակի , հետեւաբար 6×149=894 և վերջապէս 149×6=894 :

0 մնացորդն ալ կը ցուցնէ թէ 894 ը 6 ովլ ճշշտ կը բաժնուի ,  
այսինքն բովանդակ քանորդն ամենով թիւ մ' է :

Կրնանք բաժանումն ալ նախընթաց երեք զործողութեանց նման  
աջ կողմէն սկսիլ , բայց այս տաեն գործողութիւնն երկայն և գծուար  
կ'ըլլայ և գրեթէ դարձեալ բաժանամն կանոնին հետեւած կ'ըլլայք :

Ինչպէս նախընթաց օրինակն առնելով՝ գործողութիւնն ըստ կա-  
նոնի կը շարեմ :

$$\begin{array}{c|cc} 894 & 6 \\ 94 & 0 \\ 804 & 15 \\ 0 & 134 \\ \hline & 149 \end{array}$$

Եւ աջ կողմէն սկսելով կ'ըլլայ , 6 ը 4 ին մէջ 0 անգամ կայ , զոր  
հորիզոնական գծին տակը կը գրեմ , և կ'աւելնայ 4 . այս մնացորդին  
յայտ կողմը կ'իջեցնեմբ բաժանել յսն յաջորդ 9 թուանշանը և 94 ը 6 ովլ  
կը բաժնեմ՝ 110 թուանշամրի կանոնին հետեւելով , որով կ'աւե-  
լում 15 քանորդ , զոր 0 քանորդին տակը կը գրեմ , և կ'աւելնայ 04 .  
վերջապէս այս մնացորդին ալ ձախ կողմը կ'իջեցնեմբ բաժանելոյն  
յաջորդ 8 թուանշանը և 804 ը 6 ովլ բաժնելով՝ կ'աւելնամ 154  
քանորդ , զոր 15 ին տակը կը գրեմ , և կ'աւելնայ 0 :

Յետոյ այս մասնական քանորդները գումարելով կը գտնեմ 149 ,  
որ է բովանդակ քանորդը (Տ. 110 : օրինակ) :

Եթե բաժանելոյն իւրաքանչիւր թուանշանը բաժանաբարով ճշգիւ բաժնուի , այն ատեն կրնանք գործողութիւնը բաժանելոյն որևէից մէկ թուանշանէն ալ սկսիլ , մասնակն քանորդաց իւրաքանչիւրին կարգին լաւ ուշադրութիւն ընեւով :

Բաժնել նաեւ 43248 լ 8 ովլ , 12018 լ 6 ովլ եւ 5000 լ 7 ովլ :

Գործողութիւնք

$$\begin{array}{r} 43248 | 8 \\ \hline 40 & 12018 | 6 \\ \hline 5406 & 12 | 2003 \\ \hline 32 & 0018 \\ \hline 32 & 18 \\ \hline 048 & 0 \\ \hline 48 & \\ \hline 0 & \end{array} \qquad \begin{array}{r} 5000 | 7 \\ \hline 49 | 714 \\ \hline 10 \\ \hline 7 \\ \hline 30 \\ \hline 28 \\ \hline 2 \end{array}$$

2 մասորդը կը ցույցի թէ 5000 լ 7 ովլ ճշց չը բաժնուիր , հետեւաքար բովանդակ բանորդին ամբողջ մասն է 714 :

112. Գիտելիք Ա . Այսպէս վարժուելէն յետոյ բաժանման գործողութիւնը համառօտելու համար պէտք է .

Մասնակն արտազրեալները չը գրել :

$$\begin{array}{r} 113. 43248 | 8 \\ \hline 32 | 5406 \\ \hline 048 \\ \hline 0 \end{array}$$

Գիտելիք Բ . Վերջապէս գործողութիւնն ան աւելի համառօտելու համար պէտք է .

Մասնակն բաժանելիներն ալ չը գրել :

$$\begin{array}{r} 113. 43248 | 8 \\ \hline 5406 \end{array}$$

113. Գիտելիք Գ . Եթէ գործողութիւնը լմնա-

լն յետոյ բաժանելոյն աջ կողմը մէկ կամ շատ 0 ներ աւելնան , պէտք է .

Աւելցած 0 ները բանորդին աջ կողմը շարել : Օրինակ Ա . Բաժնել 2340 լ 6 ովլ :

Գործողութիւն

$$2340 | \frac{6}{390}$$

Օրինակ Բ . Բաժնել 7830000 լ 9 ովլ :

Գործողութիւն

$$7830000 | \frac{9}{870000}$$

114. ԿԱՆՈՆ . Որեւէից թիւ մը հաւաքածոյ միութեամբ բաժնելու համար պէտք է .

Բաժանաբարին 0 ներուն որքանութեան չափ բաժանելոյն աջ կողմէն թուանշան դատել , որով ձախ կողմը մնացած թիւը բանորդ կ'ըլլոյ և աջ կողմը մնացածը՝ մնացորդ :

Օրինակ Ա . Բաժնել 846 լ 10 ովլ :

Գործողութիւն

$$846 : 10 = 84 \text{ բանորդ } \text{ և } 6 \text{ մնացորդ :}$$

Օրինակ Բ . Բաժնել 7840 լ 100 ովլ :

Գործողութիւն

$$7840 : 100 = 78 \text{ բանորդ } \text{ և } 40 \text{ մնացորդ :}$$

Օրինակ Գ . Բաժնել 47150000 լ 1000 ովլ :

Գործողութիւն

$$47150000 : 1000 = 47150 \text{ բանորդ } \text{ և } 0 \text{ մնացորդ :}$$

115. ԿԱՆՈՆ . Բազմաթուանշան թիւ մը բաղմաթուանշանով բաժնելու համար պէտք է .

Ա. Բաժմանելին եւ բաժմանարարը սովորաբար երրորդ նշանով գրել:

Բ. Բաժմանարարին թուանշանաց որբանութեան չափ բաժմանելոյն ձախ կողմէն թուանշան զատել, որոց կաղմած թիւն եթէ բաժմանարին փոքր ըլլայ, յաջորդ թուանշանն ալ զատել, որով զատուածներուն կաղմած թիւն Ա. մասնական բաժմանելի կ'ըլլայ:

Գ. Ա. մասնական բաժմանելոյն ձախ կողմի մէկ կամ երկու (Տ. 110, յօդ. Բ.) թուանշանաց կաղմած թիւը բաժմանարարին առաջին թուանշանով բաժմանել և քանորդը գրելէն առաջ մնացորդին յարել Ա. մասնական բաժմանելոյն երկրորդ կամ երրորդ թուանշանը, որով կաղմուած թուայն մէջ նայիլ թէ՝ բաժմանարարին երկրորդ թուանշանն ալ նոյն չափ անգամ պարունակի:

Դ. Եթէ պարունակի, բաժմանարարին յաջորդ թուանշաններն ալ Ա. մասնական բաժմանելոյն յաջորդ թուանշանաց մէջ նայիլ թէ՝ Ա. մասնական քանորդին չափ կը պարունակին. Եթէ պարունակին, գտնուած Ա. մասնական քանորդը հորիզոնական գծին տակը գրել:

Ե. Եթէ ըստ պարունակին, Ա. մասնական քանորդը յաջորդաբար մէկ մէկ միութիւն պակաս սեպել մինչեւ որ բաժմանարարին միւս թուանշաններն ալ Ա. մասնական բաժմանելոյն մէջ պակաս սեպուած քանորդին չափ պարունակին:

Զ. Բաժմանարարն Ա. մասնական քանորդով բազ մապատկել եւ արտադրեալն Ա. մասնական բաժմա-

նելին հանելով՝ մնացորդին աջ կողմը բաժմանելոյն յաջորդ թուանշանն իջեցնել, որով կաղմուած թիւը կ'ըլլայ Բ. մասնական բաժմանելի:

Է. Բ. մասնական բաժմանելին բաժմանարարով բաժմել եւ քանորդը, որ Բ. մասնական քանորդ կը կոչուի, առաջնոյն աջ կողմը գրել, եւ այսպէս շարունակել մինչեւ որ բոլոր թուանշանները յաջորդաբար վար իջած ըլլան:

Ը. (Տ. 110, յօդ. Ը.):

Թ. (Տ. 110, յօդ. Թ.):

Օթինակ. Բաժմել 33856 ը 64 ով:

Լուծումն

Կախու բաժմանելին և բաժմանարարն ըստ կանոնի կը գրեմ:

Բաժմանելի բաժմանարար

Ա. մասնական բաժմանելի 33856 | 64  
320 | 5 2 9 Բովանդական հանրություն

Բ.	"	"	185	185
			128	128

Գ.	"	"	576	576
			576	576

0 0 0

Յետոյ բաժմանելոյն օբիւրաւոնելը և նոյն իսկ օձ հազարաւոր մերն անկարելի ըլլալով 64 հաւասար մասնաց բաժմել, օր է Ա. մասնական բաժմանելի, 64 հաւասար մասնաց բաժմանեմ ըստով, 64 օճիւն մէջ 5 անգամ կայ, կ'աւելնայ ծ, ո-կը բաժմանեմ ըստով, 64 օճիւն մէջ 5 անգամ կայ, կ'աւելնայ ծ, ո-կը բաժմանեմ ըստով, 64 օճիւն մէջ 5 անգամ կայ, ուստի 5ն Ա. մասնարին երկրորդ 4 թուանշանն ալ 5 անգամ կայ, ուստի 5ն Ա. մասնական քանորդ կ'ըլլայ, զբ հարիզնական գծին տակը կը գրեմ եւ անկան քանորդ կ'ըլլայ, զբ հարիզնական գծին տակը կը գրեմ է օճիւն 64 բաժմանարարը բազմապատկելով օճիւն արտադրեալը օճիւն անով 18 բաժմանելին կը հանեմ, կը մնայ 18 հարիզաւոր:

Յետոյ այս մնացորդին աջ կողմը բաժանելոյն յաջորդ է թուանշանն իշխնելով՝ կունենամ 185 տասնաւոր, որ կ'ըլլայ Բ. մասնական բաժանելի:

Այս Բ. մասնական բաժանելին ալ առաջնոյն նման 64 ոլ կը բաժնեմ ըսելով՝ 6ը 18ին մէջ զիշտ 5 անգամ կայ, բայց բաժանարարին յաջորդ 4 թուանշանն Բ. մասնական բաժանելոյն յաջորդ 5 թուանշանին մէջ 3 անգամ չը կայ, ուստի նորէն կ'ըսկիմ ըսելով՝ 6ը 18ին մէջ 2 անգամ կայ, կ'աւելնայ 6. որոյ՝ յաջորդ 5 թուանշանը յարելով կ'ըլլայ 65. ասոր մէջ բաժանարարին երկրորդ 4 թուանշանն ալ 2 անգամ կայ, որ կ'ըլլայ Բ. մասնական քանորդ, զը առաջնոյն աջ կողմը կը գրեմ և անոլ բաժանարարը բաղմապատկելով՝ 128 արտադրեալը 185 Բ. մասնական բաժանելին կը հանեմ, կը մնայ 57 տասնաւոր:

Այս մնացորդին աջ կողմը բաժանելոյն յաջորդ 6 թուանշանն իշխնելով՝ կունենամ 576 միաւոր, որ կ'ըլլայ Գ. մասնական բաժանելի:

Վերջապէս այս Գ. մասնական բաժանելին ալ 64 ոլ կը բաժնեմ ըսելով՝ 6ը 57ին մէջ 9 անգամ կայ, կաւելնայ 3, որոյ՝ յաջորդ 6 թուանշանը յարելով կ'ըլլայ 36. ասոր մէջ 4ն ալ 9 անգամ կայ, որ կ'ըլլայ Գ. մասնական քանորդ, զըր Բ. ին աջ կողմը կը գրեմ և անոլ բաժանարարը բաղմապատկելով՝ 576 արտադրեալը 576 Գ. մասնական բաժանելին կը հանեմ, կը մնայ 0. որով պահանջեալ քանորդը կ'ըլլայ 529:

Ա. մացոյցը 111 թուահամարի ապացոյցին նման է:  
Բաժնել նաև 33740 ը 28 ոլ, 625875 ը 125 ոլ,  
և 7952 ը 204 ոլ:

### Գործողութիւնք

33740   28	625875   125	7952   204
28	625	612
57	0875	1832
56	875	1632
140	0	200
140		
0		

Գիտելիք. կրնանք նաև գործողութիւնը համառու կերպով ալ կատարել (Տ. 112):

Ինչպէս	33856   64	398086   793
	185   529	1586   502
	576	0

116. Բաժանման գործողութեան ատեն պէտք է դիտել որ,

Ա. Բաժանարարին որևէ մասնական քանորդով արտադրեալն իւր մասնական բաժանելին փոքր կամ անոր հաւասար ըլլայ. վասնզի եթէ մեծ ըլլայ, յայտնի է որ նոյն մասնական քանորդն աւելի եղած կ'ըլլայ, հետեւաբար պէտք է աւելցնել:

Բ. Իւրաքանչիւր մնացորդ բաժանարարէն փոքր ըլլայ. վասնզի եթէ հաւասար կամ մեծ ըլլայ, յայտնի է որ մասնական քանորդը պակաս եղած կ'ըլլայ, հետեւաբար պէտք է աւելցնել:

Գ. Իւրաքանչիւր մնացորդ առ նուազն 0 և առ առաւելն բաժանարարէն 1 պակաս ըլլայ:

Դ. Որևէ յայտնի մասնական քանորդ 9 կամ 9էն պակաս ըլլայ. վասնզի եթէ 9էն աւելի ըլլայ, յայտնի է որ նախորդ մասնական քանորդը պակաս եղած կ'ըլլայ և մնացորդն ալ բաժանարարին հաւասար կամ անկէ մեծ, հետեւաբար պէտք է նախորդ քանորդն աւելցնել:

Ե. Մասնական քանորդաց որքանութիւնն Ա. մասնական բաժանելին զատելէն յետոյ՝ աջ կողմը մնացած թուանշանաց որքանութենէն 1 աւելի ըլլայ. վասնզի Ա. մասնական բաժանելոյն՝ բաժանարա-

բով մասնական քանորդը միաժուանշան կ'ըլլայ և  
Ա. մասնական բաժանելոյն աջ կողմը մնացած  
թուանշանաց որբանութեանը չափ Բ. Գ. Գ. ևայլն,  
մասնական բաժանելիներ կ'ունենանք, որոց իւրա-  
քանչերին՝ բաժանարարով մասնական քանորդն ալ  
միաժուանշան ըլլալով, կը հետեւի թէ Ա. մաս-  
նական բաժանելոյն աջ կողմը մնացած թուանշա-  
նաց որբանութենէն 1 աւելի կ'ըլլայ մասնական  
քանորդաց որբանութիւնը :

## ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ ԲԱԺԱՆՄԱՆ

117. Բաժանման գործողութիւնը գլխաւորաբար  
հետեւեալ դիսուածոց մէջ տեղի կ'ունենայ:

1° Երկու ծանուցեալ թուոց մէկը՝ միւսոյն մի-  
ութեանց որբանութեան չափ հաւասար մասնաց  
բաժնել:

2° Երկու ծանուցեալ թուոց մէկուն՝ միւսոյն  
մէջ քանի անգամ պարունակիլը գտնել:

3° Երկու ծանուցեալ թուոց մէկը՝ միւսոյն մի-  
ութեանց որբանութեան չափ փոքրցնել:

4° Քանակութիւն մը եւ իւր արժեքը ծանու-  
ցեալ ըլլալով՝ նյն քանակութեան միութեան  
արժեքը գտնել:

5° Քանակութեան մը և իւր միութեան արժեք-  
ները ծանուցեալ ըլլալով՝ նյն քանակութիւնը  
գտնել:

6° Փոքր տեսակի թիւերն իրենց մեծ տեսակ-  
ներուն վերածել:

7° Մակերեւոյթներէն ոմանց կողմէրէն մէկը  
գտնել:

8°. Ծաւալներէն կամ պարունակութիւններէն  
ոմանց կողմէրէն կամ երեսներէն մէկը գտնել:  
Օլինակ 1°. 120ը և հաւասար մասնաց բաժնել:  
Լուծումն

Եթէ մասնաց մէկը ծանուցեալ ըլլար, 4 ոլ կը բաղմապատկէի,  
արտագրեալը 120 կ'ըլլար. ուրեմն 120 ն արտագրեալ մ' է եւ 4 ն  
արտագրիչներէն մէկը, հետեւաբար 120ը 4 ոլ բաժնելով կը գըտ-  
նեմ  $120 : 4 = 30$ , որ է 4 հաւասար մասնաց մէկը :

Օլինակ 2°. 24ը 360ին մէջ քանի անգամ կը  
պարունակի :

Լուծումն

Եթէ քանի անգամ պարունակիլը ծանուցեալ ըլլար, 24ն անգ  
կը բաղմապատկէի, արտագրեալն 360 կ'ըլլար. հետեւաբար 360ը  
24 ոլ բաժնելով կը գտնեմ  $360 : 24 = 15$ , որով յայնի կ'ըլլայ  
թէ. 24ը 360ին մէջ 15 անգամ կը պարունակի :

Օլինակ 3°. 1675ը և անգամ փոքրցնել:

Լուծումն

Եթէ 1675ին 4 անգամ փոքրը ծանուցեալ ըլլար, 4 անգամ  
մէջնելով 1675 կ'ըլլար. ուստի 1675 : 4 = 418 եւ մասորդ 3,  
որով յայնի կ'ըլլայ թէ. 1675 էն 4 անգամ փոքր թուցն ամբողջ  
մասն է 418:

Օլինակ 4°. 125 օգգա պանիրին 1875 զուրուշ  
վճարեցինք, մէկ օգգան քանիի եկաւ:

Լուծումն

Որովհետեւ 1 օգգան 125 օգգային 125 անգամ փոքր է, ուստի  
ունի 1875ը 125 անգամ փոքրնել, որով կ'ունենամ

$$\begin{array}{r} 1875 \quad | \quad 125 \\ 125 \quad | \quad 15 \\ \hline 625 \\ 625 \\ \hline 0 \end{array}$$

Պատ. Օգգան 15 զուրուշն եկաւ:

Օրինակ 5°. Փոխաթի մը էնտաղէն կ դուրս-շմւ-  
լալով 136 դուրս-շով.քանի՞ էնտաղէ կ'առնուի :  
Լուծումն

Եթէ սպահանջեաւ էնտաղէներուն որբանութիւնը յայսնի ըլլար,  
4 դուրս-շով անով կը բաղմապատկէի, արտագրեալը 156 դուրս-  
շանի ըլլար . ուստի սեռով է 136 ը 4 ով բաժնեւ, որով կը գտնեմ .  
 $156 : 4 = 34$

Պատ . 34 էնտաղէ կ'առնուի :

Օրինակ 6°. 312 ժամը քանի՞ օր կ'ընէ :  
Լուծումն

Որովհետեւ մէկ օրը 24 ժամէ, ուստի 312 ժամն աւ իւր մէջը  
քանի անգամ 24 ժամ պարունակէ՝ այնքան օր կ'ընէ, որով կ'ու-  
նենամ

$$\begin{array}{r} 312 \Big| 24 \\ 24 \quad \Big| 13 \text{ օր} \\ \hline 72 \\ 72 \\ \hline 0 \end{array}$$

Պատ . 13 օր կ'ընէ :

Օրինակ 7°. Ուղղանկիւն դաշտի մը մակերեւոյթն  
է 12500 քառ . զիրա և երկայնութիւնը 250 զիրա .  
լայնութիւնը քանի՞ զիրա է :

Լուծումն

Եթէ լայնութիւնը յայտնի ըլլար, երկայնութեան վրայ եղած  
( $8 \cdot 99 + 6^{\circ}$  օր .) 250 քառ . զիրան անով կը բաղմապատկէի, ար-  
տագրեալը 12500 քառ . զիրա կ'ըլլար . ուստի

$$\begin{array}{r} 12500 \Big| 250 \\ 1250 \quad \Big| 50 \\ \hline 0 \end{array}$$

Պատ . Լայնութիւնը 50 զիրա է :

Օրինակ Ա . 8°. Խորանարդաձեւ քար մը ունինք,  
որ 8 խոր . մէդր ծաւալ ունի եւ 2 մէդր հաստու-  
թիւն . գտննել երեսներէն մէկուն մակերեւոյթը :

Լուծումն

Եթէ երեսներէն մէկուն մակերեւոյթը ծանուցեալ ըլլար, զայն  
2 մէդր հաստութեամբ կը բաղմապատկէնք, արտագրեալը 8 խոր .  
մէդր կ'ըլլար . ուստի

$$\begin{array}{r} 8 \Big| 2 \\ 8 \quad \Big| 4 \\ \hline 0 \end{array}$$

Պատ . Երեսներէն մէկուն մակերեւոյթն է կ  
քառ . մէդր :

Օրինակ Բ . 8°. Ուղիղ զուգահեռութնի ձեւով  
աւղան մը ունինք, որց պարունակութիւնն է  
1000 խոր . զիրա եւ յատակն է 125 քառ . զիրա .  
գտննել աւղանին խորութիւնը :

Լուծումն

Եթէ խորութիւնը ծանուցեալ ըլլար, յատակն վրայ եղած (8 .  
99, 7° օր .) 125 խոր . զիրան անով կը բաղմապատկէի, արտագրեալը  
1000 խոր . զիրա կ'ըլլար . ուստի

$$\begin{array}{r} 1000 \Big| 125 \\ 1000 \quad \Big| 8 \\ \hline 0 \end{array}$$

Պատ . Խորութիւնը 8 զիրա է :

Վերոգրեալ օրինակաց խրաբանչիւրին մէջ  
գործողութիւնն իրրեւ վերացեալ թուոց վրայ  
կատարեցինք, բայց արգեան տեսակին անունը  
յարեցինք :

118. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ . Երբ բաժանման մը  
6

բաժանելին որևէիցէ թուով բազմապատկենք կամ բաժնենք ( բաժանարարը նոյնը պահելով ), քանորդը նոյն թուով բազմապատկուած կամ բաժնուած կ'ըլլայ :

Ի՞նչպէս 30ը 5ով բաժնենք, քանորդը կ'ըլլայ 6։  
Արդ՝ եթէ 30 բաժանելին, օրինակի համար, 4ով բազմապատկենք, կը գտնենք 120, զոր 5ով բաժնելով՝ քանորդը կ'ըլլայ 24, որ առջի 6 քանորդէն 4 անդամ մեծ է :

Ընդհակառակն եթէ 30 բաժանելին, օրինակի համար, 2ով բաժնենք, կը գտնենք 15, զոր 5ով բաժնելով՝ քանորդը կ'ըլլայ 3, որ առջի 6 քանորդէն 2 անդամ փոքր է :

Վասնզի երբ բաժանելին այսչափ անդամ մեծնոյ կամ փոքրնոյ, հարկաւ քանորդին ցուցըցած հաւասար մասանց իւրաքանչիւրն ալ այնչափ անդամ պիսոի մեծնոյ կամ փոքրնոյ :

119. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ բաժանման մը բաժանարարն որեւիցէ թուով բազմապատկենք կամ բաժնենք ( բաժանելին նոյնը պահելով ), քանորդը նոյն թուով բաժնուած կամ բազմապատկուած կ'ըլլայ :

Ի՞նչպէս 180ը 15ով բաժնենք, քանորդը կ'ըլլայ 12։  
Արդ՝ եթէ 15 բաժանարարն, օրինակի համար, 2ով բազմապատկենք, կը գտնենք 30, որով 180ը բաժնելով՝ քանորդը կ'ըլլայ 6, որ առաջի 12 քանորդէն 2 անդամ փոքր է :

Ընդհակառակն եթէ 15 բաժանարարն, օրինակի համար, 3ով բաժնենք, կը գտնենք 5, որով 180ը

բաժնելով՝ քանորդը կ'ըլլայ 36, որ առջի 12 քանորդէն 3 անդամ մեծ է :

Վասնզի եթէ մասանց որբանութիւնն այսչափ անդամ մեծնոյ կամ փոքրնոյ, հարկաւ նոյն մասանց իւրաքանչիւրն ալ այնչափ անդամ պիսոի փոքրնոյ կամ մեծնոյ :

120. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ բաժանման մը բաժանելին և բաժանարարը միենայն թուով բազմապատկենք կամ բաժնենք, քանորդն անփոփոխ կը մնայ, իսկ մնացորդն ( եթէ ըլլայ ) նոյն թուով բազմապատկուած կամ բաժնուած կ'ըլլայ :

Ի՞նչպէս 48ը 18ով բաժնենք, քանորդը կ'ըլլայ 2 և մնացորդը 12։

Արդ՝ եթէ 48ը և 18ը, օրինակի համար, 5ով բազմապատկենք, կը գտնենք 240 և 90, որոց առաջինն երկրորդով բաժնելով՝ կը գտնենք դարձեալ 2 քանորդ, իսկ մնացորդ 60, որ առջի 12 մնացորդէն 5 անդամ մեծ է :

Ընդհակառակն եթէ 48ը և 18ը, օրինակի համար, 3ով բաժնենք, կը գտնենք 16 և 6, որոց առաջինն երկրորդով բաժնելով՝ կը գտնենք դարձեալ 2 քանորդ, իսկ մնացորդ 4, որ առջի 12 մնացորդէն 3 անդամ փոքր է :

Ա.Պ.Յ.Յ.Յ. Առնենք 48 թիւն. որ 18ով բաժնուելով՝ քանորդը կ'ըլլայ 2 և մնացորդը՝ 12, որով  
$$48 = 18 \times 2 + 12$$

Ա.յո հաւասարութիւնը, օրինակի համար, 5ով բազմապատկենք կը գտնենք,

$$\begin{aligned} 48 \times 5 &= 18 \times 2 \times 5 + 12 \times 5 \\ \text{կամ } 48 \times 5 &= (18 \times 5) 2 + 12 \times 5 \end{aligned}$$

$$\begin{array}{l} \text{Արդ՝ որովհետեւ} \\ \text{Հետեւաբար} \end{array} \quad \begin{array}{l} 12 < 18 (*) \\ 12 \times 5 < 18 \times 5 \end{array}$$

Ապա ուրեմն  $48 \times 5 = 240$  ին,  $18 \times 5 = 90$  ով քանորդը կ'ըւլայ Զ և մասցրդը՝  $12 \times 5 = 60$ . որոյ մէջ յայտնի կ'երեւի թէ՝  $48$  բաժանելին,  $18$  բաժանաբարը և  $12$  մասցրդը 5 ական անգամ մեծած են, իսկ Զ քանորդն անփոփոխ մնացած :

Միւնայն կերպով կինանք ապացուցանել, երբ բաժանելին և բաժանաբարը միւնայն թուով բաժնուած ըլլան :

**121.** Այս սկզբունքով կրնանք բաժանման գործողութիւնը գիւրացնել, երբ բաժանաբարին աջ կողմը մէկ կամ շատ 0 ներ ըլլան :

ԿԱՆՈՆ. Եթէ բաժանաբարին աջ կողմը մէկ կամ շատ 0 ներ գտնուին, պէտք է.

Նոյն 0 ները զատել և բաժանելոյն աջ կողմէն ալ նոյն 0 ներուն որբանութեանը չափ թուանը շան, յետոյ ձախ կողմը մնացածներուն վրայ գործողութիւնն ըստ կանոնի կատարել: Եթէ մնացորդ չ'աւելնայ, բաժանելոյն աջ կողմի զատուած մասը մնացորդ կ'ըլլայ. իսկ եթէ մնացորդ աւելնայ, բաժանելոյն աջ կողմի զատուած մասը նոյն մնացորդին աջ կողմն իջեցնել, որով կազմուած թիւն առաջարկեալ բաժանման մնացորդը կ'ըլլայ:

ՕՐԻՆԱԿ Ա. Բաժնել 12245 լ 60 ով:

(\*) Այս ( $>$  և  $<$ ) նշանները, որոց առաջնը մէջ է կը կոչուի և երկրորդը ֆոր է, անհաւասար քանակութեաց մէջ տեղը կը գրուին, բայց կողմը մեծ քանակութեան դարձած: Ինչպէս 7 ին հէն մէծ ըլլալը ցուցնելու համար այսպէս պէտք է գրել  $7 > 3$ , և կը կարգացուի իօն մէծ է հինգին. իսկ 12 ին 18 են փոքր ըլլալը ցուցնելու համար այսպէս  $12 < 18$ , և կը կարգացուի պատճենագործութիւնը վորդ է պատճենագործեն:

Լուծումն

$$1224(5) \quad \begin{array}{r} 6(0) \\ \hline 204 \end{array}$$

5 Մնացորդ

Որովհետեւ բաժանաբարին աջ կողմը մէկ 0 կայ, ուստի այս 0 ն բաժանելոյն աջ կողմի 5 թուանշանը զատելով՝ ձախ կողմը մնացած 1224 լ 6 ով կը բաժնեմ, որով կ'ունենամ 204 քանորդ և 5 մնացորդ:

ՕՐԻՆԱԿ Բ. Բաժնել 45610 լ 900 ով:

Լուծումն

$$456(10) \quad \begin{array}{r} 9(00) \\ \hline 50 \end{array}$$

610 Մնացորդ

Որովհետեւ բաժանաբարին աջ կողմը երկու 0 կայ, ուստի այս 0 ներն և բաժանելոյն աջ կողմէն երկու թուանշան զատելով՝ ձախ կողմը մնացած 456 լ 9 ով կը բաժնեմ, որով կ'ունենամ 50 քանորդ և կ'աւելնայ 6, որոյ աջ կողմը իջեցնելով բաժանելոյն աջ կողմէն զատուած երկու թուանշանները, կ'ունենամ 610, որ է առաջարկեալ բաժանման մնացորդը:

ՕՐԻՆԱԿ Գ. Բաժնել 144000 լ 1200 ով:

Գործողութիւնն

$$1440(00) \quad \begin{array}{r} 12(00) \\ \hline 120 \end{array}$$

0 Մնացորդ

ՓՈՐՉ ԲԱԺԱՆՄԱՆ

**122.** ԿԱՆՈՆ Ա. Բաժանման փորձն ընելու համար պէտք է.

Բաժանաբարին ու քանորդն իրարու հետ բազմապատկել և արտադրելոյն վրայ մնացորդը (թէ

որ կայ) գումարել, եթէ բաժանելին ենէ, գործողութիւնը ձիցդ է:

123. ԿԱՆՈՆ Բ. Եթէ բաժանումը մնացորդ ունենայ, պէտք է.

Մնացորդը բաժանելին հանելով՝ մնացածը քանորդով բաժնել, եթէ ելած քանորդն առջի բաժանարարին հաւասար ըլլայ, գործողութիւնը ձիցդ է:

ԽՆԴԻՐ. Վաճառական մը 347 օգգա թէյ գնեց և վճարեց 29495 դուրուշ. օգգան քանի՞ եկաւ:

### Լուծումն

Պէտք է 29495 ը 347 ով բաժնել:

Գործողութիւն	Փոք բավարարութեանք	Փոք բաժանմանք
29495   347	347	29495   85
2776   85	85	255   347
1735	1735	399
1735	2776	340
0	29495	595
		595
		0

Պատ. Օգգան 85 դուրուշ եկաւ:

124. ԳԻՏԵԼԻՔ. Բազմապատկութեան փորձը բաժանմամբ ալ կ'ըլայ, որոյ համար պէտք է.

Արտադրեալն արտադրողաց մէկովը բաժնել, եթէ միւս արտադրողն ենէ, գործողութիւնը ձիցդ է:

Հորօրինակ փորձել հետեւեալ բազմապատկութեան չշղութիւնը:

Գործողութիւն

47896

214

191584

47896

95792

10249744

Փորձ բաժանմամբ

10249744 | 47896

95792 | 214

67054

47896

191584

191584

0

Այս գործողութեան չշղութիւնը փորձելու համար 10249744 արտադրեալն արտադրողաց մէկովը, զորօրինակ՝ 47896 ով կը բաժնեմ և կը գնեմ 214 քանորդ, որ է միւս արտադրողը:

125. Բազմապատկութեան փորձը 9 ով ալ կ'ըրնանք ընել, որոյ համար պէտք է.

Ա. Բազմապատկելոյն թուանշանաց գումարը 9 ով բաժնել և մնացորդը հորիզոնական գծի մը վրայ գրել:

Բ. Միևնույն գործողութիւնը բազմապատկողին վրայ ալ կատարելով՝ մնացորդը հորիզոնական գլծին ատակը աւաշնույն ուղղութեամբ գրել:

Գ. Յետոյ այս մնացորդաց արտադրեալն 9 ով բաժնելով՝ մնացորդը հորիզոնական գծին ձախ կամ աջ կողմը գրել:

Դ. Վերջապէս բավանդակ արտադրելոյն թուանշանաց գումարն ալ 9 ով բաժնելով՝ մնացորդը հորիզոնական գծին աջ կամ ձախ կողմը գրել: Եթէ այս վերջին երկու մնացորդներն իրարու հաւասար ըլլան, գործողութիւնը ձիցդ է:

Զորօրինակ կատարել հետեւեալ բազմապատկութեան փորձը:

Գործողութիւն

246

56

1476

1230

13776

Փորձ 9 ոլ

$$6 - \frac{3}{2} - 6$$

Այս գործողութեան փորձն ընկըւ համար 246 բազմապատիւթեան թուանշանաց գումարն, որ է  $2+4+6=12$ , 9 ոլ բաժնելով՝ 5 մասցրդը հորիզոնական գծին վայ կը գրեմ: Միեւնոյն կերպով 56 բազմապատկողն թուանշանաց գումարն ալ, որ է  $5+6=11$ . 9 ոլ բաժնելով՝ 2 մասցրդը հորիզոնական գծին տակը 5 ին ուղղաթեամբ կը գրեմ: Յետոյ 5 ին 2 ոլ արտադրեան, որ է 6, 9 ոլ բաժնելով՝ 6 մասցրդը հորիզոնականն (օրինակի համար) ձափ կողմէ կը գրեմ: Աերջապէս 15776 բովանդակ արտադրելովն թուանշանաց գումարն ալ, որ է  $1+5+7+7+6=24$ , 9 ոլ բաժնելով՝ 6 մասցրդը հորիզոնականն (օրինակի համար) աջ կողմէ կը գրեմ. որով հորիզոնականն երկու ծայրերն եղած 6 մասցրդաց իրարուհաւասր ըլլալէն կը հետեւի որ գործողութիւնը ճշշտ է:

126. ԳԻՏԵԼԻՔ Ա. Փօխանակ բովոր թուանշանները գումարելէն յետոյ 9 ոլ բաժնելու, աւելի դիւրին կ'ըլլայ եթէ նյն թուանշանները հետզհետէ գումարելով 9 ները պակսեցնենք:

Ասկից զատ գումարելու ատեն 9 թուանշաններն ալ զանց կ'ընենք.

Ինչպէս

Գործողութիւն

Փորձ

38967

595

194835

350703

194835

23185365

Այս օրինակին մէջ կ'ըսեմ 5 8 ալ 11, 9 ենէ կը մնայ 2, 6 ալ 8, 7 ալ 15, 9 ենէ կը մնայ 6, զրո հորիզոնականն վայ կը գրեմ: Նոյնպէս ալ 5, 5 ալ 10, 9 ենէ կը մնայ 1, զրո հորիզոնականն տակը կը գրեմ: Յետոյ 6 ին 1 ոլ արտադրեան, այժմն 6 ը 9 ոլ բաժնելով՝ 6 մասցրդը հորիզոնականն ձափ կողմէ կը գրեմ: Վերջապէս բովանդակն գալով, կ'ըսեմ 2, 5 ալ 5, 1 ալ 8, 8 ալ 14, 9 ենէ կը մնայ 5, 5 ալ 10, 9 ենէ կը մնայ 1, 3 ալ 4, 6 ալ 10, 9 ենէ կը մնայ 1, 5 ալ 6, զրո հորիզոնականն աջ կողմէ կը գրեմ:

127. ԳԻՏԵԼԻՔ Բ. 9 ոլ փորձն, ինչպէս կը տեսնուալ, թէ եւ միւսներէն պարզէ, բայց անսնցմէ նուազ վստահութեան արժանիք. վասնզի կրնայ ըլլալ որ միսալմամբ 1° գործողութեան ատեն մէկ կամ շատ 0ներու տեղ՝ մէկ կամ շատ 9 ներ գրած ըլլանիք և փոխադարձաբար. 2° մէկ կամ շատ 9 ներ կամ 0ներ պակաս կամ էվել գրած ըլլանիք. 3° մասնական արտադրեաները բուն իրենց տեղերը գրած չըլլանիք: Այս ատեն բովանդակ արտադրելոյն միսալը 9 ոլ փորձը չը կրնար ցուցնել. ըստ որում այս փորձը թուանշանաց բացարձակ արմէից վայ հիմնուած է և ոչ տեղական (§. 139):

Ի վերայ այսր ամենայնի այս փորձին զիւրութիւնը և վերոգրեալ սիսալմանց քիչ անգամ ալատահումը կրնայ զինքը գործածելի ընել:

128. Բաժանման փորձն ալ 9 ոլ կ'ընանիք կատարել:

Վասնզի բաժանարարն ու բանորդն երկու արտադրիչներ և բաժանելին ալ անոնց արտադրեալն ըլլալով (§. 106), կրնանիք այս երեք թուոց վայ 9 ոլ փորձը կատարել:

## Ինչպէս

Գործողութիւնն

$$\begin{array}{r} 1694 \\ \hline 14 \\ 14 \\ \hline 29 \\ 28 \\ \hline 14 \\ 14 \\ \hline 0 \end{array}$$

Փորձ

$$2 - \frac{5}{4} - 2$$

Այս գործողութեան 9 ով փորձն ընելու համար 14 բաժանաբարին թուանշանաց գումարը, որ է  $1+4=5$ , 9 ով բաժնելով՝ 5 մասցորդը հորիզոնականին վրայ կը զբեմ։ Նշնպէս ալ 121 բաժնորդին թուանշանաց գումարը, որ է  $1+2+1=4$ , 9 ով բաժնելով՝ 4 մասցորդը հորիզոնականին տակը կը զբեմ։ Յետոյ 5 ին 4 ով արտադրեալը, որ է  $5\times 4=20$ , 9 ով բաժնելով՝ 2 մասցորդը հորիզոնականին ձախ կողմէն կը զբեմ։ Վերջապէս բաժանելովն գալով՝ կ'ըբեմ 1, 6 ալ 7, 4 ալ 11, 9 ենէ կը մնայ 2, զոր հորիզոնականին աջ կողմէն կը զբեմ։

Եթէ բաժանումը մնացորդ ունենայ, նախ պէտք է մնացորդը բաժանելիէն հանել և յետոյ փորձը կատարել։

## Ինչպէս

Գործողութիւնն

$$\begin{array}{r} 2167 \\ \hline 200 \\ 167 \\ 150 \\ \hline 17 \\ 2150 \end{array}$$

Փորձ

$$8 - \frac{7}{5} - 8$$

## Հ Ա Բ Ց Ա Բ Ա Կ

105. ի՞նչ է բաժանումը : 106. ի՞նչ է բաժանումը . ի՞նչ է բաժանաբարը եւ ի՞նչ է բանորդը : 107. բաժանումը քամի՞ կերպով կը նշանակուի : 108. բաժանումը բարձմամբ կրնայ կատարուիլ։ 109. Միամիտուանշան թուով իւր տան անգամէն փոքր թիւ մը բաժնելու կանոնն որն է : 110. բազմաթուանշան թիւ մը միամիտը բանանով բաժնելու համար որ կանոնն ունիք : 111. Վերջնին մնաւանշանով բաժնելու համար որ կանոնն ունիք : 112. բաժանան գործողութիւնը կրնանք կամառօտել։ կատարել։ 113. Եթէ գործողութիւնը լմնալին յետոյ բաժանելովն աջ կողմէն աւելանի ի՞նչ պէտք է ընել : 114. Ուսի իցէ թիւ մը հաւաքածոյ միութեամբ բաժնելու համար որ կանոնն ունիք : 115. բաղադրուանշան թիւ մը բազմաթանշանով բաժնելու կանոնն ան է : 116. բաժանան գործողութեան ատեն ի՞նչ գիտելու է, բաժանաման գործողութիւնը կատարելին առաջ քանորդին թուանշանաց, որքանութիւնը կրնանք որոշէլ։ 117. բաժանումն որ գիրուածոց մէջ կը գործածուի : 118. Երբ բաժանան մը բաժանելին որևէ իցէ թուով բազմապատկենք կամ բաժնենք, քանորդն ի՞նչ փոփոխութիւն կը կրէ : 119. Երբ բաժանան մը բաժանաբարն որևէ իցէ թուով բազմապատկենք կամ բաժնենք, քանորդն ի՞նչ փոփոխութիւն կը կրէ և մնացորդն ի՞նչ : 120. Եթէ բաժանաբարին աջ կողմէն գանեն բանախն, բաժանան գործողութիւնը համառօտելու համար ի՞նչ պէտք է ընել : 121. 122. բաժանաման փորձն ի՞նչպէս : 123. բաժանաման փորձն ի՞նչպէս : 124. բազմապատկութեան փորձը բաժանամամբ ի՞նչպէս կը լըլլայ : 125. բազմապատկութեան 9 ով փորձն ի՞նչպէս կ'ըլլայ : 126. Այս փորձն աւելի գիրացնելու համար ի՞նչ պէտք է ընել : 127. 9 ով փորձն ի՞նչ անտեղութիւն ունի : 128. բաժանաման փորձն ալ 9 ով կրնանք կատարել։

129. Կ Բ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

կատարել հետեւեալ բաժանումները :

- 1). 15:3:2), 8:1:3), 72:9:4), 49:7:5), 24:4:6), 43:6:7), 59:8:8), 376:5:9), 14851:27:

$$10). \frac{168}{7} 11). \frac{7394}{8} 12). \frac{600300}{3} 13). \frac{98000}{9}$$

14). 595   35 15). 986   29 16). 18200   13 17). 45670   45			
18). 24600 : 10 : 19). 3575 : 100 : 20). 10080 : 1000 :			
21). $\frac{6439}{100}$ :	22). 98765   10000 :	23). 7894   504 :	
24). Բաժնել 25990 լ 230 մլ :			
25). " 3706000 լ 10900 " :			
26). " 12173 լ 259 " :			
27). " 26897 լ 2069 " :			
28). " 51377 լ 8300 " :			
29). " 995210 լ 4327 " :			
30). " 455378 լ 75900 " :			
31). " 85024242 լ 63598 " :			

## 130 . ԲԱԺԱՆՄԱՆ ՎՐԱՅ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Երկու արտադրողաց արտադրեալն է 72841 և արտադրողաց մէկն է 23. ո՞րն է միւսը :
2. Գանել այնակի թիւ մը , զոր եթէ 271 մլ բազմապատկենք , արտադրեալն ըլլայ 61517 :
3. 128 լ 6400 էն քանի՞ անգամ կրնանք հանել :
4. 36000 ին մէջ 450 լ քանի՞ անգամ կը պարունակի :
5. 48 զուրուշք քանի մը հոգւայ մէջ հաւասարագէս բաժնուելով՝ իւրաքանչիւրին 3 զուրուշինկաւ . քանի՞ հոգի էին :
6. Պարտէզի մը մէջ ընդ ամէնը 1299 ծառ կայ , որոնք իւրարու հաւասար 16 կարգաց մէջ հաւասար հեռաւորութեամբ տնկուած են . իւրաքանչիւր կարգի մէջ քանի՞ ծառ կայ :

7. Եթէ անիւ մը 24 ժամնւ մէջ 14400 անգամ հողովի , մէկ ժամնւ մէջ քանի՞ անգամ կը հողովի :
8. Գտնել այնակի թիւ մը , որ 3675 էն 25 անգամ փոքր ըլլայ :
9. 324 արկդ վաճառքի համար 18792 զուրուշքարեցինք . իւրաքանչիւր արկեղ արժէքը մըչափ է :
10. 5476 փարան քանի՞ զուրուշ կ'ընէ :
11. 73649 ագձէն 1° քանի՞ փարա կ'ընէ . 2° քանի՞ զուրուշ :
12. 2742 տիրհէմը քանի՞ օգդա կ'ընէ :
13. 974500 պուղտայը 1° քանի՞ գրաթ . 2° քանի՞ տէնկ . 3° քանի՞ տիրհէմ . 4° քանի՞ օգդա . 5° քանի՞ գանթար կ'ընէ :
14. 24948 օգդան քանի՞ գանթար կ'ընէ :
15. 10847 ժամը 1° քանի՞ օր . 2° քանի՞ ամիս . 3° քանի՞ տարի կ'ընէ :
16. 340056720 երկվայրկեանը 1° քանի՞ վայրկեան . 2° քանի՞ ժամ . 3° քանի՞ օր . 4° քանի՞ ամիս . 5° քանի՞ տարի . 6° քանի՞ դար կ'ընէ :
17. 8450 տարին քանի՞ դար կ'ընէ :
18. 24007 տիրհէմը քանի՞ հազարակրամ կ'ընէ , դիտնալով որ 1 հազարակրամը 312 տիրհէմ է :
19. 742865 կրամը քանի՞ հազարակրամ կ'ընէ , դիտնալով որ 1 հազարակրամը 1000 կրամ է :
20. 13608 փարմագը քանի՞ զիրա կ'ընէ :
21. Ուղղանկիւն սրահի մը մակերեւոյթը 168 քառ . զիրա է և լսյութիւնը 12 զիրա . երկայնութիւնը քանի՞ զիրա է :
22. Ուղղանկիւն սրատի մը մակերեւոյթը 1430

քառ . մէդր է , եւ խարիսխը՝ 55 մէդր . բարձրաւթիւնը ո՞րչափ է :

23. Փայտակայտի մը ծաւալը 255 խոր . մէդր է , լայնութիւնը 3 մէդր եւ բարձրաւթիւնը 5 մէդր : Երկայնութիւնը քանի՞ մէդր է :

24. Ուղիղ զուգահեռանի ձեւով աւաղան մը փորելու համար 3116 խոր . մէդր հող պարպելէն յետոյ խորութիւնը չափելով տեսանք որ 19 մէդր է . արդ՝ կը պահանջնուի գիտնալ թէ այս աւաղանին յատակի մակերեւոցթիւն ո՞րչափ է :

25. Սրահ մը ծածկելու համար՝ քառ . զիրան 35 զուրուշէն՝ 6440 զուրուշի գորդ ուռնուեցաւ . պը րահին մակերեւոցթը քանի՞ քառ . զիրա է :

### 131. Ա.ՄԲՈՂ.Զ ԹՈՒՈՅ ԶՈՐՍ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՑ ԶԱՆԱԶԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Կաւ մը , որ 7500 օդգա ածուխով բեռնաւորուած էր , առաջին կոյսարանը 1840 օդգա ածուխ պարպեց , երկրորդը՝ 2676 օդգա և երրորդը՝ 975 օդգա : Արդ՝ քանի՞ օդգա ածուխ մնաց նաւուն մէջ :

2. Երկրիս բոլոր բնակչաց թիւն է 1360000000 , Եւրոպից բնակչաց թիւն է 296000000 , Ասիոյ՝ 782000000 , Ամերիկայի՝ 84000000 , Ովկիանիսայի՝ 40000000 . Աֆրիկէի բնակչաց թիւն ո՞րքան է :

3. Վաճառական մը 4871 պարկ կոփ ( գահմիլ ) ունէր , 641 պարկ բակլայ , 501 պարկ սիսեռ , 1011 պարկ ալիւր . 479 պարկ բակլայ ծախեց , 509 պարկ կոփ , 311 պարկ սիսեռ , 979 պարկ ալիւր : Արդ՝ կը պահանջնուի գիտնալ թէ վաճառականին քովիւրաքանչիւր տեսակէն քանի՞ պարկ մնաց և ընդ ամէնը քանի՞ :

4. Դպրոց մը երեք դասարանաց բաժնուած էր , որոց առաջինը կը պարունակէր 69 աշակերտ , երկրորդը՝ 48 , երրորդը՝ 63 . առաջին դասարանէն եւ լան 12 աշակերտ , երկրորդէն՝ 8 և երրորդին մէջ մոտան 7 աշակերտ : Արդ՝ դպրոցին մէջ քանի՞ աշակերտ կոյս և իւրաքանչիւր դասարանի մէջ քանի՞ :

5. Մարդ մը քսակին մէջ 89 զուրուշ ունէր , էնտաղէն 16 զուրուշէն՝ 4 էնտաղէ ասուի առաւ , քովը քանի՞ զուրուշ մնաց :

6. Երեք մարդոց 360 զուրուշ բաժնուեցաւ . առաջինն ընդունեց 130 զուրուշ և երկրորդն առաջինէն 20 զուրուշ պակաս . ո՞րչափ է երրորդին բաժինը :

7. Աշակերտ մը յաւելում մը կատարելով՝ գումարը 34597 գտած էր : Վարժապետը գործողութիւնը քննելով՝ յայտնեց սիսակն ըսելով , աջ կողմի առաջին գաւագանի գումարը 1 աւելի հաշուած էր , երկրորդ գաւագանի գումարին վրայ մնոցած էր նախորդ գաւագանի միտք պահուած 2 տասնաւորներն աւելցնել , երրորդ գաւագանի գումարը 3 պակաս հաշուած էր , իսկ չորրորդ գաւագանի գումարը՝ 3 աւելի : Արդ՝ կը պահան-

Չուի գիտնալ թէ որն է ճիշդ արդիւնքը և աշաւ կերտին գտածէն որչափ տարբերութիւն ունի :

8. Մարդ մը տեղէ մը 1000 զուրուշ առնելիք ունէր, բայց 348 զուրուշ դերձակի մը պարտական էր, 75 զուրուշ կօշկակարի մը և 375 զուրուշ իւր տան աիրոջ։ Եթէ առնելիքն առնէ եւ պարտքն վճարէ, քովը քանի՞ զուրուշ կը մնայ :

9. 2 տարի կ ամիսը քանի՞ ամիս կ'ընէ :

10. 8 օգոստ 326 տիրհէմ եւ 3 տենկը քանի՞ տէնկ կ'ընէ :

11. Վահան՝ Ամբատին հարցուց թէ քանի՞ զուրուշ ունիս, ան ալ պատասխանեց. Եթէ 520 զուրուշ ալ շահիմ, 1800 զուրուշ պարտքս հաստոցանելէն յետոյ՝ քովս ալ 28 զուրուշ կը մնայ : Ո՞չչափ է այժմեան ունեցածը :

12. Հունվար 1845 ին 2598 տարուան քաղաք էր : Ո՞րն է իւր հիմնարկութեան թուականը և 1884 ին քանի՞ տարուան քաղաք է :

13. 35000 զուրուշ պարտք ունէի, զոր սկսայ մասնական վճարումներով հաստոցանել. առաջին անդամ՝ 4000 զուրուշ հաստոցի, երկրորդ՝ անդամ՝ առաջինէն 345 զուրուշ պակաս, երրորդ՝ անդամ՝ երկրորդէն 345 զուրուշ պակաս և այս պէս յաջորդաբար իւրաքանչիւր վճարմամբ նախորդէն 345 զուրուշ պակաս հաստոցանելով կ'ուղեմ գիտնալ թէ : 9 վճարումներէ յետոյ որչափ պարտական պիտի մնամ:

14. Գտնել այնպիսի թիւ մը, զոր եթէ կով բաղմապատկելով՝ արտադրելոյն վրայ կ աւելցը-

նենք և գումարը 3 ով բաժնելով՝ բանորդէն 3 պակսեցնենք, մասցորդն 9 ըլլայ :

Լուծումն

$$9 + 3 = 12, \text{ որ է քանորդը :}$$

Գտնել այնպիսի թիւ մը, զոր 4 ով բաղմապատկելով՝ արտադրելոյն վրայ 4 աւելցնենք և գումարը ծով բաժնենք, բանորդը 12 ըլլայ :

$$12 \times 3 = 36, \text{ որ է գումարը :}$$

Գտնել այնպիսի թիւ մը, զոր եթէ 4 ով բաղմապատկելով՝ արտադրելոյն վրայ 4 աւելցնենք, գումարը 36 ըլլայ :

$$36 - 4 = 32, \text{ որ է արտադրեալը :}$$

Գտնել այնպիսի թիւ մը, զոր եթէ 4 ով բաղմապատկենք՝ արտադրեալը 32 ըլլայ :

$$32 : 4 = 8, \text{ որ է նոյն թիւը :}$$

Շարադասութիւն հաշուոյ

9

+3

$$\frac{12 \times 3 = 36}{-4}$$

$$\frac{32 : 4 = 8}{\text{Փորձ}}$$

$$8 \times 4 = 32$$

$$\frac{+4}{36 : 3 = 12}$$

$$\frac{-3}{9}$$

Պատ. Պահանջեալ թիւն է 8 :

15. Թիւ մը գրեցի, վրան 343 աւելցուցի, գումարէն 171 հանեցի, մասցածին վրայ 459 աւելցուցի, գումարէն 283 հանեցի և մնաց 591: Գլունել գրած թիւս :

16. 4 հոգի ժառանգութիւն մը բամբնեցին մէջ լերնին . առաջինն առաւ 3950 զուրուշ, Երկրորդը՝ առաջինէն 687 զուրուշաւելի, Երրորդը՝ առջի երկուքի առածներուն գումարէն 3241 զուրուշ պակաս և չորրորդը՝ առաջինին և Երրորդին առածներուն գումարէն 6616 զուրուշ պակաս : Գտնել 1° իւրաքանչյւրին բաժինը . 2° բովանդակ ժառանգութիւնը :

17. Մարդ մը իւր վեց տղայոց 271 ընկայզ բաժնեց . անդրանիկն տուաւ 45 հատ, Երկրորդին՝ անկէ 3 հատ պակաս, Երրորդին՝ Երկրորդին տուածէն 3 հատ աւելի, չորրորդին՝ Երրորդին տուածէն 4 հատ պակաս, կինդերորդին՝ չորրորդին տուածէն 5 հատ աւելի և կրտսերին ալ մնացածը : Գտնել իւրաքանչյւրին բաժինը :

18. Մարդ մը 48536 զուրուշ առնելիք ուներ . բայց դրամի պէտք ունենալով՝ վճարաժամին չըսպասեց և 3748 զուրուշ զեղչելով՝ մնացածն ընդունեց : Ո՞րչափ է ընդունածը :

19. Դերձակ մը արշընը 64 զուրուշէն 47 արշըննոց ծրար մը չուխաց գնեց և ՚ի հաշիւ 2319 զուրուշ վճարեց . տակաւին մրչափ կը պարափի :

20. Երկրագործ մը առաջինն անգամ 17 քիլէ ցորեն ծախեց՝ քիլէն 24 զուրուշի, Երկրորդ անգամ՝ 21 քիլէ՝ քիլէն 19 զուրուշի և Երրորդ անգամ՝ 32 քիլէ՝ քիլէն 25 զուրուշի : Արդ՝ կը պահանջուի 1° ընդամենը քանի քիլէ ցորեն ծախեց և բոլորին արժէքը մրչափ է . 2° տակաւին մրչափ կը պահանջէ, գիտնալով որ միայն 1450 զուրուշ ընդունած է :

21. Երկրագործ մը 287 զուրուշի ցորեն ծախեց, 194 զուրուշի հաճար, 88 զուրուշի վարսակ և այս չոփառ զուրուշի ալ Եգիպտացորեն և ասոնց արժէքներով կըցաւ իւր 845 զուրուշ պարտուց մնացորդը հասուցանել, որոյ ՚ի հաշիւ արդէն 117 զուրուշ վճարած էր : Գտնել Եգիպտացորենի արժէքը :

22. Մարդ մը առաջին անգամ 658 զուրուշ վեճարեց իւր գերձակին, Երկրորդ անգամ 928 զուրուշ եւ տակաւին պարտական մնաց այս Երկու վճարմանց տարբերութեան չափ . ընդ ամէնն որչափ պարագ ունեցը :

23. Գինեպան մը առաջին անգամ 220 օգդա պարունակող տակառ մը գինի առաւ, որ բոլոր ծախսով՝ մէկտեղ իրեն 156 հինգնոցի եկաւ, Երկրորդ անգամ 228 օգդա պարունակող տակառ մը գինի, որ իրեն 159 հինգնոցի եկաւ, եւ Երրորդ անգամ 225 օգդա պարունակող տակառ մը գինի, որ իրեն առջի Երկու տակաւաց արժէից գումարէն 148 հինգնոց պակասի եկաւ, և այս գինին ըրուն հետ այսչափ ջուր խառնելով՝ ընդ ամէնը 731 օգդա խառնուրդ ունեցաւ, զոր կ'ուղղէ 640 հինգնոցի ծախել : Ո՞րչափ ջուր խառնեց և մրչափ պիտի շահի :

24. Արահի մը մէջ բազմաթիւ տղայք նստարաններու վրայ կարգաւ նստած են և Հայկ եօթներորդ նստարանին հինգերորդն է : Արդ՝ տուածին նստարանին առաջին տղէն հաշուելով՝ Հայկ քանի երրորդն է, գիտնալով որ իւրաքանչյւր նըստարանի վրայ 22 տղայ կայ :

25. Քառակուսի տեղւոյ մը բոլորտիքը 8 ծառ  
անկուտեցան , այնպէս որ իւրաքանչիւր կողմին  
ծառերը , եթէ համրուէր , 3 հատ կ'ըլլար : Արդ՝  
որչափ մէդր տեղպիտի քալէ տղայ մը այս քառա-  
կուտոյն չորս կողմը շրջան մը ընելու համար , գիտ-  
նալով որ ծառերն իրարմէ 25 ական մէդր հեռու-  
տնկուած էին :

26. Մարդ մը մեռնելու ատեն 80000 հինգնոց  
կտակեց զանազան օգտակար գործոց համար , այն է  
15000 հինգնոց աղքատաց համար , 35000 հինգնոց  
թանգարանի մը հաստատութեան համար , 12600  
հինգնոց գպրոցի ծախուց համար և մնացածն ալ  
անկելանոց մը շինելու համար : Այս վերջին գու-  
մարն որչափ է :

27. 137 զիրա երկայնութիւն և 89 զիրա լսյնու-  
թիւն ունեցող ուղղանկիւն ածու մը վանդակով  
պատելու համար երեք գործաւորներ աշխաե-  
ցան , որոց առաջինը 146 զիրա վանդակ շինեց և  
երկրորդը՝ 130 զիրա : Գանել երրորդին շինածը :

28. Շոգեկառք մը ժամը 30 հաղարամէ գր առնե-  
լով կայարանէ մը ճանապարհ ելաւ . Զ ժամ՝ ետքը  
միենոյն կայարանէն երկրորդ շոգեկառք մ' ալ  
ճանապարհ ելաւ՝ առաջնոյն ուղղութեամբ և ժա-  
մը 38 հաղարամէ գր առնելով : Արդ՝ կը պահանջուի  
գիտնալ թէ՝ այս երկրորդ շոգեկառքը 9 ժամ՝ ետքը  
առաջինէն որչափ յառաջացած կ'ըլլայ :

29. Միօրինակ շարժող մարմին մը մէկ երկվայր-  
կենի մէջ 3 զիրա տեղ առնելով՝ 840 զիրա տեղ  
քալելու համար որչափ ժամանակ պիտի անցընէ :

30. Եթէ միօրինակ շարժող մարմին մը 63 երկ-  
վայրկենէն 315 արշըն տեղ քալէ , որչափ կ'ըլլայ  
նոյն մարմնոյն արագութիւնը , այսինքն մէկ երկ-  
վայրկենի մէջ քալածը :

31. Առողջ մարդ մը 24 ժամուան մէջ 734400  
հարիւրալիդը օդ կ'ըսպառէ՝ իւրաքանչիւր վայր-  
կենի մէջ գրեթէ 15 անգամ շնչառութիւն ընե-  
լով : Արդ՝ իւրաքանչիւր շնչառութեան որչափ  
օդ կ'ըսպառէ :

32. Ամանի մը մէջ պարունակուած օդը 975 տիր-  
հէմ կը կըռէ . իսկ միենոյն ամանին մէջ պարու-  
նակուած ջուրը 750750 տիրհէմ : Ջուրն օդէն  
քանի՞ անդամ աւելի կը կըռէ :

33. Արեգակին երկրէս ունեցած միջին հեռաւո-  
րութիւնը գրեթէ երկրիս շառաւիզին 24047 ան-  
գամն է : Արդ՝ արեգակին լսյուր մեզ հասնելու հա-  
մար որչափ ժամանակ պէտք է , գիտնալով որ 1° լսյ-  
ուր մէկ երկվայրկենէն գրեթէ 31024800 մէդր կ'ըն-  
թանայ . 2° երկրիս շառաւիզը 6366654 մէդր է :

34. Պարկը 175 օգգանոց 17 պարկ ալիւր առինք  
9384 զուրուցի եւ ծախելով 549 զուրուշ վնասե-  
ցինք : Արդ՝ կը պահանջուի գիտնալ թէ՝ օգգան  
1° քանի՞ ծախեցինք . 2° իւրաքանչիւր պարկէն  
որչափ վնասեցինք :

35. 850 ֆրանքով օդահան մէքենայ մը գնեցինք՝  
շարժէ շարամ 17 ֆր . վճարելու գաշամբ . արդէն  
28 վճարումներ կատարած ըլլամով՝ կը պահանջուի  
գիտնալ թէ՝ տակաւին քանի՞ վճարում պէտք է  
ընել պարտքերնիս բոլորովին շնչելու համար :

36. 6376 զուրուշով ձի մը , ջորի մը եւ էշմը գնեցինք . արդ՝ կը պահանջուի դանել ձիուն և ջուրին գիները , գիտնալով որ իշուն գինը 408 զուրուշ է եւ իշուն ու ջորին գիներուն գումարը ձիցն գնյին հաւասար է :

37. Մէկու մը հարցուեցաւ թէ քանի՞ զուրուշ ունի , պատասխանեց . եթէ ունեցածիս 165 որդ մասէն 1000 զուրուշ հանեմ , մացորդին հնգապատկին 8 որդ մասը հաւասար կ'ըլլայ 3750 զուրուշ : Ո՞րչափ էր ունեցածը :

38. Տղայ մը նարինջներ գնած ըլլալով՝ հարցուցին թէ ո՞րչափ վճարած էր , պատասխանեց . նախ 12 հատ գնեցի եւ վճարեցի 100 փարանոց մը եւ այսչափ ալ փարա : Բայց մտածելով որ 12 հատը քիչ է , 8 հատ ալ առի եւ 100 փարանոց մ' ալ տալով՝ առաջին 100նոցին վրայ էվել տուած փարայիս չափ ետ առի : Գտնել ամէն մէկ նարնջի գինը եւ առաջին անգամ աւելցուցած եւ յետոյ ետ առած ստակը :

39. Վաճառական մը 47 զուրուշ 20 փարայով՝ 273 հատ նարինջ գնեց , որոցմէ 12 հատը փատած ըլլալով՝ նետեց և որոշեց մնացածներէն 37 հատը հական փարայի ծախել , 89 հատը՝ 10 ական փարայի , 58 հատը՝ 15 ական փարայի , 45 հատը՝ 20 ական փարայի և մնացածն ալ 25 ական փարայի . Բայց ուրիշ պատճառաւ մ' ալ որեւից 40 հատին համար պարտաւորեցաւ իւր որոշած գնէն 5 ական փարա զեղչել : Արդ՝ եթէ այս նարինջներուն բոլորն ալ ծախելու ըլլայ , ո՞րչափ շահած կ'ըլլայ :

40. Երկաթեայ վանդակ մը կայ , որ 84 հատ երկաթէ կեդրոնահայեաց ձողերէ կազմուած է , որոնք կական հարիւրորդամէդր լայնութիւն և իւրաբմէ 26 ական հարիւրորդամէդր հեռաւորութիւն ունին : Ո՞րչափ է այս վանդակին երկայնութիւնը , գիտնալով որ 1° երկու ծայրի ձողերն ալ նոյն վանդակը բռնող երկու սիւներէն՝ 26 ական հարիւրորդամէդր հեռաւորութիւն ունին . 2° 100 հարիւրորդամէդրը 1 մէդր կ'արժէ :

41. Ծրար մը թուղթը քանի՞ թերթ կը պարունակէ , գիտնալով որ մէկ ծրարը 20 տրցակէ կը բաղկանաց և մէկ տրցակն ալ 25 թերթէ :

42. 20 երեսէ բաղկացեալ տեսրի մը մէջ քանի՞ գիր կոյ , գիտնալով որ իւրաքանչիւր երես 15 տող կը պարունակէ և իւրաքանչիւր տող 18 գիր :

43. Ճամացցցս նախօրդ կիրակին կէս օրը Ճիշդի յուցնէր . բայց այս կիրակի տեսաց որ կէս օրին՝ 1 ժամ՝ 24 վայրկեան առաջ գնացած էր : Արդ՝ կ'ուղեմ իմանալ թէ ճամացցցս 1 ժամէն ո՞րչափ կը յառաջանայ և 1 վայրկենէն՝ ո՞րչափ :

44. Ճամացցցս կիրակի կէս օրին ուղեցի . բայց դիակեցի որ իւրաքանչիւր ժամուն 25 երկվայրկեան առաջ կ'երթայ : Արդ՝ ճամացցցս առաջիկայ հինգշարթի կէս գիշերուան ատեն քանի՞ պիտի յուցնէ :

45. Երկուշարթի կէս գիշերին ժամացցցս լարեցի , որ 412527 վայրկեան բանելէն յետոյ դադրեցաւ : Արդ՝ կը պահանջուի թէ ժամացցցս ո՞ր օրը և ժամը քանի՞ն դադրած է :

46. Տուն մը գնեցի , որոյ արժէքը կ'ուղեմ ու-

նեցած գինիովս վճարել : Եթէ տակառը 145 հինգ-նոցի ծախեմ, 830 հինգնոց կ'աւելնայ . իսկ եթէ 130 հինգնոցի ծախեմ, 220 հինգնոց կը պակսի : Արդ՝ քանի տակառ գինի ունիմ :

47. Պարտէզ մը 29 զիրա երկայնութիւն և 18 զիրա լայնութիւն ունի . որչափ է այս պարտէզին խաղսամեայ շրջապատմն երկայնութիւնը , և եթէ մէկը 10 անգամ այս պարտէզին շուրջը դառնայ , քանի զիրա քալսն կ'ըլլայ :

48. Արշնը 8 հինգնոցէն 24 արշն կերպասը՝ եթէ արշնը 6 հինգնոցէն 32 արշն ասեղնագործի հետ փոխանակենք , կը շահինք թէ կը վնասենք :

49. Գտնել ուղղանկիւն տեղւց մը մակերեւոյթը , որոյ լայնութիւնը 37 զիրա է եւ երկայնութիւնը՝ լայնութեան կրկինը :

50. Զուգահեռոտնի ձեւով խրամ մը 47 մէդր երկայնութիւն ունի , 39 մէդր լայնութիւն և 24 մէդր բարձրութիւն : Գտնել այս խրամին պարունակութիւնը :

51. Յակովը 576 զուրուշ ունի , Լեւոն Յակովը բէն 12 անգամքի , Երուանդ ալ Լեւոնէն 12 անգամքի : Ո՞րչափ է Երուանդին ունեցածը :

52. 345 մէդր առասանով հաւասար մէծութեամբ 23 կծիկ շնուցինք . իւրաքանչիւր կծիկ քանի մէդր առասան կը պարունակէ :

53. Գործարանի մը մէջ բանուոր մը շաբաթը 6 օր աշխատելով՝ 6 շաբթուան մէջ ընդ ամէնը 210 զուրուշ ընդունեց : Արդ՝ կը պահանջուի գիտնալթէ 1° այս գործաւորը տարին որչափ պիտի ըն-

դունի . 2° որչափ օրական ծախսը պիտի ընէ , որ կարենայ իւրաքանչիւր ամիս 30 զուրուշ խնայողութեան արկեղ յանձնել :

54. Մայր մը իւր զաւակաց 490 կազմն բաժնելով , իւրաքանչիւրին 35 հատ ինկաւ : Քանի զաւակ ունէր :

55. Երկու թուոց գումարն է 62 և իրենց տարբերութիւնը՝ 26 : Գտնել նոյն երկու թիւերը :

Լո.ծուալն

62ը կը բաղկանայ մէծ թուոյն և փոքր թուոյն գումարէն . և որովհետեւ մէծ թիւը հաւասար է փոքր թուոյն . էվլ 26ի . ուստի 62ն ալ հաւասար կ'ըլլայ փոքր թուոյն կրկնոյն . էվլ 26ի . հետեւաբար 62 էն 26 հանելով՝ մնացած 62—26=36ը փոքր թուոյն կրկնոյն կ'ըլլայ . ուրեմն փոքր թիւն է 56 : 2=18 և մէծ թիւն՝ 18+26 կամ 62—18 . այսինքն 44 :

Փորձ

$$44+18=62. \quad 44-18=26$$

56. Երկու թուոց գումարն է 360 և իրենց քանորդն է 5 : Գտնել նոյն թիւերը :

Լո.ծուալն

560 գումարին մէջ փոքր թիւը 5 անգամ , էվլ 1 անգամ կը պարունակի , կամ որ նոյնն է 6 անգամ . ուրեմն փոքր թիւը 560ին 6որդ մասն է , այսինքն 560:6=60 . որով մէծ թիւը կ'ըլլայ 560—60 կամ 60×6 , այսինքն 360 :

Փորձ

$$300+60=360. \quad 300:60=6$$

57. Երկու թուոց տարբերութիւնն է 288 և իրենց քանորդն է 25 : Որո՞նք են նոյն թիւերը :

Լո.ծուալն

Մէծ թիւը հաւասար է փոքր թուոյն 25 անգամին . և որովհետեւ մէծ թիւէն փոքրը հանելով՝ 288 կը մնայ . ուրեմն 288ը հա-

շառար է փոքր թուղն 25—1=24 անգամին , որով փոքր թիւը կըլլայ 288ին 24որդ մասը , այսինքն 288 : 24=12 եւ մեծ թիւը 23 անգամ 12 , այսինքն 500 :

Փոքր

$$300 - 12 = 288 . \quad 300 : 12 = 25$$

58. Երկու թուղց արտադրեալն է 547200 եւ փոքր թուղն 160 անգամն այս արտադրելլայն 45որդ մասին հաւասար է : Գտնել նոյն երկու թիւերը :

59. Գտնել թիւ մը , որով 7235481ը բաժնելով՝ քանորդն ըլլայ 798 և մնացրդը՝ 8793 :

60. Երկու թուղց արտադրեալն է 180 . Եթէ բազմապատկողին վրայ 3 աւելցնենք , իրենց նոր արտադրեալը կըլլայ 225 : Ո՞րոնք են այն երկու թիւերը :

61. Հրաչեայ 141 զուրուշունի , Գարեգին՝ անոր ունեցածին 3ով բաժնանման քանորդէն 38 զուրուշ աւելի և Արայ՝ Գարեգինի ունեցածին 5 ով բաժնանման քանորդէն 75 զուրուշ աւելի : Գտնել իւրաքանչիւրին ունեցածը և ամենուն ունեցածներուն բովանդակութիւնը :

62. 19583 զուրուշով կալուած մը գնելով՝ 27575 զուրուշի ծախեցինք և գոյացած շահով՝ քառ . զերան 18 զուրուշն՝ ուրիշ կալուած մը առինք : Քանի քառ . զերա է այս կալուածը :

63. Վաճառք մը 3050 զուրուշի ծախելով՝ իւր առնուած գինէն 2500 զուրուշ պակաս շահեցանք : Ո՞րչափ էր այս վաճառքին առնուած գինը :

64. Տիգրան , Գագիկ և Հրատ ծառէ մը սալոր ժողվեցին , իւրաքանչիւրին ո՞րքան ժողվեց , գիտնա-

լով որ Տիգրանի և Գագիկի ժողվածներուն գումարը 80 հատ է . Տիգրանի եւ Հրատի ժողվածներունը՝ 66 հատ . իսկ Գագիկի և Հրատի ժողվածներունը՝ 88 հատ :

65. 720 զուրուշն այնպիսի երեք մասանց բաժնել , որոց մեծը միջնոյն եռապատկին հաւասար ըլլայ և միջինն ալ փոքրին կրկնոյն :

66. Հայր մը և իւր 6 որդիներն օրն ընդ ամէնը 104 զուրուշ կը շահին և 52 զուրուշ կը ծախսեն : Այսպէս 8 տարի , բաց ՚ի կիրակիներէն , շարունակ աշխատելէն յետոյ՝ հայրերնին իրենց խնայած գումարէն 12500 զուրուշ առնելով՝ մնացածն իւր որդւոց մէջ բաժնեց : Իւրաքանչիւրին ո՞րչափ ինկաւ :

67. Եթէ ունեցած սատկիս 5 անգամին չափ և 20 զուրուշալ աւելի ունենայի , պիտի կրնայի 1345 զուրուշնոց ձի մը գնել : Ո՞րչափ ունէի :

68. Մարդ մը հատը 108 զուրուշէն այսպան ոչխար ծախեց : ՚ի փոխարէն ձի մը և 2676 զուրուշ ընդունեց : Եթէ ոչխարաց հատը 72 զուրուշ ծախեր , ՚ի փոխարէն նոյն ձին եւ 84 զուրուշ պիտի ընդունէր : Գտնել ծախուած ոչխարաց սրբանութիւնը և առնուած ձիոյն գինը :

69. Երկու փողոց սալարկելու համար ընդ ամէնը 1760 զուրուշ ծախսեցինք : Արդ՝ կը պահանջուի իւրաքանչիւր փողոցի երկայնութիւնը , գիտնալով որ 1° այս փողոցներէն մէկուն ծախքը միւսէն 320 զուրուշ պակաս է . 2° մէկ քառ . զերա տեղ սաւարկելու համար 16 զուրուշ ծախք եղաւ . 3° փողոցներուն լայնութիւնը 5 ական զիրա է :

70. Հայր մը 40 տարեկան է և իւր տղան 8 տարեկան . քանի տարիէն հօրը տարիքը տղունին եռապատիկը պիտի ըլլայ :

## Լուծումն

Հօրը արդի տարիքը տղուն տարիքէն  $40 - 8 = 32$  տարի աւելի է . այս տարբերութիւնն անփոխի կը մնայ . վասնզի երկուքին տարիքները հաւասար որբանութեամբ կ'աւելնան . ուստի հօրը տարիքը տղունին եռապատիկն ըլլալու համար՝ պէտք է որ  $32$  տղուն տարիքին կրկնն ըլլայ , հետեւաբար տղուն այն ատենուան տարիքը  $32 : 2 = 16$  պիտի ըլլայ , և որովհետեւ պիտմ 8 տարու է , ուրեմն  $16 - 8 = 8$  տարիէն հօրը տարիքը տղունին եռապատիկը պիտի ըլլայ :

$$\begin{array}{r} \text{Փորձ} \\ \begin{array}{r} 40 \\ + 8 \\ \hline 48 \end{array} = \frac{8}{+ 8} \\ 16 \times 3 \end{array}$$

71. Հայր մը իւր տղէն 40 տարի մեծ է . եթէ 13 տարիէն հօրը տարիքը տղունին եռապատիկն ըլլայ , իւրաքանչիւրին արդի տարիքը քանի կ'ըլլայ :

72. 984 զիրա երկայն ճանապարհի մը երկու կողմն 8 ական զիրա հեռաւորութեամբ ծառեր տնկուած են : Գտննել ծառերուն որքանութիւնը :

73. Վաճառական մը 14 տուզինա իննձոր ընդունեց , որոնք երկու կողովներու մէջ դրուած էին եւ կողովն մէկը միւսէն 24 իննձոր աւելի կը պարունակէր : Իւրաքանչիւր կողովն մէջ քանի իննձոր կար :

74. Երեք հոգի մէկուել 439 զուրուշ ունէին . երկրորդը՝ առաջինէն 98 զուրուշ աւելի ունէր եւ երրորդը՝ երկրորդէն 57 զուրուշ պակաս : Գտննել իւրաքանչիւրին ունեցածը :

## Լուծումն

Առաջինին ունեցածը , որ ամենէն քիչն է . 1 բաժին սեպելով կ'ունենաք ,

$$Ա = 1 \text{ Բաժին}$$

$$Բ = 1 \text{ " } + 98 \quad Կամ \quad Բ = 1 \text{ " } + 98$$

$$Գ = 1 \text{ " } + 98 - 57 \quad Գ = 1 \text{ " } + 41$$

$$\text{Եւ ընդ ամէնը } \frac{3}{5} \text{ բժ . } + 159 = 459$$

Արդ՝ եթէ ամենուն ունեցածէն , այսինքն 439 զուրուշն , 139 զուրուշը հանենք , մասցած 439 - 139 = 300 զուրուշը հաւասար կ'ըլլայ ծ բաժնի , որով 1 բաժինը կ'ըլլայ  $\frac{500}{5} = 100$  զուրուշ , զոր բաժններուն տեղ դնելով՝ կը գտննենք ,

$$Ա = 100 \quad = 100$$

$$Բ = 100 + 98 = 198$$

$$Գ = 100 + 41 = \underline{\underline{141}}$$

$$439$$

Պատ. Առաջինին ունեցածն է 100 զուրուշ , երկրորդինը՝ 198 զուրուշ և երրորդինը՝ 141 զուրուշ :

75. 6459 զուրուշն այսպիսի կերպով չորս անձանց բաժնել , որ առաջինն երկրորդէն 160 զուրուշ աւելի ընդունի , երկրորդն աւ երրորդէն 240 զուրուշ աւելի և երրորդն ալ չորրորդէն 350 զուրուշ աւելի : Գտննել իւրաքանչիւրին բաժննը :

76. Մարդ մը 5 հոգիի պարտք ունէր . երկրորդին՝ առաջինին ունեցածէն 524 զուրուշ աւելի , երրորդին՝ երկրորդինէն 118 զուրուշ պակաս , չորրորդին՝ երրորդինէն 356 զուրուշ աւելի , հինգերորդին՝ չորրորդինէն 26 զուրուշ աւելի և ամենուն 98425 զուրուշ : Գտննել առ իւրաքանչիւրն ունեցած պարտքը :

77. Վաճառական մը 6 հոգիի ստակ սոււաւ , երկրորդին՝ առաջինին տուածին կրկնէն 134 զու-

բուշ աւելի տուաւ , Երրորդին՝ առաջնին տուածին Եռապատկէն 507 զուրուշ աւելի . չորրորդին՝ Երկրորդին տուածին կրկնէն 316 զուրուշ պակաս , գնդերորդին՝ չորրորդին տուածին կէսէն 98 զուրուշ աւելի Եւ վեցերորդին՝ Երրորդին տուածին կրկնէն 159 զուրուշ պակաս . այնուհետեւ տեսաւ որ քովն 3756 զուրուշ միացած է : Արդ՝ վաճառականն սկիզբէն մրչափ ունէր , գիտալով որ Եթէ իւրաքանչիւրին Երկրորդին տուածին չափ տար , քովը 8260 զուրուշ պիսի միար :

78. 144 ատամն ունեցող անիւ մը Երկրորդ անիւ մը կը դարձնէ , որ 92 ատամն ունի . այս ալ Երրորդ անիւ մը կը դարձնէ , որ 48 ատամն ունի . Եթէ առաջն անիւը 1 վայրկենի մէջ 100 շըրջան ընէ , միւր Երկուքը միւնոյն ժամանակին քանիկան շըրջան կ'ընեն :

79. Երկու վաճառականներէ շաբար առի , առաջնէն՝ Երկրորդէն առածէս 18 օդգա պակաս տուի Եւ Երկրորդէն՝ առաջնէն առածիս Եռապատկին չափ : Արդ՝ իւրաքանչիւրին մրչափ կը պարտիմ , Եթէ շաբարին օդգան 8 զուրուշ ըլլայ :

80. 9 հոգի մէկան զամուան մը մէջ ընդ ամենը 1250 զուրուշ կերակուրի համար ծախիք ըրին . գտնել իւրաքանչիւրին ծախքը , գիտալով որ անոնցէ մէկը 9 օր բացակայ գտնուեցաւ , ուրիշ մը ամսուն 12 ին իրենց ընկերացաւ և ամիսն ալ 30 օր հաշուելու է :

81. Վաճառական մը 18 քիլէ ցորեն և 45 քիլէ գարի ծախէց և ընդ ամենը 729 զուրուշ ընդու-

նեց . ցորենին քիլէն քանիի՞ ծախէց և գարիինը քանիի՞ , գիտնալով որ ցորենին քիլէն գարիին քիլէն կրկնը կ'արժէ :

82. Վարդ՝ նարինջ գնել ուզելով՝ տեսաւ որ Եթէ 24 հատ առնէ , քովը 45 փարա կը մնայ , և Եթէ 30 հատ առնէ 15 փարա կը պակսի . գտնել մէկ նարնջին գինը և ունեցած սոտակը :

83. Վաճառական մը առաջն անգամ 58 էնտաղէ թաւիշ և 43 էնտաղէ սնդուս ծախէց և ընդ ամէնը 3956 զուրուշ ընդունեց . Երկրորդ անգամ 58 էնտաղէ թաւիշ և 271 էնտաղէ սնդուս ծախէց և ընդ ամէնը 14900 զուրուշ ընդունեց : Գտնել էնտաղէ մը թաւիշին գինը , նցյնպէս ալ սնդուսինը :

84. Տակառ մը իւղ առի . Եթէ առած գնոյս վրայ 240 զուրուշ ալ աւելցնեմ , գումարը 900 զուրուշն այնչափ աւելի կ'ըլլայ , որչափ որ այժմ պակաս է : Գտնել առնուած իւղին գինը :

85. Վարպետ մը 2 տարուան համար աշակերտ մը առաւ իւր քով և խառացաւ . 390 զուրուշ և բաճկոնն մը տալ . բայց անկէ գմգոհ ըլլալուն 1 տարի կ ամսէն յետոյ 230 զուրուշ և բաճկոնը տալով արձակեց : Գտնել բաճկոնին գինը :

86. Երկու եղբարք 1872 տէնիւմ մակերեւոյթ ունեցող գետին մը իրենց մէջ հաւասարապէս պիտի բաժնէին . առաջնը՝ Երկրորդին 77435 զուրուշ արւաւ , որ իւր բաժնը՝ եղբօրք բաժնէն 340 տէնիւմ աւելի ըլլայ : Արդ՝ կը պահանջուի 1° իւրաքանչիւրին բաժնը . 2° գետնոյն բովանդակ արժէքը :

87. Գործարանի մը մէջ արք , կանայք և տղաք

կ'աշխատին . արք շաբաթը 102ական դուրսուշ կ'ըն-  
գունին , կանայք 54 ական դուրսուշ և տղայք 24 ա-  
կան դուրսուշ : Արդ՝ կը պահանջուի 1° արանց , կա-  
նանց և աղայոց որբանութիւնները . 2° ասոնց իւ-  
րաքանչիւրին օրականը , գիտնալով որ 1° գործա-  
պետը 2 ամսուան մէջ ընդ ամէնը 72192 դուրսուշ  
օրական վճարեց , որոց 25488 դուրսուշ կանանցն էր  
և 3456 դուրսուշն ալ տղայոց . 3° աշխատութեան  
շաբաթը 6 օր է և իւրաքանչիւր ամսոյ մէջ գոր-  
ծաւորները 24 օր աշխատեցան :

88. Գործաւոր մը յանձն առաւ 2 գաւիթ սա-  
լարկել , որոց բավանդակ մակերեւոյթը 88 քառ .  
մէգր է . փոքր գաւիթին մակերեւոյթին հինգորդ-  
մասը եւ մեծին վեցորդ մասը իրարու հաւասար  
են . այս երկու գաւիթներուն իւրաքանչիւրին  
սալարկումն որչափ պիտի արժէ , գիտնալով որ  
փոքր գաւիթի սալարկման քառ . մէդրը 13 դուրսու-  
կ'արժէ և մեծինը՝ 12 դուրսուշ :

89. Սերտարան մը 18 մէգր երկայնութիւն , 12  
մէդր լսյնութիւն և 5 մէգր բարձրութիւն ունի .  
1° այս սերտարանին պարունակութիւնն որչափ է .  
2° քանի՞ աշակերտ մէտք է դնել այս սերտարանին  
մէջ , որ իւրաքանչիւրին կխորանարդ մէդր օդ իցնայ .  
3° այս սերտարանին չափ պարունակութիւն ունե-  
ցող ննջարանի մը մէջ քանի՞ աշակերտ դնելու է ,  
որ իւրաքանչիւրին 15 խորանարդ մէդր օդ իցնայ :

90. 33 գործաւորներ 19 օրուան մէջ ընդ ամէնը  
5178 դուրսուշ շահեցան . ասոնցմէ 16 ը միւսնե-  
րէն 20 ական փարա աւելի շահեցան : Գտնել իւ-  
րաքանչիւրին օրականը :

91. Տէօնիւթը 895 դուրսուշէն 240 զերա երկայ-  
նութիւն և 180 զերա լսյնութիւն ունեցող պար-  
տէզ մը առինք և զերան 12 դուրսուշէն ցանկապա-  
տելով մէջը անակ մը կառուցինք , որոց համար  
պարտէզի գնայն կիսոյն չափ ծախը եղաւ : Արդ՝  
այս պարտէզը քանի՞ ծախելու է 1000 դուրսուշ  
շահելու համար , գիտնալով որ 1 տէօնիւթը 1600  
քառ . զերա է :

92. Որսորդ մը 5 տուղինա կաքաւ ծախեց հա-  
տը 2 հինգնոցէն եւ 3 տուղինա փասեան . փաս-  
եաններուն գնայ գումարը կաքաւներու գնայ  
գումարէն 60 հինգնոց աւելի է . իւրաքանչիւր  
փասեան քանի՞ հինգնոցի ծախեց :

93. Թնդանոթի ուումք մը , որ 1 ժամէն գրեթէ  
450 լիէօ (փարսախ) կ'առնէ , եթէ արագութիւնն  
անփոփոխ մնայ 1° լուսնայ , 2° արեգական հասնե-  
լու համար քանի՞ օր կամ քանի՞ տարի պէտք է ,  
գիտնալով որ արեգակին երկրէս ունեցած հե-  
ռաւորութիւնը գրեթէ 36 000 000 լիէօ է եւ  
լուսնինը՝ 98 100 լիէօ :

94. 480 երես ունեցող ութածալ գիզք մը , եթէ  
երկոտասանածալ տպուի , քանի՞ թերթէ պիտի  
բազկանայ , գիտնալով որ իւրաքանչիւր երեսի տո-  
ղերուն և իւրաքանչիւր տողի գրերուն որբանու-  
թիւնը նոյնը պիտի մնայ :

95. Վաճառական մը տակառը 108 հինգնոցէն  
18 տակառ օղի գնեց , որոց 12 հատը 106ական  
հինգնոցի ծախեց : Մնացեալը քանիւկամն հինգնո-  
ցի ծախելու է ինաս չընելու համար :

96. Վրաց Սանթենկի հարցուց թէ՝ քանի՞ տարեկան ես, այն ալ պատասխանեց. Եթէ 5 տարի առաջ ծնած ըլլայի և գու ալ 2 տարի յետոյ, երկուքնուու տարիքն իրարու հաւասար կ'ըլլային. իսկ եթէ ես քու տարիքիդ չափ ալ ունենայի, այժմ 33 տարեկան է եղած կ'ըլլայի: Իւրաքանչյւրը քանի՞ տարեկան է:

97. Զայնը լուսնէն մեզ հասնելու համար որչափ ժամանակ պիտի անցնէր, եթէ երկրիս և լուսնոյ մէջ տեղ փախադրիչ մթնոլորտ մը ըլլար, գիտնալով որ երկրիս լուսնէն ունեցած հեռաւորութիւնը գրեթէ 381 960 000 մէդր է և ձայնը 1 երկվայրկենի մէջ 337 մէդր կ'ընթանայ:

98. Աւազան մը 2 ծորակ ունի, որոնք տարբեր քանակութեամբ ջուր կ'արտահոսեն: Եթէ այս ծորակներէն առաջնորդ 7 վայրկեան եւ երկրորդը 15 վայրկեան վազեն ընդ ամէնը 1098 օգդա ջուր կ'արտահոսեն. իսկ եթէ առաջնորդը 15 վայրկեան կ'արտահոսեն: Իւրաքանչյւրն 1 վայրկենէն որչափ ջուր կ'արտահոսէ:

99. Երկու մարդիկ տարբեր քաղաքներէ միևնոյն ատեն մեկնեցան միևնոյն ճամբով իրարու քաղաք երթալու համար: Ասոնք իրենց մեկնած տեղերէն քանեկան մէդր հեռու իրարու պիտի հանդիպին, գիտնալով որ առաջնին 4 մէդր քալուծ ատենը երկրորդը 5 մէդր կը քալէ և այս քաղաքաց հեռաւորութիւնն ալ 6345 մէդր է:

## ԳԻՐՔ Բ.

### ՅԱՏԿՈՒԹԻՒՆՔ ԹՈՒՈՑ

ԲԱԺԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

132. **ԱՅՆ ԹԻւը,** որ ուրիշ թիւ մը ճշգիւկը բաժնէ, նցն թուոյն ճիշտ բաժանարարը կամ պարզապէս բաժանարարը կը կոչուի:

Ինչպէս 3ը 21 ին բաժանարարն է. վասնզի 21:3=7. եւ որովհետեւ 21ը 3ին 7ով արտադրեալն է, ուստի 3ը 21ին արտադրիլը (Տ. 85) կամ սպրաբալապատիկը կը կոչուի, եւ 21ն ալ 3ին բալապատիկը կամ 3ով բաժանական:

133. Թիւերէն ոմանք երկու բաժանարար ունին, ոմանք ալ երկուքէն աւելի:

Ինչպէս 5ին բաժանարարներն են 1, 5: 20ին բաժանարարներն են 1, 2, 4, 5, 10, 20: 49ին բաժանարարներն են 1, 7, 49:

134. ԱԿՁԲՈՒՆՔ. **Այն թիւը,** որ ուրիշ երկու կամ երկուքէն աւելի թիւեր ճշգիւկ կը բաժնէ, անոնց գումարն ալ ճշգիւկ կը բաժնէ:

Ինչպէս 12ը 24, 36, 60 թիւերը ճշգիւկ բաժնելով՝ անոնց գումարն ալ, որ է 120, ճշգիւկ կը բաժնէ և 10 քանորդը՝ 2, 3, 5 քանորդաց գումարին հաւասար է:

Վասնզի այս թուոց իւրաքանչիւրը հաւասար է  
12 բաժանարարին՝ ամբողջ քանորդով մը արտա-  
դրելցն, հետեւաբար անոնց գումարն ալ հաւա-  
սար պիտի ըլլոյ բաժանարարին՝ նոյն ամբողջ քա-  
նորդաց գումարով արտադրելցն :

135. Սկզբունք. Այս թիւը, որ ուրիշ թիւ մը  
Ճշգիւ կը բաժնէ, անոր բոլոր բազմապատիկներն  
ալ Ճշգիւ կը բաժնէ :

Ինչպէս 5ը 10թիւը Ճշգիւ բաժնելով 10ին բո-  
լոր բազմապատիկներն ալ, այսինքն 20, 30, 40,  
...., 560, ևայլն թիւերն ալ Ճշգիւ կը բաժնէ :

Վասնզի թուոց մը բազմապատիկը՝ նոյն իսկ թիւ-  
ը, կամ նոյն թուոցն հաւասար երկու կամ եր-  
կուքն աւելի թուոց գումարն է :

136. Բնակչութեան կոչութիւն կը կոչուի այն գործո-  
ղութիւնը, որ թուոց մը ուրիշ թուով բաժանա-  
կան ըլլալը կը սորվեցնէ առանց բաժանումն ընելու:

137. 2 ալ բաժանական են այն թիւերը, որոց  
միաւոր թուանշանը 0, 2, 4, 6 կամ 8 է: Ինչպէս  
են 20, 12, 24, 306, 348, ևայլն թիւերը:

ԱՊԱՅՈՅՑ. 346ը 2 ալ բաժանական է, վասնզի 346=540+6:  
Արդ՝ որովհետեւ 340ը 10ին բազմապատիկն է և տան ալ 2 ալ  
բաժանական է. ուստի 340ն ալ 2 ալ բաժանական է (8. 155):  
Նոյնպէս 6ն ալ 2 ալ բաժանական ըլլալը 340 և 6 թուոց գու-  
մարն ալ որ է 340+6 կամ 346 (8. 154), 2 ալ բաժանական է:

Գիտելիք. 0, 2, 4, 6, 8 թուանշանները պէ-  
ճուանշան կը կոչուին և այս թուանշաններն որևէ լոցէ  
մէկով վերջացած թիւերն ալ պէտք ի՞ն:

Մնացած 1, 3, 5, 7, 9 թուանշաններն ալ  
անլոց կամ առաջանակ լուանշան կը կոչուին եւ այս

թուանշաններէն որևէ լոց մէկով վերջացած թիւ-  
երն ալ անլոց ի՞ն:

138. 9ով բաժանական են այն թիւերը, որոց  
թուանշանաց գումարը 9ով բաժանական է:

Ինչպէս են 315, 4977, 63450, ևայլն թիւերը:  
Վասնզի  $3+1+5=9$ , նոյնպէս  $4+9+7+7=27$ ,  
եւայլն:

ԱՊԱՅՈՅՑ. Որովհետեւ իւրաքանչիւր կարգի միութիւնն հաւա-  
սար է 9ին այս ինչ բազմապատիկն, էվել 1ի:

$$1 = 9 \times 0 + 1$$

$$10 = 9 \times 1 + 1$$

$$100 = 9 \times 11 + 1$$

$$1000 = 9 \times 111 \times 1$$

$$\vdots \quad \vdots \quad \vdots$$

Որովհետեւ կարգի այսպահ միութիւնը հաւասար կը լուս-  
ցին այս ինչ բազմապատիկն, էվել նոյն միութեանց որբանութեան:

$$1 = 9 \times 0 + 1$$

$$50 = 9 \times 5 + 5$$

$$900 = 9 \times 99 + 9$$

$$6000 = 9 \times 666 + 6$$

Ուրեմն որևէ թիւ հաւասար է 9ին այս ինչ բազմապատիկն,  
էվել իւր թուանշանաց գումարին:

$$11 = 10 + 1$$

$$14 = 9 \times 1 + 1 + 9 \times 0 + 4$$

$$14 = 9 \times 1 + 1 + 4:$$

$$568 = 500 + 60 + 8$$

$$14 = 9 \times 55 + 5 + 9 \times 6 + 6 + 9 \times 0 + 8$$

$$14 = 9(55 + 6) + 5 + 6 + 8:$$

Հետեւաքար, եթէ թուոց մը թուանշանաց գումարը 9ով բա-  
ժանական ըլլայ, նոյն թիւն ալ 9ով բաժանական կը լուս:

Ուստի կը հետեւի թէ՝ թուոց մը 9ով բաժանէ

ման մնացորդը՝ հաւասար է նյոն թուշն թուանշանաց գումարին 9ով բաժանման մնացորդին:

139. 9ով փորձը (Տ. 125, 126, 127) հետեւեալ սկզբան վրայ հիմոււած է :

Երկու թուոց 9ով բաժանման մնացորդաց արտադրելցն 9ով բաժանման մնացորդը՝ հաւասար է նյոն թուոց արտադրելցն 9ով բաժանման մընացորդին :

Ա.յո սկզբանքն ապացուցանելու համար առնենք երկու թիւեր, օրինակի համար 458 և 521 :

Ա.յո թիւերը 9ով բաժնելով՝ կըտեսնեմ. որ 458ը հաւասար է 9ին այս ինչ բաղմապատկին, էվել 6ի. նյոնպէս 521ը՝ 9ին այս ինչ բաղմապատկին, էվել 8ի. այս 6 և 8 մնացորդաց 6×8 արտադրան ալ հաւասար է 9ին այս ինչ բաղմապատկին, էվել այսուի մնացորդի մը: Արդ՝ 458 և 521 թուոց 458×521 արտադրելցն առջ. 6×521 արտադրեան առնեմ, 9ին այս ինչ բաղմապատկը պահպան էրկու արտադրելց 9ով բաժանման ման մնացորդներն իրարու հաւասար կ'ըլլան: Նյոնպէս ալ 6×521 արտադրելցն առջ. 6×8 արտադրեան առնեմ, միենայն պատ. արտադրելցն առջ. 6×8 արտադրեան առնեմ, միենայն պատ. արտադրելցն հաւասար կ'ըլլան, հետեւաբար 458×521ին՝ 9ով բաժանման մնացորդներն իրարու հաւասար կ'ըլլան, հետեւաբար 458×521ին՝ 9ով բաժանման մնացորդը հաւասար է 6×9ին՝ 9ով բաժանման մնացորդին, զո՞ր պէտք էր ապացուցանել:

140. 3ով բաժանական են այն թիւերը, որոց թուանշանաց գումարը 3ով բաժանական է :

Ինչպէս են 550, 111, 64908, եւայլն թիւերը: Վասնդի 5+4=9, նյոնպէս 1+1+1=3, եւայլն:

Ա.Պ.Յ.Յ.Յ. Որովհետեւ 9ին բոլոր բաղմապատկիները միանդան ծին բաղմապատկիներն են. ուստի որեկիցէ թիւ հաւասար է ծին այս ինչ բաղմապատկին, էվել իւր թուանշանաց գումարին: Հետեւաբար եթէ թուոց մը թուանշանաց գումարը ծով բաժանական ըլլայ, նյոն թիւն ալ ծով բաժանական կ'ըլլայ:

141. 6ով բաժանական են այն թիւերը, որ զոյտ

են եւ որոց թուանշանաց գումարը 3ով բաժանական է :

Ինչպէս են 48, 126, 3258, եւայլն թիւերը: Վասնդի ասոնց միաւոր 8 եւ 6 թուանշանները զոյտ են և 4+8=12, 1+2+6=9, եւայլն:

Ա.Պ.Յ.Յ.Յ. Որովհետեւ երբ զոյտ թիւ մը որեկիցէ անզոյտ թուով: օրինակի համար ծով, բաժանական ըլլայ, բանորդը զոյտ կ'ըլլայ:

142. 5ով բաժանական են այն թիւերը, որոց միաւոր թուանշանը 0 կամ 5 է :

Ինչպէս են 45, 350, 5400, եւայլն թիւերը:

Ա.Պ.Յ.Յ.Յ. Վասնդի ամէն թիւ հաւասար է 10ին այս ինչ բաղմապատկին, էվել իւր միաւոր թուանշանին:

143. 4ով բաժանական են այն թիւերը, որոց աջ կողմն երկու 0 կայ, կամ աջ կողմի երկու թուանշանաց կազմած թիւը 4ով բաժանական է :

Ինչպէս են 700, 54600, 148, եւայլն թիւերը:

Ա.Պ.Յ.Յ.Յ. Վասնդի ամէն թիւ հաւասար է 100ին այս ինչ բաղմապատկին, որ 4ով բաժանական է, էվել իւր աջ կողմի երկու թուանշանաց կազմած թուոցն զըրօբինակ 148=100×1+48. Հետեւաբար երբ թուոց մը աջ կողմն երկու 0 ըլլայ, կամ աջ կողմի երկու թուանշանաց կազմած թիւը 4ով բաժանական ըլլայ, նյոն թիւն ալ 4ով բաժանական կ'ըլլայ:

144. Միևնոյն պատճառաւ 2օնվ բաժանական են այն թիւերը, որոց աջ կողմն երկու 0 կայ, կամ աջ կողմի երկու թուանշանաց կազմած թիւը 25, 50, կամ 75 է :

Ինչպէս են 100, 125, 175, 250, եւայլն թիւերը:

145. 8ով բաժանական են այն թիւերը, որոց աջ կողմն երեք 0 կայ, կամ աջ կողմի երեք թուանշանաց կազմած թիւը 8ով բաժանական է :

Ինչպէս են 12000, 1200, 12568, 2408, եւայլն թիւերը:

Ա.ՊԱՅՈՅՅԻՆ. Վլանդիկ ամէն թիւ հաւասար է 1000ին այս ինչ բազմապատկին, որ 8ով բաժանական է, եվլ իւր աջ կողմի երեք թուանշանաց կազմած թուոյն. զորօրինակ 2408=1000×2+408:

146. 10ով, 100ով, 1000ով, եւայլն բաժանահական են այն թիւերը, որոց աջ կողմի մէկ, երկու, երեք, եւայլն 0 ներ կան:

147. 11ով բաժան սկան են այն թիւերը, որոց (աջ կողմէն սկսեալ) անզոյգ կարգի թուանշանաց գումարին՝ զոյգ կարգի թուանշանաց գումարէն ունեցած տարբերութիւնը 0 է, կամ 11ով բաժանական:

Ինչպէս են 55, 121, 297, 94820, 8790716, եւայլն թիւերը:

Վասնդի 5-5=0, 1+1-2=2-2=0,  
9+8+0-(4+2)=17-6=11, եւայլն:

Ա.ՊԱՅՈՅՅԻՆ. Ուստի իւրաքանչիւր անզոյգ կամ զոյգ կարգի միութիւն հաւասար է 11ին այս ինչ բազմապատկին, եվլ 1ի, կամ 10ի:

$$1 = 11 \times 0 + 1$$

$$10 = 11 \times 0 + 10$$

$$100 = 11 \times 9 + 1$$

$$1000 = 11 \times 90 + 10$$

եւայլն                  եւայլն

Եւ որովհետեւ 10 հաւասար է 11-1ի + ուսոփ:

$$1 = 11 \times 0 + 1$$

$$10 = 11 \times 1 - 1$$

$$100 = 11 \times 9 + 1$$

$$1000 = 11 \times 91 - 1$$

եւայլն                  եւայլն

Որովհերաքանչիւր անզոյգ կամ զոյգ կարգի այսօտի միութիւնը

հաւասար կը լսայ 11ին այս ինչ բազմապատկին, եվլ կամ սկսան նցն միութեանց որբանութեան:

Ինչպէս

$$6 = 11 \times 0 + 6$$

$$70 = 11 \times 7 - 7$$

$$800 = 11 \times 72 + 8$$

$$5000 = 11 \times 455 - 5$$

Արդ՝ այս հաւասարութիւններն անդամ առ անդամ իրարու վրայ աւելցնելով՝ կ'ունենամ:

$$5876 = 11(7+72+455)+6-7+8-5$$

$$\text{”} = 11 \times 534 + 6 + 8 - (7 + 5)$$

$$\text{”} = 11 \times 534 + 14 - 12$$

Ուրեմն որեկից թիւ հաւասար է 11ին այս ինչ բազմապատկին, եվլ իւր անզոյգ կարգի թուանշանաց կումարին և պակաս զոյգ կարգի թուանշանաց գումարին:

$$16 = 10 + 6 = 11 \times 1 - 1 + 11 \times 0 + 6$$

$$\text{”} = 11 \times 1 - 1 + 6 = 11 \times 1 + 6 - 1$$

$$8926 = 8000 + 900 + 20 + 6$$

$$\text{”} = 11 \times 728 - 8 + 11 \times 81 + 9 + 11 \times 2$$

$$\text{”} - 2 + 11 \times 0 + 6$$

$$\text{”} = 11(728+81+2)-8+9-1+6$$

$$\text{”} = 11 \times 811 + 9 + 6 - (8 + 2)$$

$$\text{”} = 11 \times 811 + 15 - 10$$

Հետեւաբար եթէ թուոյ մը անզոյգ կարգի թուանշանաց գումարին՝ զոյգ կարգի թուանշանաց գումարէն ունեցած տարբերութիւնը 0 կամ 11ով բաժանական ըլլայ, նցն թիւն ալ 11ով բաժանական կը լսայ:

Ուստի կը հետեւի թէ՝ թուոյ մը 11ով բաժանան մնացորդը՝ հաւասար է նցն թուոյն անզոյգ կարգի թուանշանաց գումարին՝ զոյգ կարգի թուանշանաց գումարէն ունեցած տարբերութեան 11ով բաժանանման մնացորդին:

ԳԻՏԵԼԻՒՔ. Եթէ թուոյ մը անզոյգ կարգի թուա-

նշանաց գումարը՝ զսդ կարգի թուանշանաց գումարէն փոքր ըլլայ, պէտք է.

Նշն փոքր գումարին վլայ 11ին այս ինչ բաղմապատիկն աւելցնել և այնպէս հանել:

Ինչպէս 769387ին 11ով բաժանական ըլլալն իւմանալու համար իւր անզոյդ, նյոնպէս ալ զսդ կարգի թուանշանները կը գումարեմ.

$$6 + 3 + 7 - (7 + 9 + 8)$$

$$16 - 24$$

Եւ գիտելով որ 24ը 16էն չեներ, ուստի 16ին վլայ 11 աւելցնելով՝ կ'ունենամ 27, որմէ 24ը հանելով՝ կը մնայ 3, որով յայտնի կ'ըլլայ թէ 769387՝ 11ով բաժանական չէ, և 11ով բաժանման մնայորդը 3 է :

$$\begin{aligned} \text{Վանդի} & 769387 = \text{այս } ինչ \text{ անդամ } 11+6+5+7-(7+9+8) \\ & " = " + 16 - 24 \end{aligned}$$

Արդ՝ 11ին այս ինչ անդամն 1 անդամ 11 հանելով՝ 16ին վլայ աւելցնեմ, կ'ունենամ

$$769387 = \text{այս } ինչ \text{ անդամ } 11 + 27 - 24$$

$$" = " + 5$$

Գիտելիք. Կրնանք նաեւ թուոց 7, 13, 17, և այլն նախնական թիւերով բաժանականութեանց հանդամնեներն ալ գտնել. բայց թուոց մը ասմաց մէկով բաժանական ըլլալը բաժանմամբ որոշելն աւելի կարճ ըլլալուն՝ զանց կ'ընենք :

148. Թուոց բաժանականութեան միջոցաւ կը բնանք ծանուցեալ թիւ մը երկու առ երկու, երեք առ երեք, և այլն արտադրիչներու զատել:

Զորօրինակ գտնել 24 թուոցն՝ ա) երկու առ երկու, բ) երեք առ երեք, և այլն արտադրիչները :

## Լոձուալն

1° 24ը 1ով բաժանական ըլլալուն՝ իւր երկու արտադրիչները  
կ'ըլլան 1 · 24 :

2° 2ով բաժանական ըլլալուն՝ իւր ուրիշ երկու արտադրիչները  
կ'ըլլան 2 · 12 :

3° 3ով բաժանական ըլլալուն՝ իւր ուրիշ երկու արտադրիչները  
կ'ըլլան 3 · 8 :

4° 4ով բաժանական ըլլալուն՝ իւր ուրիշ երկու արտադրիչները  
կ'ըլլան 4 · 6 :

Որով 24ին չորս շաբթ երկու առ երկու արտադրիչները կ'ըլլան,

$$1 \cdot 24 \quad (1^{\circ})$$

$$2 \cdot 12 \quad (2^{\circ})$$

$$3 \cdot 8 \quad (3^{\circ})$$

$$4 \cdot 6 \quad (4^{\circ})$$

24ին երեք առ երեք արտադրիչները գտնելու համար՝ 24 ( $1^{\circ}$ ) արտադրիչն իւր երկու առ երկու արտադրիչներուն զատելով՝ կը գտնենք

$$1 \cdot 24$$

$$2 \cdot 12$$

$$3 \cdot 8$$

$$4 \cdot 6$$

Եւ ասմաց հետ առնելով 24ին 1 ( $1^{\circ}$ ) արտադրիչը՝ կ'ունենանք  
24ին երեք առ երեք արտադրիչները, այսինքն

$$1 \cdot 1 \cdot 24$$

$$1 \cdot 2 \cdot 12$$

$$1 \cdot 3 \cdot 8$$

$$1 \cdot 4 \cdot 6$$

Այսպէս ալ 24ին 12 ( $2^{\circ}$ ) արտադրիչը՝ իւր երկու առ երկու արտադրիչներուն զատելով՝ կը գտնենք,

$$1 \cdot 12$$

$$2 \cdot 6$$

$$3 \cdot 4$$

Եւ ասմաց հետ առնելով 24ին 2 ( $3^{\circ}$ ) արտադրիչը՝ կ'ունենանք  
24ին ուրիշ երեք առ երեք արտադրիչները, այսինքն

$$2 \cdot 1 \cdot 12 \quad 1 \cdot 2 \cdot 12$$

$$2 \cdot 2 \cdot 6 \quad 4ամ$$

$$2 \cdot 3 \cdot 4 \quad 2 \cdot 2 \cdot 6$$

$$2 \cdot 3 \cdot 4 \quad 2 \cdot 3 \cdot 4$$

Նախողես ալ 24ին 8 (3°) արտադրիչն վրայ միեւնցն գործողութիւնը կատարելով՝ կատարելով՝ կ'ունենանք 24ին ուրիշ երեք առ երեք արտադրիչները, այսինքն

1 . 3 . 8  
2 . 3 . 4

Վերջապէս 24ին 6 (4°) արտադրիչն վրայ ալ միեւնցն գործութիւնը կատարելով՝ կ'ունենանք 24ին ուրիշ երեք առ երեք արտադրիչները, այսինքն

1 . 4 . 6  
2 . 3 . 4

Վերոդրեալ տաճորմէկ շարք երեք առ երեք արտադրիչներուն մէջն նման շարքերը ջնջելով՝ կը մնան միայն վեց տարբեր շարքեր, որք են

1 . 1 . 24  
1 . 2 . 12  
1 . 3 . 8  
1 . 4 . 6  
2 . 2 . 6  
2 . 3 . 4

Եթէ ուզենք 24ը չորս առ չորս արտադրիչներու զատել, վերոդրեալ 24, 12, 8, 6, 6 և 4 արտադրիչները գարձեալ իրենց երեկու առ երկու արտադրիչներուն կը զատենք և իրենց միւս երկու արտադրիչներուն հետ առնելով՝ նման շարքերը կը ջնջենք, որով կ'ունենանք միայն եօմը ասրբեր չորս առ չորս արտադրիչներու շարք, այսինքն

1 . 1 . 1 . 24  
1 . 1 . 2 . 12  
1 . 1 . 3 . 8  
1 . 1 . 4 . 6  
1 . 2 . 2 . 6  
1 . 2 . 3 . 4  
2 . 2 . 2 . 3

Եթէ ուզենք 24ը հինգ առ հինգ, վեց առ վեց, եւայլն արտադրիչներու զատել, անօգուտ է ըստ վերագրելոն գործողութիւն կատարել, փանցի իւր չորս առ չորս արտադրիչներ եօմը տարբեր շարբերն մէլը, այսինքն վերջնը, նախնական թիւերէ կաղընաւծ է, այլ

ուեսպէս է սպազմապէս նյոյն եօմը տարբեր շարբերուն իւրաքանչիւրին ձախ կողմը և արտադրիչը մէկ, երկու, երեք, եւայլն անդամ գրել մէկ մէկ միջակետով զատելով, որով 24ը հինգ առ հինգ, վեց առ վեց, եւայլն արտադրիչներու զատուած կ'ըլլայ:

### Հ Ա. Ր Յ Ս Ա. Ր Ա. Ն

152. Թուոյ մը Պատմանարարն ըստել ի՞նչ կը հասկցուի: 153. Թիւ մը քանի՞ բաժանապար կրնայ ունենալ: 154. Ապացուցանել թէ՝ այն թիւը, որ երկու կամ երկուքէն աւելի թիւեր չշգիւ կը բաժնէ, անոնց գումարն ալ ձշգիւ կը բաժնէ: 155. Ապացուցանել թէ՝ այն թիւը, որ ուրիշ թիւ մը ձշգիւ կը բաժնէ, անոր բոլոր բազմազատիկներն ալ ձշգիւ կը բաժնէ: 156. Ի՞նչ է բաժանականութիւնը: 157. Թուոյ մը Զովլ բաժանական ըլլալու հանգամներն ո՞ն է, որներ են զայդ թուանշաններն ու զոյդ թիւերը: Որոնք են անզայդ թուանշաններն ու անզայդ թիւերը: 158. Ո՞ր թիւերը Զովլ բաժանական են: 159. Զովլ բաժանմն փորձն ո՞ր սկզբան վրայ հիմնաւած է, ապացուցանել այդ սկզբունքը: 140. Ո՞ր թիւերն ծովլ բաժանական են: 141. Թուոյ մը Յովլ բաժանական ըլլալու հանգամներն ո՞ն է: 142. Ի՞նչպէս կը հանցցուի, որ թիւ մը Յովլ բաժանական է: 143. Ո՞ր թիւերը Գովլ բաժանական են: 144. Ի՞նչպէս կը հանցցուի, որ թիւ մը Զովլ ձիշը կը բաժնուի: 145. Ո՞ր թիւերը Ցովլ բաժանական են: 146. Ո՞ր թիւերը 10ովլ, 100ովլ, և այն բաժանական են: 147. Թուոյ մը 11ովլ բաժանական ըլլալու հանգամներն ո՞ն է: 148. Թիւ մը երկու առ երկու, երեք առ երեք, եւայլն արտադրիչներու զատելու համար ի՞նչ պէտք է ընել:

### 149. Կ Բ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

1. Հետեւեալ թիւերէն Զովլ բաժանականներն առաջին տողի մը մէջ գրել, Յովլ բաժանականները երկրորդ տողի մը մէջ և Յովլ բաժանականներն ալ երրորդ տողի մը մէջ:

423, 705, 816, 548, 912, 4575, 1702, 1101, 8001, 7426, 7800, 5715:

2. Հետեւեալ թիւերէն Գովլ բաժանականներն առաջին տողի մը մէջ գրել, Ցովլ բաժանականներն

բը՝ երկրորդ տողի մը մէջ և 6ով բաժանականներն  
ալ՝ երրորդ տողի մը մէջ :

1701, 500, 420, 6810, 8736, 1110, 7892, 9072,  
6000, 222222, 900, 3465 :

3. Հետեւեալ թիւերէն 8ով բաժանականներն  
առաջին տողի մը մէջ գրել, 25ով բաժանական-  
ները՝ երկրորդ տողի մը մէջ և 10ով բաժանական-  
ներն ալ՝ երրորդ տողի մը մէջ :

488, 675, 840, 1250, 5800, 1344, 1000, 70025,  
17000, 986000, 56000, 11084 :

4. Գտնել հետեւեալ թուոց խրաբանչիւրին  
երկու առ երկու, երեք առ երեք, չորս առ չորս  
և հինգ առ հինգ արտադրիչները :

12, 70, 94, 25, 36, 108, 258, 200, 824, 618 :

5. Հետեւեալներն որ թիւերով բաժանական են:  
134, 537, 488, 375, 225, 42, 100, 1000, 873,  
9875, 8800, 1800 :

6. Գտնել երկու թիւեր, որոց արտադրեալը  
84 լլսյ և գումարը՝ 19 :

Լուծումն

84ին երկու առ երկու արտադրիչները գտնելով՝ (§. 148) կ'ու-  
նենամ :

$$84 = 1 \times 84$$

$$\text{''} = 2 \times 42$$

$$\text{''} = 3 \times 28$$

$$\text{''} = 4 \times 21$$

$$\text{''} = 6 \times 14$$

$$\text{''} = 7 \times 12$$

Արդ այս երկու առ երկու արտադրիչներուն շարքեն մէկն ըլսա-  
լու է պահանջեալ երկու թիւերը, որոց գումարը 19 լլսյ, և յայու-  
նի է որ այն շարքն ալ վերջին է :

Պատ. Ուրեմն պահանջեալ երկու թիւերն են  
7 և 12 :

7. Գտնել երեք ամբողջ թիւեր, որոց գումարը  
19 լլսյ և արտադրեալը՝ 84 :

Լուծումն

84ին երեք առ երեք արտադրիչները գտնելով՝ (§. 148) կ'ու-  
նենամ,

$$1 \cdot 1 \cdot 84$$

$$1 \cdot 2 \cdot 42$$

$$1 \cdot 3 \cdot 28$$

$$1 \cdot 4 \cdot 21$$

$$1 \cdot 6 \cdot 14$$

$$1 \cdot 7 \cdot 12$$

$$2 \cdot 2 \cdot 21$$

$$2 \cdot 3 \cdot 14$$

$$2 \cdot 6 \cdot 7$$

$$3 \cdot 4 \cdot 7$$

Պատ. Պահանջեալ թիւերն են 2, 3 և 14:

8. Գերձակ մը տարբեր գնով երկու կտոր չու-  
խայ գնեց. առաջին տեսակին համար 345 ֆրանք  
վճարեց և երկրորդ տեսակին համար 368 ֆրանք:  
Խրաբանչիւր կտոր քանի մէդր է եւ ամէն մէկ  
կտորին մէդրին գինն ո՞րչափ, գիտնալով որ առա-  
ջին տեսակին մէդր՝ երկրորդին 7 ֆրանք աւելի  
կ'արժէ եւ երկրորդ տեսակին մէդրերուն որքա-  
նութիւնն առաջինին էն 23 մէդր աւելի է :

Լուծումն

545 և 568 թուոց երկու առ երկու արտադրիչները գտնելով՝  
(§. 148) կ'ունենամ,

$$345 = 1 \times 345 \quad 368 = 1 \times 368$$

$$\text{''} = 3 \times 115 \quad \text{''} = 2 \times 184$$

$$\text{''} = 5 \times 69 \quad \text{''} = 4 \times 92$$

$$\text{''} = 15 \times 23 \quad \text{''} = 8 \times 46$$

Արոց մէջն 15 և 23, 8 և 46 թիւերը խնդրոյն պարմանաց կատարելապէս կը ղատշաձին. վասնզի 15ն 8էն 7 աւելի է և 46ն աւ 25էն և 25 աւելի :

Պատ. Ուրեմն գերձակն առաջին տեսակէն 23 մէ դրչուխայ գնեց՝ մէդրը 15 ֆրանքէն, և երկրորդ տեսակէն 46 մէ դրչուխայ՝ մէդրը 8 ֆրանքէն :

9. 43ն այնպիսի երկու մասերու զատել, որոց արտադրեալը հ32 ըլլայ :

10. Գտնել այնպիսի երեք թիւերը, որոց գումարը 22 ըլլայ և արտադրեալը 3, 8 և 15 թուոց արտադրելոյն հաւասար :

11. Ո՞րոնք են այն զորս թիւերը, որոց գումարը 20 է և արտադրեալը՝ 504 և 8 թուոց արտադրելոյն 9ով բաժանման քանորդին հաւասար :

12. Մարդ մը վաճառականէ մը ցորեն, գարի և վարսակ գնեց. ցորենին համար 450 զուրուշ վճարեց. գարիին համար 336 զուրուշ և վարսակին համար 315 զուրուշ։ Խւրաքանչիւր աւսակէն քանի քիլէ առաւ և ամէն մէկ աւսակին քիլէն ո՞րչափ կ'արժէ, գիտնալով որ գարիին քիլէներուն որքանութիւնը ցորենին 3 աւելի է և վարսակինին 7 պակաս. իսկ ցորենին քիլէն գարիինին 6 զուրուշ աւելի կ'արժէ և վարսակինին 9 զուրուշ աւելի։

### ՆԱԽՆԱԿԱՆ ԵԽ ԱԲՏԱԴՐԵԱԼ ԹԻՒՔ

150. ԿԱԽՆԱԿԱՆ ԹԻՒ կը կոչուի այն թիւը, որ միութենէ և իրմէ զատ բաժանարար չ'ունի։

Կնչպէս են 1, 2, 3, 5, 7, 11, 13, և այլն թիւերը։

151. ԿԱԽՈՆ. Թուոց բնական շարքին մէջ նախականները գտնելու համար պէտք է.

Ա. Նախ գիտել որ զայտ թիւերը բաց ՚ի Զէն նախնական չ'են, ուստի անզոյտ թիւերն իրենց բնական շարքովն ուղղուածին չափ գրել։

Բ. Յետոյ Յէն անմիջապէս վերին թիւէն, այսինքն Յէն համբելով ամէն երրորդ թիւ Յով բաժանաւ կան ըլլալուն համար վրան գծել. վասնզի ամէն անզոյտ թիւ իրմէ անմիջապէս սատրինէն 2 միութիւն աւելի է և հետեւաբար երրորդ սատրինէն 6 միութիւն, ուրեմն անզոյտ թուոց շարքին մէջ Յով բաժանական թիւէ մը ամէն երրորդ վերին թիւ Յով բաժանական է ( §. 140 )։

Գ. Միեւնցն պատճառաւ Յէն անմիջապէս վերին թիւէն, այսինքն 7էն համբելով ամէն հինգերորդ թիւ Յով բաժանական ըլլալուն համար վրան գծել։

Դ. Այսպէս շարունակել 7, 11, 13, 17, . . . նախ նական թիւերով բաժանական թուոց վրայ ալյաշորդաբար գծելով, որով անզոյտ թուոց շարքին մէջ միայն նախնական թիւերը կը մնան ( բաց ՚ի Զէն )։

Ինչպէս 1էն մինչեւ 100 եղած նախնական թիւերը գտնելու համար ըստ վերոգրելոյն անզոյտ թիւերն իրենց բնական շարքովը կը գրեմ, այսպէս

1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23,  
25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45,  
47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 65, 67,  
69, 71, 73, 75, 77, 79, 81, 83, 85, 87, 89,  
91, 93, 95, 97, 99։

Յետոց Յէն անմիջապէս վերին Յէն համբելով՝  
9, 15, 21, . . . թուոց վրայ կը դժեմ, նցնպէս Յէն  
անմիջապէս վերին 7էն համբելով՝ 15, 25, 35, . . .  
թուոց վրայ, 9էն ալ համբելով՝ 21, 35, 49, . . . թուոց  
վրայ, եւայլն. որով մնացած նախնականաց հետ  
Չն ալ առնելով՝ կ'ունենամ 1էն մինչեւ 100 եղած  
նախնական թիւերը, որք են

1, 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31,  
37, 41, 43, 47, 53, 59, 61, 67, 71, 73, 79,  
83, 89, 97:

152. ԱրՏՍ.ԴՐԵԱԼ. ԹԻՒ կը կոչուի այն թիւը, որ միւ-  
ութենէ և իրմէ զատ ուրիշ բաժանարար ալ ունի:  
Ինչպէս են 4, 9, 15, 28, եւայլն թիւերը:

153. Թօուոց մը նախնական արտադրիչները կը կոչուին  
այն նախնական թիւերը, որովք իրարմով բազմա-  
պատկուելով՝ առաջարկեալ թիւը կ'արտադրեն:

Ինչպէս 15ին նախնական արտադրիչներն են 1,  
3 եւ 5. վասնղի 1, 3 եւ 5 նախնական են եւ  
 $1 \times 3 \times 5 = 15$ :

Նցնպէս 18ին նախնական արտադրիչներն են  
1, 2, 3, և 3:

Վերջապէս 7ին նախնական արտադրիչներն են  
1 եւ 7:

154. ԿԱՆՈՆ. Թօուոց մը նախնական արտադրիչները գտնելու համար պէտք է.

Նախ՝ նցն թուոցն աջ կողմէն կեդրոնահայեաց  
գիծ մը քաշել. յետոց Զով յաջորդաբար բաժնել  
այնչափ անդամ որչափ որ կարելի ըլլայ եւ ելած  
քանորդները՝ կեդրոնահայեացին ձախ կողմն՝ իրա-

րու տակ գրել, նցնպէս ալ 2 բաժանարարները՝  
կեդրոնահայեացին աջ կողմն՝ իրարու տակ. ետքը  
3, 5, 7, ևայլն նախնական թիւերով ալ միենոյն  
կերպով բաժնել. և այսպէս շարունակել մինչեւ  
որ քանորդը 1 ըլլայ, որով գտնուած բաժանարարները  
նցն թուոցն նախնական արտադրիչները կ'ըլ-  
լան:

Օրինակ Ա. Գանել 420ին նախնական արտա-  
դրիչները:

### Լուծումն

420ն իւր նախնական արտադրիչներուն վերածելու համար՝ նախ  
Զով կը բաժնեմ. 210 քանորդը նցնպէս Զով բաժանական ըլլալուն՝  
բարձեալ Զով կը բաժնեմ, որով կ'ունենամ 105, որ Զով բաժա-  
նական չ'է, այլ Զով, ուստի Զով կը բաժնեմ. 55 քանորդը Զով  
բաժանական է, ուստի Զով բաժնելով՝ կ'ունենամ 7. ասոր ալ  
7ով բաժանման քանորդն է 1:

Ուրեմն 420ին նախնական արտադրիչներն են 2, 2, 5, 5, 7:

Շարադասութիւն հաշուոյ Փոքր

420	2	$2 \times 2 \times 3 \times 5 \times 7 = 420$
210	2	
105	3	
35	5	
7	7	
	1	

Օրինակ Բ. Գանել 1780ին նախնական արտա-  
դրիչները:

Գործոցութիւն	Փոքր
1780	2
890	2
445	5
89	89
	1

$$2 \times 2 \times 5 \times 89 = 1780$$

Պատ . 1780ին նախնական արտադրիչներն են  
2 , 2 , 5 , 89<sup>(1)</sup> :

155 . Արտադրեալ թուղ մը երկու կամ եր-  
կուքն աւելի նախնական արտադրողաց արտա-  
դրեալը՝ նոյն թուղին բաղադրեալ արտադրիլ կամ բա-  
ժանարարը կը կոչուի :

Ինչպէս 1780ին բաղադրեալ արտադրիչներն են  
4 , 10 , 20 , 178 , 356 , 445 , 890 , 1780 :

156 . ԿԱՌՈՆ . Թուղ մը նախնական եւ բաղա-  
դրեալ արտադրիչները , կամ որ նոյնն է բոլոր բա-  
ժանարարները գանելու համար պէտք է .

Ա . Նախ նոյն թիւը միութենէն սկսեալ իւր  
նախնական արտադրողաց վերածել (§ . 154) և ա-  
նոնց աջ կողմէն կեդրոնահայեաց մ'ալ . քաշելով՝  
առջի երկու արտադրիչներն իրենց դիմացն ան-  
դամ մ'ալ գրել գծին աջ կողմը :

Բ . Ցետոյ ասանք երրորդ նախնական արտադրի-  
չով բազմապատկելով՝ արտադրեալներն անոր դի-  
մացը՝ գծին աջ կողմը՝ հորիզոնական տողի մը մէջ  
գրել , միշտ ուշադրութիւն ընելով , որ գծին աջ  
կողմն անդամ մը գրուած արտադրեալը վերստին  
ըլ գրուի :

Գ . Նոյնպէս ալ երկրորդ գծին աջ կողմի բոլոր  
թիւերը չորրորդ նախնական արտադրիչով բաղ-  
մապատկելով՝ տարբեր արտադրեալները նախորդ  
արտադրեալներուն տակը՝ հորիզոնական տողի մը  
մէջ գրել :

(1) Այս գործողութեանց մէջ 1 նախնական արտադրիչը դանց  
բրած ենք :

Դ . Ա. Ապէս շարունակել մինչեւ որ բոլոր նախ-  
նական արտադրիչներն առնուած ըլլան :

Ահա այս կերպով՝ երկրորդ կեդրոնահայեացին  
աջ կողմի թիւերն առաջարկեալ թուղին բոլոր  
բաժանարարները կ'ըլլան :

Օլինակ . Գտնել 210ին բոլոր բաժանարարները :

### Լուծուվն

210ին բոլոր բաժանարարները գտնելու համար նախ զայն իւր  
նախնական արտադրողաց կը վերածեմ , որոց աջ կողմէն երկրորդ  
կեդրոնահայեաց գիծ մ'ալ քաշելով՝ անոր աջ կողմն առջի երկու ,  
այսինքն 1 , 2 նախնական արտադրիչներն իրենց դիմացն անդամ մ'ալ  
կը գրեմ :

Յետոյ ասանք երրորդ նախնական արտադրիչով՝ այսինքն ծով բաղ-  
մապատկելով՝ կ'ունենամ 3 , 6 , զրոս ծին գիմացը՝ գծին աջ կողմ՝  
հորիզոնական տողի մը մէջ կը գրեմ :

Նոյնական երկրորդ կեդրոնահայեաց գծին աջ կողմի 1 , 2 , 3 , 6  
թիւերը չորրորդ նախնական արտադրիչով , այսինքն ծով բաղմապատ-  
կելով՝ կ'ունենամ 5 , 10 , 15 , 30 , զրոս նախորդ արտադրելոց տա-  
կը՝ հորիզոնական տողի մը մէջ կը գրեմ , և այսպէս շարունակելով՝ կը  
գտնեմ , որ 210ին բոլոր բաժանարարներն են 1 , 2 , 3 , 5 , 6 , 7 ,  
10 , 14 , 15 , 21 , 30 , 55 , 42 , 70 , 105 , 210 :

### Շարադասութիւն հաշուոյ

210	1	1
2	2	
105	3	3 , 6 ,
35	5	5 , 10 , 15 , 30 ,
7	7	7 , 14 , 21 , 42 , 35 , 70 , 105 , 210 :
1		

157. ԳԻՏԵԼԻՔ . Երբ գործողութեան մը մէջ  
նման նախնական արտադրիչներ գտնուին , դիւ-  
րութեան համար պէտք է .

Աւաջին նմանով կեդրոնահայեաց գծին աջ կող-

մի բոլոր թուոց արտադրեալները գրելէն յետոյ ,  
երկրորդ նմանով միայն նախորդ տողի արտադրեալ  
ները բազմապատկել և այսպէս շարունակել , մին-  
չեւ որ բոլոր արտադրիչներն առնուած ըլլան . այս  
կերպով նման արտադրեալներ բնաւ չ'են գտնուիր :  
Օրինակ . Գտնել 792ին բոլոր արտադրիչները :

## Լուծումն

792	1	1
396	2	2
198	2	4
99	3	3 , 6 , 12 , 24 ,
33	3	9 , 18 , 36 , 72 ,
11	11	11 , 22 , 44 , 88 , 33 , 66 , 132 , 264 , 99 , 198 , 396 , 792 :
1		

Առաջ 1 եւ 2 նախնական արտադրիչներն երկրորդ կերպոնահայ-  
ւոց գծին աջ կողմէ գրելով յետոյ , կը գիտեմ որ երրորդ 2 նախ-  
նական արտադրիչը նախորդին նման է , ուստի անով փոխանակ իր-  
մէ առաջ զրաւծ 1 և 2 թիւերը բազմապատկելու , միմիայն նա-  
խորդ տողի 2 թիւը կը բազմապատկեմ . նյուպէս նաեւ չորրորդ եւ-  
լցիքրորդ . նախնական արտադրիչներն իրենց նախորդաց նման ըստ-  
լով անոնցմով միմիայն իրենց նախորդ տողի թիւերը կը բազմապատ-  
կեմ եւ գործողութիւնն առաջ տանելով՝ քսանը չորս հաստ տարբեր  
թիւեր կ'ունենամ . որոնք 792 ին պահանջեալ արտադրիչները կ'ըլլան :

## Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

150. Ի՞նչ է նախնական թիւը : 151. Նախնական թուոց ա-  
ղեսակ մը շնուրու համար ի՞նչ պէտք է լնել : 152. Ի՞նչ է արտա-  
դրեալ թիւը : 153. Թուոց մը նախնական արտադրիչներն ըստով  
ի՞նչ կը հասկցուի : 154. Թուոց մը նախնական արտադրիչները զըս-  
նելու համար ո՞ր կանոն ունինք : 155. Բազմադրեալ արտադրիչը ըս-  
տովի ի՞նչ կը հասկցուի : 156. Թուոց մը բազմը բաժանաբարներն ի՞նչ-  
պէս կը դանուին : 157. Եթէ թուոց մը նախնական արտադրողաց  
մէջ նմաններ գտնուին , նյոն թուոցն բոլոր բաժանաբարները գտնե-  
լու համար ի՞նչ պէտք է լնել :

## 158. ԿՐԹՈՒԹԻՒՆՔ

1. 15ն մինչեւ 300 եղած նախնական թուոց  
աղեսակ մը շնուր:
  2. Հետեւեալ թիւերն իրենց նախնական ար-  
տադրողաց վերածել .
  3. Հետեւեալ թուոց բոլոր բաժանաբարները  
գտնել .
  - 40 , 50 , 60 , 70 , 114 , 538 , 90 , 1401 , 826 ,  
4735 , 6547 , 9618 , 2020 :
  - 80 , 110 , 216 , 844 , 1700 , 5678 , 9996 , 94756 ,  
1000 , 4000 , 798 , 5016 :
- 

## ՄԵԾԱԳՈՅՆ ՀԱՍՏԱՐԱԿ ԲԱԺԱՆԱՐԱՐ

159. Երկու կամ երկուքին աւելի թուոց հա-  
սարակ բաժանաբար կը կոչուի այն թիւը , որ զանոնք  
ձգիւ կը բաժնէ :

ինչպէս 48 և 60 թուոց առաջնոյն բաժանա-  
բարներն են 1 , 2 , 3 , 4 , 6 , 8 , 12 , 16 , 24 , 48  
և երկրորդինները 1 , 2 , 3 , 4 , 5 , 6 , 8 , 10 , 12 ,  
15 , 20 , 30 , 60 . իսկ երկուքին հասարակ բաժա-  
նաբարներն են 1 , 2 , 3 , 4 , 6 , 12 : Ասոնց մէջէն  
12ը , որ ամենէն մեծն է , 48ին և 60ին գծագոյն  
հասարակ բաժանաբարը կը կոչուի :

160. ԱԿՐԲՈՒՆԴՔ . Այն թիւը , որ ուրիշ երկու  
թիւեր ձգիւ կը բաժնէ , անոնց տարբերութիւնն  
ալ ձգիւ կը բաժնէ :

Ինչպէս 60 և 48 թիւերը 6ով բաժանական ըլլ  
լալով՝ իրենց 12 տարբերութիւնն ալ 6ով բաժա-  
նական է, և 2 քանորդը հաւասար է 10 և 8 քա-  
նորդաց տարբերութեան :

Որովհետեւ իւրաքանչիւր թիւ՝ բաժանարարին  
ամբողջ քանորդով մը արտադրեալն է, հետեւա-  
բար անոնց տարբերութիւնն ալ բաժանարարին  
ամբողջ քանորդաց տարբերութեամբն ունեցած  
արտադրեալը սիմի ըլլայ :

161. ՍԿԶԲՈՒՆՔ. Այսն թիւը, որ ուրիշ երկու  
թիւեր ձշիւ կը բաժնէ, անոնց բաժանման մնա-  
ցորդն ալ ձշիւ կը բաժնէ :

Ինչպէս 234ը և 65ը 13ով բաժանական ըլլալով՝  
Եթէ մեծը փոքրով բաժնենք, կ'ունենանք 3 քա-  
նորդ և 39 մնացորդ, որ նոյնպէս բաժանական է  
13ով :

Որովհետեւ երկու թուոց մեծին փոքրով բա-  
ժանման մնացորդը հաւասար է նոյն թուոց փոքրին  
քանորդով արտադրելոյն՝ մեծէն ունեցած տարբե-  
րութեան, այսինքն նոյն երկու թուոց հասարակ  
բաժանարարին որ և իցէ մէկ բազմապատկին :

162. ԿԱՆՈՆ. Երկու թուոց մեծագոյն հասա-  
րակ բաժանարարը գտնելու համար պէտք է .

Ա. ( Ընդհանրապէս ) մեծ թիւը փոքրով բաժ-  
նել, Եթէ մնացորդ չ'աւելնայ, փոքր թիւը նոյն  
երկու թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը  
կ'ըլլայ :

Բ. Եթէ մնացորդ աւելնայ, փոքր թիւը մնացոր-  
դով բաժնել. Եթէ բաժանումը ձշիւ կատարուի,

այս մնացորդը կ'ըլլայ մեծագոյն հասարակ բաժա-  
նարարը :

Գ. Եթէ դարձեալ մնացորդ աւելնայ, առաջին  
մնացորդը՝ երկրորդով բաժնել և այսպէս շարու-  
նակել իւրաքանչիւր մնացորդով՝ նախորդ մնա-  
ցորդը բաժնելով, մինչեւ որ բաժանումը ձշիւ  
կատարուի, որ ատեն վերջին բաժանարարը մե-  
ծագոյն հասարակ բաժանարար կ'ըլլայ :

ՕՐԻՆԱԿ. Գտնել 1643 և 371 թուոց մեծագոյն  
հասարակ բաժանարարը :

### ԼԱ. ՏՈ. ՑՈ. Ա. ՀԱ. Խ. Ա. Հ. Ա. Հ. Ա. Հ. Ա. Հ.

Նախ 1643 մեծ թիւը կը գրեմ եւ անոր աջ կողմէ փոքր թիւը՝  
երկուքին մէշտեղը կեդրանահայեաց գիծ մը եւ երկուքին փայէն  
հորիզոնական գիծ մը քաշելով. յետոյ 1643ը 571ով կը բաժնեմ.  
4 քանորդը հորիզոնականին վրայ կը գրեմ և 159 մնացորդն ալ 571  
փոքր թուոցն աջ կողմէ՝ մէշտեղընին կեդրանահայեաց մը քաշելով.  
571ը 159ով կը բաժնեմ. 2 քանորդը հորիզոնականին վրայ կը գրեմ  
նախորդ 4 քանորդին աջ կողմէ եւ օձ մնացորդն ալ նախորդ 159  
մնացորդին աջ կողմէ՝ մէշտեղընին կեդրանահայեաց մը քաշելով.  
159ը օձով կը բաժնեմ. 3 քանորդը հորիզոնականին վրայ կը գրեմ.  
նախորդ 2 քանորդին աջ կողմէ, և որովհետեւ մնացորդը 0 է, ու-  
րեմն 1643 և 571 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն է օձ:

Հարաբասութիւն նաշուոյ

	4	2	3
1643	371	159	53
1484	318	159	
159	53	0	

163. Ա.ՊԱ.ՅՈՅՅ. Ա. յս երկու թուոց մեծը՝ որ է 1643, փոքրով  
այսինքն 571ով բաժնեցի, սուս գելու համար թէ՝ 571ը կ'նայ 1643ը  
ձշիւ բաժնել, որով ունեցայ 4 քանորդ և 159 մնացորդ. ուրեմն  
1643 = 571 × 4 + 159

Հետեւարար 571ը՝ մեծագոյն հասարակ բաժանարար չ'է, բայց  
որովհետեւ ամէն թիւ (Տ. 161), որ 1643 և 571 թիւերը կը բաժ-

նէ, կը բաժնէ նաեւ 159 թիւը ,ուրեմն 1645 և 371 թուոց բոլոր հասարակ բաժանարարները՝ 371 և 159 թուոց հասարակ բաժանարարներն են միանգամայն և հետեւաբար 1645 և 371 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը՝ 371 և 159 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն է միանգամայն :

Պէտք է ուրեմն 571 և 159 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնել , որպէս համար 571ը 159ով բաժնելով՝ ունեցաց 2 քառորդ և 55 մասցրդ : Միենայն կերպով կրնակը ապացուցանել նաեւ .որ 571 և 159 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը՝ 159 և 55 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն է միանգամայն : Ուսափ 159 և 55 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը միտուեցի , եւ որպէս բաժանանմ առանց մնացորդի կատարուեցաւ , ուրեմն 159 և 55 թուոց , հետեւապէս 571 և 159 թուոց և վերջապէս 1645 և 571 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը 55 է :

164. Պէտք է գիտել , որ յաջորդական բաժանումներուով վերջապէս առանց մնացորդի բաժանաման մը կը հասնինք . վասնզի մնացորդներն իրարմէ փոքր ամենով թիւեր ըլլալով հարկաւ վերջին մնացորդը 0 պիտի ըլլայ :

165. Մեծագոյն հասարակ բաժանարար գտնելու առենքն երբ վերջին բաժանարարը 1 ըլլայ , կը հե-

(1) Մեծագոյն հասարակ բաժանարար գտնելու գործողութեան մէջ յաջորդական բաժանամանց որպանութիւնն առ առաւելին փոքր թուոցն թուանշանաց որբանութեան հնգապատկին չափ կ'ըլլայ :

Ինչպէս 89 և 144 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը զըտնելու համար ըստ կանոնի գործողութիւնը կատարելով :

	1	1	1	1	1	1	1	1	2
144	89	55	34	21	13	8	5	3	2
55	34	21	13	8	5	3	2	1	0

կը տեսնենք որ յաջորդական բաժանամանց որբանութիւնը՝ նոյն թուոց փոքրին , այսինքն 89ին թուանշանաց որբանութեան հնգապատկին չափ է , այսինքն  $2 \times 5 = 10$  :

տեւիթէ առաջարկեալ երկու թիւերը միութենէ զատ հասարակ բաժանարար չ'ունին :

166. Երկու կամ երկուքն աւելի թիւեր իրար նախական կը կոչուին , երբ միութենէ զատ հասարակ բաժանարար չ'ունենան :

Ինչպէս են կ եւ 9 թիւերը . նյոնպէս 7 եւ 11 . վերջապէս 100 , 120 և 93 թիւերը :

167. Երկուքն աւելի թիւեր երիւ առ երիւ իրար նախական կը կոչուին , երբ անոնք որեւիցէ կարգով երկու առ երկու առնեուելով իրարու նախական ըլլան .

Ինչպէս են 15 , 16 , 121 , 169 թիւերը :

168. Գիտելիք Ա . Մեծագոյն հասարակ բաժանարար գտնելու գործողութեան մէջ եթէ այս ինչ մնացորդը նախական թիւ մը ըլլայ , պէտք է յաջորդ բաժանումն ալ կատարել , որ եթէ մնացորդ թողու , անօգուտէ գործողութիւնը շարունակել . վասնզի յացանի կ'ըլլայ , որ մեծագոյն հասարակ բաժանարարը 1 պիտի ըլլայ :

Օրինակ . Գտնել 93 և 32 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը :

### Լուծումն

	2	1	· · · ·		2	1	9	1	2
93	32	29	· · · ·		93	32	29	3	2
29	3	· · · ·			29	3	2	1	0

Առաջին բաժանման մնացորդն է 20 նախական թիւը , որով ծ2ը բաժնելով գաբանալ մնացորդ գտայ . որ է ծ . ուրեմն 93 և 32 թուոց մեծագոյն հասարակ բաժանարար 1 պիտի ըլլայ , ինչպէս կը տեսնեի գործողութեան երկորդ մասին մէջ :

Վասնղի մեծագոյն հասարակ բաժանարարը պէտք է որ բոլոր մացորդները եւ հետեւաբար նոյն նախնական թիւը բաժնէ . բայց որովհետեւ նախնական թիւ մը իրամը և միութեամբ միայն բաժանական է . ուստի պահանջեալ մեծագոյն հասարակ բաժանարարը նոյն նախնական թիւը կամ միութիւնը պիտի ըլլայ . արդ՝ եթէ նոյն նախնական թիւը չ'ըլլայ , հարկաւ միութիւնը պիտի ըլլայ :

Միենայն պատճառաւ , եթէ երկու անընդմիջական մնացորդներ իրարու նախնական ըլլան , անօգուտէ գործողութիւնը շարունակել վասնղի յայտնապէս մեծագոյն հասարակ բաժանարարը 1կ'ըլլայ:

Օրինակ . Գտնել 177 և 64 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը :

### Լուծումն

$\frac{1}{177}$	$\frac{2}{64}$	$\frac{1}{49}$	$\dots$
		$\frac{2}{49}$	$\dots$
		$\frac{1}{49}$	$\dots$

$\frac{1}{177}$	$\frac{2}{64}$	$\frac{1}{49}$	$\frac{3}{15}$	$\frac{3}{4}$	$\frac{1}{3}$
		$\frac{1}{49}$	$\frac{1}{15}$	$\frac{3}{4}$	$\frac{1}{3}$
		$\frac{1}{49}$	$\frac{1}{15}$	$\frac{3}{4}$	$\frac{1}{0}$

Առաջին բաժանման մնացորդն է 49 , որովհետո բաժնեմոլ՝ գարձեալ մնացորդ գտայ , որ է 15 . արդ՝ 49 և 15 մնացորդներն իրարու նախնական ըլլալով՝ հարկաւ 177 և 64 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը 1 պիտի ըլլայ , ինչպէս կը տեսնուի գործողութեան երկրորդ մասին մէջ :

169. Գիտելիք Բ . Երկու թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն անփոփոխ կը մնայ , երբ անոնցմէ մէկը՝ միւսին նախնական եղող թուով մը բաղմապատկենիք կամ բաժնենք :

Ինչպէս 36 և 40 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը 4 է . արդ՝ եթէ 36ը 40ին նախնական եղող , օրինակի համար , 9ով բազմապատկեմ , կը դանեմ 324 . ասոր եւ 40ին մեծագոյն հասարակ բաժանարարը դարձեալ 4 է :

Նոյնպէս ալ եթէ 36ը 40ին նախնական եղող ,

օրինակի համար , 3ով բաժնեմ , կը դանեմ 12 . ասոր եւ 40ին մեծագոյն հասարակ բաժանարարը դարձեալ 4 է :

Վասնղի այս կերպով հասարակ արտադրիչ մը աւելցուցած կամ պակսեցուցած չ'ենք ըլլար :

Ուրեմն մեծագոյն հասարակ բաժանարար գտնելու գործողութեան դիւրութեանը համար կրնանք առաջարկեալ երկու թուոց իւրաքանչփւրը՝ միւսին նախնական եղող թիւերով բաժնել ( եթէ բաժանումը ճշգիւ կատարուի ) :

Այսպէս պէտք է ընել նաեւ երկու անընդմիւնական մնացորդաց համար :

Օրինակ . Գտնել 5720 և 840 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը :

### Լուծումն

$\frac{1}{5720}$	$\frac{1}{840}$
$\frac{5}{520}$	$\frac{2}{280}$
$\frac{4}{40}$	$\frac{1}{40}$
	0

Գործողութիւնը չ'ըսկած կը տեսնեմ , որ 5720ին 11 և 15 արտադրիչները 840ին նախնական են , նոյնպէս ալ 840ին 5 և 7 արտադրիչները 5720ին նախնական , ուստի ասնք չ'ընելով՝ կը մաս 40 և 40 , որոց մեծագոյն հասարակ բաժանարարը 40 ըլլալով՝ կը հետեւի , որ 5720 և 840 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը 40 է :

170. Գիտելիք Գ . Կրնանք նաեւ երբ բաժանման մը մնացորդն իւր բաժանարարին կէսէն մեծ ըլլայ , այս մնացորդին՝ բաժանարարէն ունեցած

տարբերութիւնը մնացորդ սեպել եւ քանորդին  
վրայ միութիւն մը աւելցնելով գործողութիւնն  
առաջ տանիլ :

Օրինակ. Գտնել 7504 եւ 92 թուոց մեծագոյն  
հասարակ բաժանարարը :

Լուծումն

$$\begin{array}{c} \begin{array}{|c|c|c|c|} \hline & 81+1 & 11 & 2 \\ \hline 7504 & 92 & 8 & 4 \\ \hline 52 & 4 & 0 & \\ \hline \end{array} \\ 92-52=40 \\ 40 : 5 = 8 \end{array}$$

7504ը 92ով բաժնելով՝ մնացորդը կ'ըլլայ 52։ Այս մնացորդը  
92ին կէսէն մեծ է . ուստի 92ին հանելով՝ կ'ունենամ 62-52=40։  
որոց 5 արտաքրիչը 92ին նախնական ըլլալուն համար կը չնչէմ եւ  
8ով 92ը կը բաժնեմ, և գործողութիւնը շարունակելով՝ մեծագոյն  
հասարակ բաժանարարը կը դանեմ, որ է 4։

171. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ երկու թիւեր եր-  
րորդով՝ մը բազմապատկութին կամ բաժնուին, ե-  
րենց մեծագոյն հասարակ բաժանարարն ալ նոյն  
թուով կը բազմապատկուի կամ կը բաժնուի :

Ինչպէս 138 եւ 18 թուոց մեծագոյն հասարակ  
բաժանարարն է 6. արդ՝ եթէ 138 և 18 թիւերն .  
օրինակի համար, 5ով բազմապատկեմ, կը դանեմ  
690 և 90, որոց մեծագոյն հասարակ բաժանարարն  
է 30, այսինքն նախորդ 6ին 5 անգամը :

Նոյնպէս ալ եթէ 138 և 18 թիւերն, օրինակի  
համար, 3ով բաժնեմ, կը դանեմ 46 և 6, որոց մե-  
ծագոյն հասարակ բաժանարարն է 2, այսինքն նա-  
խորդ 6ին 3ով բանորդը :

Հարաբասութիւն հաշուոյ

$$\begin{array}{c} \begin{array}{|c|c|c|c|} \hline & 7 & 1 & 2 \\ \hline 138 & 18 & 12 & 6 \\ \hline 12 & 6 & 0 & \\ \hline \end{array} \\ 690 \\ 60 \\ \hline \end{array} \quad \begin{array}{c} \begin{array}{|c|c|c|c|} \hline & 7 & 1 & 2 \\ \hline 90 & 60 & 30 & \\ \hline 30 & 0 & 0 & \\ \hline \end{array} \\ 46 \\ 4 \\ \hline \end{array} \quad \begin{array}{c} \begin{array}{|c|c|c|c|} \hline & 7 & 1 & 2 \\ \hline 6 & 4 & 2 & 0 \\ \hline \end{array} \\ 2 \\ \hline \end{array}$$

Նոյնպէս 30ին և 60ին մեծագոյն հասարակ բա-  
ժանարարն է 30 : Արդ՝ եթէ այս 30 և 60 թիւերը,  
օրինակի համար, 4ով բազմապատկեմ, կը դանեմ  
120 և 240, որոց մեծագոյն հասարակ բաժանա-  
րարը կ'ըլլայ 120, որ 30էն 4 անգամ մեծ է :

Ընդհակառակն եթէ 30 և 60 թիւերը, օրինակի  
համար, 6ով բաժնեմ, կը դանեմ 5 և 10, որոց մե-  
ծագոյն հասարակ բաժանարարը կ'ըլլայ 5, որ 30էն  
6 անգամ փոքր է :

Հարաբասութիւն հաշուոյ

$$\begin{array}{c} \begin{array}{|c|c|c|c|} \hline & 0 & 2 & \\ \hline 30 & 60 & 30 & \\ \hline 0 & 60 & \\ \hline 30 & 0 & \\ \hline \end{array} \\ 120 \\ 0 \\ \hline \end{array} \quad \begin{array}{c} \begin{array}{|c|c|c|c|} \hline & 0 & 2 & \\ \hline 240 & 120 & & \\ \hline 0 & 240 & \\ \hline 120 & 0 & \\ \hline \end{array} \\ 5 \\ 0 \\ \hline \end{array} \quad \begin{array}{c} \begin{array}{|c|c|c|c|} \hline & 0 & 2 & \\ \hline 10 & 5 & & \\ \hline 0 & 10 & \\ \hline 5 & 0 & \\ \hline \end{array} \\ 5 \\ 0 \\ \hline \end{array}$$

Վ ասնպի ամեն բաժանման մէջ՝ երբ բաժանելին  
և բաժանմարարը միևնուն թուով բազմապատկենք  
կամ բաժնենք, բանորդն անփոփոխ կը մնայ, իսկ  
մնացորդը նոյն թուով բազմապատկուած կամ  
բաժնուած կ'ըլլայ (§. 120), ինչպէս կը տեսնուի  
վերոգրեալ գործողութեանց մէջ. արդ՝ մեծագոյն  
հասարակ բաժանարարն ալ մնացորդաց վերջինն  
ըլլալուն՝ հարկաւ ինքն ալ բազմապատկուած կամ  
բաժնուած կ'ըլլայ :

172. ԳԻՏԵԼԻՔ. Երկու թուոց մեծագոյն հասա-  
րակ բաժանարարը գանելու գործողութիւնը դիւ-  
րացնելու համար պէտք է .

Նախ նոյն թիւերն իրենց հասարակ բաժանաւ բարով բաժնել և յետոյ քանորդաց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնելով՝ նոյն հասարակ բաժանարարով բազմապատկել:

Ինչպէս 5720 և 840 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնելու համար կը դիտեմ, որ այս թիւերը 40ով կը բաժնուին, ուստի բաժնելով՝ կը գտնեմ 143 և 21, որոց մեծագոյն հասարակ բաժանարարն է 1, զոր 40ով բազմապատկելով՝ կ'ունենամ 40, որ է 5720 եւ 840 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը:

173. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ երկու թիւերի իրենց մեծագոյն հասարակ բաժանարարով բաժնուին, քանորդներն իրարու նախնական կ'ըլլան:

Ինչպէս 15 և 21 թիւերն իրենց մեծագոյն հասարակ բաժանարարով, այսինքն Յով բաժնեմ, կը գտնեմ 5 և 7, որոնք իրարու նախնական են:

Վասնդի այս կերպով երկու թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն ալ ինքն իրմավ բաժնուելով՝ 1 կ'ըլլայ, հետեւաբար երկու քանորդներն ալ իրարու նախնական կ'ըլլան:

174. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Այն թիւը, որ ուրիշ երկու թիւեր ձշդիւ կը բաժնէ, անոնց մեծագոյն հասարակ բաժանարարն ալ ձշդիւ կը բաժնէ:

Ա.Պ.ՅՈՅՅՅ. Ա ամդի մեծագոյն հասարակ բաժանարար գտնելու գործողութեան մէջ տեսանք արդէն, որ երբ թիւ մը առաջարկեալ երկու թիւեր ձշդիւ բաժնէ, առաջին բաժանման մասցորդն ալ ձշդիւ կը բաժնէ (Տ. 161): Եւ որովհեաեւ այս մասցորդն երկրորդ բաժանման մէջ բաժանարար կ'ըլլայ, ուստի նոյն թիւը ձշդիւ պիտի բաժնէ նաեւ երկրորդ բաժանման բաժանելն և բաժանարարը, եւ հետեւաբար մասցորդը, և այսին յաջորդաբար: Ուրեմն նոյն թիւը

բոլոր յաջորդական մասցորդները ձշդիւ պիտի բաժնէ և հետեւաբար մեծագոյն հասարակ բաժանարարը, որ այս մասցորդաց վերջնն է:

Ուստի կը հետեւի թէ՛ երկու թուոց բոլոր հասարակ բաժանարարները գտնելու համար՝ բաւարար կան է իրենց մեծագոյն հասարակ բաժանարարին, բոլոր բաժանարարները գտնել:

Ինչպէս 30 և 45 թուոց բոլոր հասարակ բաժանարարները գտնելու համար՝ նախ նոյն թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը կը գտնեմ, որ է 15. յետոյ 15ին բոլոր բաժանարարները, որք են 1, 3, 5, 15: Հետեւաբար առաջարկեալ 30 և 45 թուոց բոլոր հասարակ բաժանարարները կ'ըլլան 1, 3, 5, 15:

175. ԿԱՆՈՆ. Երկուքէն աւելի թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնելու համար պէտք է.

Նախ երկու առաջին թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնել, յետոյ այս մեծագոյն հասարակ բաժանարարին եւ երրորդ թուոցն մեծագոյն հասարակ բաժանարարը գտնել, եւ այս պէս շարունակել, մինչեւ որ առաջարկեալ թիւ և բար հատնին: Ահա այս կերպով վերջին մեծագոյն հասարակ բաժանարարը կ'ըլլայ:

Օրինակ. Գանել 64, 48, 24 և 20 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը:

### Լուծումն

$\frac{1}{64}$	$\frac{1}{48}$	$\frac{3}{16}$	$\frac{1}{24}$	$\frac{1}{16}$	$\frac{2}{8}$	$\frac{2}{20}$	$\frac{2}{8}$	$\frac{2}{4}$
16	0		8	0		4	0	

Նախ երկու տոռավն 64 և 48 թուոց մեծագոյն հասարակ բաժանուարը կը գտնեմ, որ է 16 . յևսոյ 16 և 24 թուոց, որ է 8 . վերջապէս 8 և 20 թուոց, որ է 4 . որով առաջարկեալ թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը կ'ըլլայ 4 :

ԱՊԱՑՈՅՑ . Վառզի 64, 48, 24 և 20 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը՝ 64 և 48 թիւերը ճշդիւ բաժնելով՝ առանց 16 մեծագոյն հասարակ բաժանարարն ալ ճշդիւ կը բաժնէ (Տ. 174) : Եւ որովհետեւ 24ն ալ ճշդիւ կը բաժնէ, ուստի պէտք է ճշդիւ բաժնէ նաև 8ը, որ 16 և 24 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն է : Եւ որովհետեւ 20ն ալ ճշդիւ կը բաժնէ, ուստի պէտք է ճշդիւ բաժնէ նաև 4ը, որ 8 և 20 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն է : Ուրեմն մեծագոյն հասարակ բաժանարարը 4էն մեծ չէ . (վասնվլ թիւ մը իրմէ մեծ թուով բաժանական չէ) :

Ուստի եթէ 4ը կարենայ բոլոր առաջարկեալ թիւերը ճշդիւ բաժնէլ, ինքը կ'ըլլայ նոյն թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը :

Արդ՝ 4ը ճշդիւ կը բաժնէ 8 և 20 թիւերը, որովհետեւ առանց մեծագոյն հասարակ բաժանարարն է . ճշդիւ կը բաժնէ նաև 16 և 24 թիւերը, որ 8ին բազմապատիկներն են (Տ. 155) : Նոյնպէս ճշդիւ կը բաժնէ նաև 64 և 48 թիւերը, որ 16ին բազմապատիկներն են, հետեւաբար ճշդիւ կը բաժնէ միանդաման 20, 24, 48 և 64 թիւերը, ապա ուրեմն առանց մեծագոյն հասարակ բաժանարարն է :

176. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ . Թիւ մը՝ ուրիշ թիւ մը ճշդիւ բաժնելու համար պէտք է, որ բաժանական թուոցն նախնական արտադրիչներէն տարբեր նախնական արտադրիչ չ'ունենայ և իւր նման նախնական արտադրիչ, որը բաժանական առաւելի բաժանական թուոցն նման նախնական արտադրաց որբանութեանց հաւասար ըլլան :

Ինչպէս 72ին 1080ը ճշդիւ բաժնելն իմանալու համար՝ զանոնք իրենց նախնական արտադրողաց վերածելով

72	2	1080	2
36	2	540	2
18	2	270	2
9	3	135	3
3	3	45	3
1		15	3
		5	5
		1	

կը տեսնեմ, որ 72ը 1080ին նախնական արտադրիչներէն տարբեր նախնական արտադրիչ չ'ունի, եւ նման նախնական արտադրողներէն 2ին որքանութիւնը միեւնոյնն է երկու թուոց մէջ . իսկ 3ին որքանութիւնը բաժանարարին մէջ նուազ . հետեւաբար 72ը՝ 1080ը ճշդիւ կը բաժնէ :

177. Փօփադարձաբար, թիւ մը՝ ուրիշ թուով բաժանական ըլլալու համար պէտք է, որ բաժանար թուոցն բոլոր նախնական արտադրիչներն առնուազն հաւասար որքանութիւններով պարունակէ :

Ինչպէս 120ին 24ով բաժանական ըլլան իմանալու համար՝ զանոնք իրենց նախնական արտադրողաց վերածելով

120	2	24	2
60	2	12	2
30	2	6	2
15	3	3	3
5	5	1	
1			

կը տեսնեմ, որ 120ը 24ին բոլոր նախնական արտադրիչներն առնուազն հաւասար որքանութիւններով կը պարունակէ, հետեւաբար 120ը 24ով բաժանական է :

Վասնզիլ բաժմանելին, բաժմանարարն և քանորդն իրենց նախնական արտադրողաց վերածելով՝ յայտնի կը աւանենք, որ բաժմանելին՝ բաժմանարարին քանորդով՝ արտադրեալն ըլլալով՝ այս երկու թուոց նախնական արտադրողաց արտադրելոյն հաւասար է։ Ուրեմն բաժմանելին՝ բաժմանարարին բոլոր նախնական արտադրիչներն առ նուազն հաւասար որբանութիւններով կը պարունակէ։

Ուստի կը հետեւի թէ՛ երկու կամ երկուքէն աւելի թուոց հասարակ բաժմանարարներուն նախնական արտադրիչները՝ նոյն թուոց հասարակ են, եւ նոյն հասարակ բաժմանարարներուն ունեցած նման նախնական արտադրողաց որբանութիւններն աշխատելն նոյն թուոց հասարակ նախնական արտադրողաց փոքրագոյն որբանութեանց հաւասար սար։

Հետեւաբար երկու կամ երկուքէն աւելի թուոց մեծագոյն հասարակ բաժմանարարը՝ հաւասար է նոյն թուոց մեջ պարունակուած հասարակ նախնական արտադրիչներէն փոքրագոյն որբանութիւններով գտնուազներուն արտադրելոյն։

Վերոգրեալներէն մեծագոյն հասարակ բաժմանարար գտնելու համար երկրորդ կանոն մ'ալառ կուգայ։

178. ԿԱՆՈՆ. Երկու կամ երկուքէն աւելի թուոց մեծագոյն հասարակ բաժմանարարը գտնելու համար պէտք է.

Նոյն թիւերն իրենց նախնական արտադրողաց վերածել, որոցմէ հասարակ եղողներէն փոքրա-

դոյն որբանութեամբ գտնուազներուն արտադրեալ՝ նոյն թուոց մեծագոյն հասարակ բաժմանարարը կ'ըլլաց։

Օրինակ Ա. Գտնել 48 և 300 թուոց մեծագոյն հասարակ բաժմանարարը։

### Լո.ճումն

48 եւ 500 թիւերն իրենց նախնական արտադրողաց վերածելով՝ կը գտնեմ, որ հասարակ արտադրիչներն են 2 և 3. ուստի ասնեցմէ փոքրագոյն որբանութեամբ գտնուազներուն, այսինքն միայն 2, 2 և 5 արտադրիչներուն  $2 \times 2 \times 5 = 12$  արտադրեալը կ'առնեմ, որ կ'ըլլաց 48/ն և 500/ն մեծագոյն հասարակ բաժմանարարը։

Շարադասութիւն հաշուո.յ	
48	2
24	2
12	2
6	2
3	3
1	1

$$2 \times 2 \times 3 = 12$$

Օրինակ Բ. Գտնել 90, 150 եւ 315 թուոց մեծագոյն հասարամի բաժմանարարը։

### Գործողութիւնն

90	2	150	2	315	3
45	3	75	3	105	3
15	3	25	5	35	5
5	5	5	5	7	7
1		1		1	

$$3 \times 5 = 15$$

Պատ. Առաջարկեալ թուոց մեծագոյն հասարամի բաժմանարարն է 15։

Օրինակ գ. Գոռնել 49, 80, 114 և 216 թուոց  
մեծագոյն հասարակ բաժանարարը :

Գործողութիւն

49	7	80	2	114	2	216	2
7	7	40	2	57	3	108	2
1		20	2	19	19	54	2
		10	2	1		27	3
		5	5			9	3
		1				3	
						1	

Պատ. Այս թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը 1 է, վասնզի 1Են զատ հասարակ նախնական արտադրիչ չ'ունին, և հետեւաբար իրարունախնական են :

179. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Այս թիւը, որ երկու արտադրալաց արտադրեալը ճշդիւ կը բաժնէ եւ նյն արտադրալաց մէկուն նախնական է, հարկաւ միւսը ճշդիւ կը բաժնէ :

Զորօրինակ առնենք 8 թիւը, որ 104ին 15ով ունեցած 1560 արտադրեալը ճշդիւ կը բաժնէ և 15ին նախնական է :

Կ'ըսեմ, որ 8ը՝ 104ը ճշդիւ կը բաժնէ :

Վասնզի 8 և 15 իրարունախնական բլալով՝ իրենց մեծագոյն հասարակ բաժանարարը 1 է. ուրեմն  $8 \times 104$  և  $15 \times 104$  թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն է  $1 \times 104$  կամ 104։ Արդ՝ որով հետեւ 8ը յայտնապէս  $8 \times 104$  արտադրեալը ճշդիւ կը բաժնէ և արդէն ալ  $15 \times 104$  արտադրեալը, հետեւաբար ճշդիւ կը բաժնէ իրենց մեծագոյն

հասարակ բաժանարարը (Տ. 174), զոր պէտք էր ապացուցանել :

180. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ նախնական թիւ մը՝ երկու կամ երկուքէն աւելի արտադրալաց արտադրեալը ճշդիւ բաժնէ, առ նուազն անոնց մէ մէկը ճշդիւ կը բաժնէ :

Զորօրինակ 7 ճշդիւ կը բաժնէ  $15 \times 24 \times 91$  արտադրեալը։ Արդ՝ որովհետեւ 7՝ 15ը ճշդիւ չը բաժնէր, ուստի իրարունախնական են. հետեւաբար առաջարկեալ արտադրեալըն ( $24 \times 91$ ) արտադրիչը հարկաւ ճշդիւ պիտի բաժնէ (Տ. 179)։ Եւ որովհետեւ 7՝ 24ը չը բաժնէր, ուստի իրարունախնական են. հետեւաբար 24  $\times$  91 արտադրեալըն 91 արտադրիչը հարկաւ ճշդիւ պիտի բաժնէ (Տ. 179). զոր պէտք էր ապացուցանել :

181. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ թիւ մը՝ երկու առ երկու իրարունախնական թիւերով բաժանական ըլլաց, անոնց արտադրեալնին ալ բաժանական կ'ըլլաց :

Զորօրինակ առնենք 3192 թիւը, որ բաժանական է երկու առ երկու իրարունախնական 3, 4 եւ 7 թիւերով։

Եթէ նյն թիւը 3ով բաժնենք, կ'ունենանք

$$3192 = 3 \times 1064$$

Արդ՝ 4ը ճշդիւ կը բաժնէ 3192 կամ  $3 \times 1064$  թիւը և որովհետեւ նախնական է 3ին. ուրեմն ճշդիւ պիտի բաժնէ 1064ը, զոր բաժնելով՝ կ'ունենանք

$$1064 = 4 \times 266$$

Նցնպէս 7 ճշդիւ կը բամնէ 3192 կամ  $3 \times 1064$   
թիւը , և որովհետեւ նախնական է 3ին . ուրեմն  
ճշդիւ պիտի բամնէ 1064 կամ  $4 \times 266$  թիւը , և  
որովհետեւ նախնական է նոյնպէս 4ին . ուրեմն  
ճշդիւ պիտի բամնէ 266ը , զոր բամնելով՝ կ'ու-  
նենանք

$$266 = 7 \times 38$$

Հետեւաբար  $3192 = 3 \times 4 \times 7 \times 38$

Ուսկից յայտնի կ'ըլլայթէ՝ փոխանակ 3192ը յա-  
ջորդաբար 3 , 4 և 7 թիւերավ բամնելու , կրնանք  
իրենց  $3 \times 4 \times 7 = 84$  արտադրեալով բամնել :

182 . ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ . Երբ թիւ մը՝ երկու  
կամ երկուքն աւելի թուոց նախնական ըլլայ ,  
անոնց արտադրելոյն ալ նախնական կ'ըլլայ :

Ինչպէս 4ը 3 , 5 եւ 9 թուոց նախնական ըլլա-  
լով՝ կ'ըսեմ , որ անոնց  $3 \times 5 \times 9 = 135$  արտադրե-  
լոյն ալ նախնական կ'ըլլայ :

Վասնդի եթէ չ'ըլլայ , այն ատեն 4ը և 135 ար-  
տադրեալն առ նուազն մէկ հասարակ նախնական  
բաժանարար մը ունեցած կ'ըլլային , որ 135ին ար-  
տադրիչներէն գոնէ մէկը ճշդիւ պիտի բամնէր ,  
որ անկարելի է ( § . 179 ) :

183 . ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ . Թիւ մը՝ միայն մէկ կեր-  
պով կրնաց նախնական արտադրիչներու վերածուիլ

Ա.ՊԱՅՈՅՑ . Զորօրինակ առնենք 12 թիւը . զոր նախնական ար-  
տադրիչներու վերածելով՝ կը գտնենք 2 , 2 , 3 , որով

$$12 = 2 \times 2 \times 3$$

Արդ՝ 10 ենթադրենք , եթէ կարելի է , որ 12ին նախնական ար-  
տադրիչները 2էն եւ ծէն տարբեր՝ օրինակի համար , Ֆ եւ 7 ըլլան ,  
այն առեն պիտի ունենացինք .

$$12 = 3 \times 7$$

Եւ հետեւաբար  $2 \times 2 \times 3 = 5 \times 7$

Որովհետեւ Ֆ նախնական թիւն լսու ենթադրութեան 12ը կը  
բաժնէ , հարկաւ պիտի բամնէ 12ին 2 , 2 , 3 արտադրիչներէն մէ-  
կը . եւ որովհետեւ ասոնք նախնական են , ուստի պէտք է որ 5ը  
2 , 2 , 3 արտադրիչներէն մէկուն հաւասար ըլլայ , որ ենթադրու-  
թեան դէմէ :

Չ Ենթադրենք նաեւ , եթէ կարելի է , որ 12ին նախնական ար-  
տադրիչները 2էն և ծէն տարբեր չ'ըլլան , այլ միայն որքանութիւն-  
ուին տարբեր ըլլայ , օրինակի համար 2 , 3 , 3 . այն առեն պիտի  
ունենացինք

$$12 = 2 \times 5 \times 3$$

Եւ հետեւաբար  $2 \times 2 \times 5 = 2 \times 3 \times 5$

Արդ՝ այս հաւասարութիւնը  $2 \times 5ով$  բամնենք , կ'ունենանք  
2 = 3 , որ անտեղի է :

Հետեւաբար թիւ մը ի՞նչ կերպով ալ նախնական արտադրիչներու  
վերածենք՝ միշտ միւնոցն նախնական արտադրիչները կը գտնենք իւ-  
րաքանչիւրը միւնոցն սրբանութեամբ :

### Հ Ա. Բ Յ Ա Բ Ա Ն

159 . Երկու կամ երկուքն աւելի թուոց հասարակ բաժանարար  
ըսելով ի՞նչ կը հասկցուի . երկու կամ երկուքն աւելի թուոց մեծա-  
պայն հասարակ բաժանարար ըսելով ի՞նչ կը հասկցուի : 160 . Ապա-  
ցուցանել թէ՝ այն թիւը , որ ուրիշ երկու թիւեր ձշդիւ կը բաժ-  
նէ , անոնց տարբերութիւնն ալ ձշդիւ կը բամնէ : 161 . Ապացու-  
ցանել թէ՝ այն թիւը , որ ուրիշ երկու թիւեր ձշդիւ կը բաժնէ ,  
անոնց բաժանման մնացորդն ալ ձշդիւ կը բամնէ : 162 . Երկու թիւ-  
ուց մեծապայն հասարակ բաժանարարը գտնելու կանոնն մըն է :

163 . Ապացուցանել այս կանոնը : 164 . Մեծագոյն հասարակ բաժա-  
նարար գտնելու գործողութեան մէջ՝ բաժանմանց որքանութիւնն  
անհնան է . որքանութեան հաւասար ան մըն է : 165 . Իրարու նախնական  
թիւ ըսելով ի՞նչ կը հասկցուի : 166 . Ո՞ր թիւերն երկու առ երկու  
թիւ ըսելով ի՞նչ կը հասկցուի : 167 . Ո՞ր թիւերն երկու առ երկու  
թիւարու նախնական կը կոչուին : 168 . Երբ մեծագոյն հասարակ  
բաժանարար գտնելու գործողութեան մէջ՝ բաժանման մը մնացորդը  
բաժանարար գտնելու գործողութեան մէջ՝ բաժանման մը մնացորդը

169 . Երբ երկու թուոց մէկը՝ միւսին նախնական եղող թուով մը  
միշտական թիւ մը ըլլայ , ի՞նչ պէտք է ընել . եթէ երկու անըն-  
ախնական թիւ մը ըլլայ , ի՞նչ պէտք է ընել . եթէ կը կու անըն-  
ախնական թիւարուներ իրավուն նախնական ըլլան , ի՞նչ պէտք է ընել :

բաղմադատկենք կամ բաժնենք, իրենց մեծագոյն հասարակ բաժանարարը կը փոխուի: 170. Արք մեծագոյն հասարակ բաժանարար դանելու գործողութեան մէջ բաժանման մը մնացորդն իւր բաժանարարին կէսէն մեծ ըլլայ, ի՞նչ կրնանք ընել: 171. Երբ երկու թիւեր երբորդով մը բաղմադատկենք կամ բաժնենք, իրենց մեծագոյն հասարակ բաժանարարն ի՞նչ փոփոխութիւն կը կրէ: 172. Երկու թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնելու գործողութիւնը դիւրացնելու համար ի՞նչ պէտք է ընել: 173. Ապացուցանել, որ երբ երկու թիւեր իրենց մեծագոյն հասարակ բաժանարարով բաժնեւին, քանորդներն իրարու նախնական կը լլան: 174. Ապացուցանել թէ՝ այն թիւը, որ ուրիշ երկու թիւեր կը բաժնէ, անոնց մեծագոյն հասարակ բաժանարարն ալ կը բաժնէ. Երկու թուոց բոլոր հասարակ բաժանարարները գտնելու համար ի՞նչ պէտք է ընել: 175. Երկու քէն աւելի թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնելու համար ի՞նչ պէտք է ընել: 176. Թիւ մը՝ ուրիշ թիւ մը ճշգիւ բաժնելու համար ո՞ր յատկութիւնն ունենալու է: 177. Բաժանական թիւն ո՞ր յատկութիւնն ունենալու է. աստիճէ ի՞նչ կը հետեւի: 178. Երկու կամ երկու քէն աւելի թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնելու համար ուրիշ կանոն ունի՞նք: 179. Երկու արտադրուց արտադրեալը բաժնող և անոնց մէկուն նախնական եղող թիւ մը՝ միուր կինաց բաժնել, ո՞ն է ապացոյց: 180. Երկու կամ երկու քէն աւելի արտադրուց արտադրեալը բաժնող նախնական թիւ մը՝ կինաց նոյն արտադրիչներն ալ բաժնել: 181. Երկու առերկու կրարու նախնական եղող թուոց իրարանշերով բաժանական թիւ մը՝ կրնաց անոնց արտադրեալով ալ բաժանական ըլլալ: 182. Երբ թիւ մը՝ երկու կամ երկու քէն աւելի թուոց նախնական ըլլայ, կրնաց անոնց արտադրեալը բաժնել: 183. Թիւ մը քանի՛ կերպով կրնաց նախնական արտադրիչներու վերածուիլ:

## 184. ԿՐԹՈՒԹԻՒՆ Ք

- Գտնել 40 և 56 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը:
- 525, 945 և 441 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն ո՞ն է:
- Գտնել 1584 և 1008 թուոց բոլոր հասարակ բաժանարարները:

4. Ո՞ն է 38449 և 24431 թուոց հասարակ բաժանարարներէն մեծագոյնը:

- Գտնել թիւ մը, որ 144, 435, 54, 108, 126 և 540 թուոց մէջ ճիշդ պարունակուող թիւերէն ամենէն մեծն ըլլայ:
- 2940, 7980 և 11760 թուոց մէջ ճիշդ պարունակուող թիւերը գտնել:
- Գտնել թիւ մը, որով 27 բաժնենք՝ 3 աւել նայ և կ9 բաժնենք՝ 1 աւելնայ, և այն թիւն ամենէն մեծն ըլլայ:

## Լո.Ծովալն

Քիչ մը խորհրդածելով կը տեսնենք, որ եթէ 27էն ծը հանենք, մնացած 24ը նոյն թուուվ ճիշդ կը բաժնուի. նոյնպէս ալ 49էն և հանելով մնացած 48ը. ուստի խնդիրը պարզուելով կ'ըլլայ:

Գտնել թիւ մը, որով 24 և 48 թիւերը ճիշդ բաժնուին և այն թիւն ամենէն մեծն ըլլայ:

Այս կերպով յայտնի կ'ըլլայ թէ՝ պէտք է 24 և 48 թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնել, որ է 24:

## Փորձ

$$\begin{array}{rcl} 27 : 24 & = & 1 \quad + 3 \text{ Մայդր} \\ 49 : 24 & = & 2 \quad + 1 \quad " \end{array}$$

8. Ո՞ն է այն թիւը, որով 60ը ճիշդ կը բաժնուի, իսկ 100ը բաժնուելով 10 մնացորդ կ'ուտայ:

9. Գտնել թիւ մը, որով 33, 50 և 131 թիւերը բաժնուելով մնացորդները փոփոխակի 1, 2, 3 ըլլանն:

10. Գտնել երկու թիւեր, որոց գումարը 66 լլայ և իրենց մեծագոյն հասարակ բաժանարարը՝ 6:

## Լուծումն

Որովհետեւ երբ երկու թիւեր իրենց մեծագոյն հասարակ բաժան նախարարվ բաժնենք, քանորդներն իրարու նախնական կ'ըլլան (Տ. 175). ուստի երբ նոյն թուոց 66 գումարն իրենց մեծագոյն հասարակ բաժանարարով, այսինքն Յով բաժնենք, 11 քանորդը հաւատար պիտի ըլլայ նոյն երկու իրարու նախնական թուոց գումարին, ուրով ինդիբը պարզաբար կ'ըլլայ:

Գտնել երկու իրարու նախնական թիւեր, որոց գումարը 11 ըլլայ:

Արդ՝ որովհետեւ

$$11 = 10 + 1 = 9 + 2 = 8 + 3 = 7 + 4 = 6 + 5$$

Ուստի եթէ նոյն երկու իրարու նախնական թուոց

$$\text{Մէկը՝ } 10, 9, 8, 7 \text{ կամ } 6 \text{ ըլլայ,}$$

$$\text{Միւոը՝ } 1, 2, 3, 4 \text{ կամ } 5 \text{ կ'ըլլայ:}$$

Եւ հետեւաբար ասոնք 6 մեծագոյն հասարակ բաժանարարով բաղմապատկելով՝ պահանջնեալ թիւերը կ'ըլլան

$$60 \wedge 6, 54 \wedge 12, 48 \wedge 18, 42 \wedge 24, 36 \wedge 30:$$

## Փորձ

$$60+6=66 \quad 54+12=66 \quad 48+18=66$$

$\frac{10}{60} \Big  \frac{6}{6}$	$\frac{4}{54} \Big  \frac{12}{12} \Big  \frac{6}{6}$	$\frac{2}{48} \Big  \frac{18}{36} \Big  \frac{12}{12} \Big  \frac{6}{6}$
$\frac{60}{60} \Big  \frac{48}{48} \Big  \frac{12}{12}$	$\frac{12}{6} \Big  \frac{0}{0}$	$\frac{12}{12} \Big  \frac{6}{6} \Big  \frac{0}{0}$
0		

11. Գտնել երկու թիւեր, որոց գումարն 96 ըլլայ և իրենց մեծագոյն հասարակ բաժանարարը՝ 6:

## Լուծումն

96ին 6ով քանորդը 16 ըլլալուն՝ պէտք է 16ն երկու իրարու նախնական թուոց զատել, որոց համար 16ը հետեւեալ ձեւերով դրելով՝ կ'ունենամ:

$$16 = 15 + 1 = 14 + 2 = 15 + 5 = 12 + 4 = 11 + 5 = 10 + 6 = 9 + 7 = 8 + 8$$

Ասոնց մէջն Ա. Գ. Ն. Է. է հաւասարութիւններն առնելով՝ եթէ նոյն երկու իրարու նախնական թուոց

$$\text{Մէկը՝ } 15, 13, 11 \text{ կամ } 9 \text{ ըլլայ,}$$

$$\text{Միւոը՝ } 1, 3, 5 \text{ կամ } 7 \text{ կ'ըլլայ:}$$

Եւ հետեւաբար ասոնք 6 մեծագոյն հասարակ բաժանարարով բաղմապատկելով՝ պահանջնեալ թիւերը կ'ըլլան:

$$90 \wedge 6, 78 \wedge 28, 66 \wedge 30, կամ 54 \wedge 42:$$

## Փորձ

$$90+6=96 \quad 78+18=96 \quad 66+30=99 \quad 54+42=96$$

$\frac{15}{90} \Big  \frac{6}{6}$	$\frac{4}{78} \Big  \frac{18}{72} \Big  \frac{6}{18}$	$\frac{2}{66} \Big  \frac{30}{60} \Big  \frac{6}{30}$	$\frac{1}{54} \Big  \frac{42}{42} \Big  \frac{12}{36} \Big  \frac{6}{12}$
30	72	60	42
0	6	0	12

12. 288ն երեք մասերու բաժնել, որոց մեծագոյն հասարակ բաժանարարը 24 ըլլայ:

13. Գտնել երկու թիւեր, որոց արտադրեալը 864 ըլլայ, եւ իրենց մեծագոյն հասարակ բաժանարարը՝ 6:

## Լուծումն

Երկու թուոց 864 արտադրեալն եթէ իրենց 6 մեծագոյն հասարակ բաժանարարով բաժնենք,  $\frac{864}{6}=144$  քանորդը՝ նոյն թուոց մէկուն՝ մեծագոյն հասարակ բաժանարարով բանորդին՝ միւով արտադրեալը կ'ըլլայ. ուստի եթէ 144ն ալ 6ով բաժնենք,  $\frac{144}{6}=24$  քանորդը՝ նոյն թուոց՝ իրենց 6 մեծագոյն հասարակ բաժանարարով բանորդաց արտադրեալը կ'ըլլայ. և որովհետեւ այս երկու քանորդներն իրարու նախնական են (Տ. 175). ուստի պէտք է 24ին երկու առ երկու իրարու նախնական արտադրեները գտնել, ոգք են 1 և 24, կամ 3 և 8: Հետեւաբար պահանջնեալ թիւերը կ'ըլլան

$$1 \times 6 = 6 \wedge 24 \times 6 = 144, \quad \text{կամ } 3 \times 6 = 18 \wedge 8 \times 6 = 48:$$

Փորձ

$$144 \times 6 = 864$$

$$\begin{array}{r} 24 \\ \hline 144 \\ 6 \\ \hline 144 \\ 12 \\ \hline 0 \end{array}$$

$$48 \times 18 = 864$$

$$\begin{array}{r} 2 \\ \hline 48 \\ 18 \\ \hline 36 \\ 12 \\ \hline 12 \\ 6 \\ \hline 0 \end{array}$$

14. Ինչո՞ւ համար  $12\text{ը}$   $72\text{ին}$  մէջ ճիշդ կը պարունակի :

15. Ինչո՞ւ համար  $1024\text{ը}$   $64\text{ով}$  բաժանական է :

16.  $843$ ,  $270$ ,  $210$  և  $774$  թիւերն որ թուով բաժնելու ըլլանք՝ բանորդներն իրարու նախնական կ'ըլլան :

17. Ինչո՞ւ համար  $8\text{ը}$   $3 \times 11 \times 35$  արտադրեալը ճիշդ ը բաժներ :

18. Ինչո՞ւ համար  $2520\text{ը}$   $5 \times 8 \times 9$  արտադրեալը բաժանական է :

19. Գտնել թիւ մը, որով  $3473\text{ը}$  բաժնենք՝  $8$  աւելնայ, և  $826\text{ը}$  բաժնենք՝  $7$  աւելնայ, եւ այն թիւն ամենէն մեծն ըլլայ :

20.  $7260$ ,  $5544$  և  $1980$  թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը գտնել՝ իրենց նախնական արտադրիչներուն վերածելով :

21. Գտնել երեք թիւեր, որոց արտադրեալը  $9216$  ըլլայ եւ իրենց մեծագոյն հասարակ բաժանարարը՝  $8$  :

ՓՈՔՐԱԳՈՅՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱՂՄԱՊԱՏԻԿ

185. ՀԱՍԱՐԱԿ ԲԱՂՄԱՊԱՏԻԿ կը կոչուի այն թիւը, որ երկու կամ երկուքն աւելի թիւերով ճիշդ կը բաժնուի :

Ինչպէս  $48\text{ը}$   $8\text{ին}$  և  $12\text{ին}$  հասարակ բաղմապա-

տիկն է, որովհետեւ անոնցմով ճիշդ կը բաժնուի :

$$\text{Ինչպէս } 48 : 8 = 6, \text{ և } 48 : 12 = 4:$$

186. Երկու կամ երկուքն աւելի թիւեր անհօւն հասարակ բաղմապատիկներ կը նանան ունենալ, որոց ամենափոքրը՝ նոյն առաջարկեալ թուոց գույնին հասարակ բաղմապատիկը կը կոչուի :

Զորօրինակ  $4$ ,  $5$ ,  $8$  և  $10$  թուոց հասարակ բաղ-

մապատիկներն են  $40$ ,  $80$ ,  $120$ ,  $160$ , և այլն թիւե-

րը, որոց ամենափոքրը, այսինքն  $40\text{ը}$  նոյն թուոց

փոքրագոյն հասարակ բաղմապատիկն է :

187. ԿԱՆՈՆ. Երկու թուոց փոքրագոյն հասա-

րակ բաղմապատիկը գտնելու համար պէտք է :

Անոնց մեծագոյն հասարակ բաժանարարը գրտ-

նել, որով նոյն թուոց մէկը բաժնել և քանորդով

միւսը բաղմապատիկել. առաջ եկած արտադրեալը՝

նոյն թուոց փոքրագոյն հասարակ բաղմապատիկը

կ'ըլլայ :

Օրինակ. Գտնել  $40$  և  $60$  թուոց փոքրագոյն հա-

սարակ բաղմապատիկը :

Լուծումն

Կամ այս թուոց մեծագոյն հասարակ բաժանարարը կը գտնեմ ( $\S$  • 162, 178), որ է  $12$ , յետոյ նոյն թուոց մէկը, օրինակի հա-

մար , 48Ը՝ 12ով կը բաժնեմ և 4 քանորդով միւս թիւը , այսինքն  
60Ը կը բազմապատկեմ , որով կ'անենամ 240 . որ կ'ըլս 48 և 60  
թուոց փոքրագոյն հասարակ բազմապատիլլ :

188. ԿԱՆՈՆ . Երկուքէն աւելի թուոց փոքրա-  
գոյն հասարակ բազմապատիլլ գանելու համար  
պէտք է .

Նախ առաջին Երկու թուոց փոքրագոյն հասա-  
րակ բազմապատիլլ գանել , յետոյ այս առաջին  
փոքրագոյն հասարակ բազմապատիլին եւ Երրորդ  
թուոցն փոքրագոյն հասարակ բազմապատիլլ գըտ-  
նել , և այսպէս շարունակել մինչեւ առաջարկեալ  
վերջին թիւը : Գտնուած վերջին փոքրագոյն հա-  
սարակ բազմապատիլլ՝ առաջարկեալ բոլոր թուոց  
փոքրագոյն հասարակ բազմապատիլլ կ'ըլս :

Ինչպէս 96 , 104 և 195 թուոց փոքրագոյն հա-  
սարակ բազմապատիլլ գտնելու համար , նախ 96  
և 104 թուոց փոքրագոյն հասարակ բազմապատի-  
լլ կը գտնեմ , որ է 1248 . յետոյ այս թուոյն եւ  
195ին փոքրագոյն հասարակ բազմապատիլլ կը  
գտնեմ , որ է 6240 : Ուրեմն առաջարկեալ թուոց  
փոքրագոյն հասարակ բազմապատիլին է 6240 :

Շարադաստոթիւն հաջուոյ

$$\frac{1}{104} \left| \begin{array}{c} 1 \\ 96 \\ 8 \\ 0 \end{array} \right| 12$$

$$96 : 8 = 12$$

$$104 \times 12 = 1248$$

$$\frac{6}{1248} \left| \begin{array}{c} 195 \\ 78 \\ 39 \\ 0 \end{array} \right| 2 \left| \begin{array}{c} 39 \\ 0 \end{array} \right| 2$$

$$195 : 39 = 5$$

$$1248 \times 5 = 6240$$

Փորձ	6240	96	6240	104	6240	195
	480	65	0	60	390	32
			0			0

189. ԳԻՏԵԼԻՔ . Երկու առ Երկու իրարու նախ-  
ական թուոց փոքրագոյն հասարակ բազմապա-  
տիլն իրենց արտադրեալն է :

Ինչպէս 100 , 43 և 27 թուոց փոքրագոյն հա-  
սարակ բազմապատիլն է  $100 \times 43 \times 27 = 116100$  :  
Վասնզի այս թուոց արտադրեալը՝ նոյն թուոց  
վեց պարունակուած բոլոր նախնական արտադրիչ-  
ուրը միենայն որբանութիւններով կը պարունակէ :

190. Երկու կամ երկուքէն աւելի թուոց փոք-  
րագոյն հասարակ բազմապատիլլ կրնանք հետեւ-  
եալ կանոնալ ալ գտնել :

ԿԱՆՈՆ . Երկու կամ երկուքէն աւելի թուոց  
փոքրագոյն հասարակ բազմապատիլլ գտնելու  
համար պէտք է .

Ա . Առաջարկեալ թիւերը , օրինակի համար ,  
փոքրէն սկսեալ , իրարու եաեւէ հորիզոնական  
տողի մը վրայ գրելով՝ սոսորագծել և ձախ կողմէն  
կեդրոնահայեայ գիծ մը քաշել :

Բ . Յետոյ անոնցմէ գոնէ որեկցէ Երկուքը Զոլ  
բաժնել՝ Եթէ կարելի ըլս , Զը կեդրոնահայեա-  
յին ձախ կողմը գրել , եւ քանորդները , նոյնպէս  
ալ ըլ բաժնուող թիւերը հորիզոնականին տակը ,  
և սոսորագծել :

Գ . Երկուքը հորիզոնականին տակ գրուած թուոց  
վրայ ալ միենայն գործողութիւնը կատարել , և շ-

րունակել, մինչեւ որ գտնուած թուոց մէջ գոնէ երկու հատ շով բաժանական ըստ գտնուին :

Դ. Վերջիշեալ կերպով հորիզոնականին տակ գրուած թիւերը 3, 5, 7, և այլն նախնական թիւերով ալ բաժնել (բաժանարարները կեդրոնահայեացին ձափ կողմը գրելով) և շարունակել, մինչեւ որ հորիզոնականին տակ գտնուածներն երկու առ երկու իրարու նախնական ըլլան :

Ե. Վերջապէս բոլոր բաժանարարները և վերջին հորիզոնականին տակի թիւերն իրարու հետ բազմապատճել, արտադրեալը՝ նոյն թուոց փոքրագոյն հասարակ բազմապատճիկը կ'ըլլայ :

Օրինակ. Գտնել 8, 12, 15, 45, 60 թուոց փոքրագոյն հասարակ բազմապատճիկը :

### Լուծումն

Կամ այս թիւերն ըստ կանոնի շաբելով՝ կոտեսնեմ. որ 16ը և 20ը շով բաժանական են, ուստի բաժնելով՝ 8 և 10 բանորդները, նոյնպէս ալ 55ը հորիզոնականին տակը կը գրեմ, 2 բաժանարարն ալ կեդրոնահայեացին ձափ կողմը, յետոյ 8 և 10 թիւերը դարձեալ շով կը բաժնեմ և կը գտնեմ 4 և 5. ասոնք, նոյնպէս ալ 55ն երկրորդ հորիզոնականին տակը կը գրեմ. այս 4 և 5 և 55 թիւերէն 55 եւ 55ը բով բաժնելով՝ կը գտնեմ 1 և 7ր որոց հետ 4ն ալ առները՝ կ'ունենամ 4, 1, 7. որոնք երկու առ երկու իրարու նախնական են. հետեւ աբար 2, 2, 5 բաժանարարաց և 4, 1, 7 թուոց  $2 \times 2 \times 5 \times 4 \times 1 \times 7 = 560$  արտադրեան՝ առաջարկեալ թուոց փոքրագոյն հասարակ բազմապատճիկը կ'ըլլայ :

### Հարցասութիւն հաշուոց

2	16	, 20	, 35
2	8	, 10	, 35
5	4	, 5	, 35
	4	, 1	, 7

$$2 \times 2 \times 5 \times 4 \times 1 \times 7 = 560$$

191. ԳԻՏԵԼԻՔ. Եթէ առաջարկեալ թիւերէն ու մանք միւսներուն ստորաբազմապատճիկներն ըլլան, դիւրութեան համար պէտք է զանոնք զանց ընել և մնացածներուն վրայ գործողութիւնը կատարել:

Այսպէս պէտք է ընել նաեւ եթէ գործողութեան մէջ ստորաբազմապատճիկներ պատահին :

Օրինակ. Գտնել 8, 12, 15, 16, 45, 60 թուոց փոքրագոյն հասարակ բազմապատճիկը :

### Լուծումն

Տը 16ին, 12 և 15 թիւերն աւ 60ին ստորաբազմապատճիկներն ըլլալուն՝ զանց կ'ընեմ (տակերնին մէկմէկ միջակետ գնելով), և մասած 16, 45 եւ 60 թուոց վրայ գործողութիւնը կատարելով՝ կը գտնեմ  $2 \times 2 \times 4 \times 45 = 15 \times 45$  թիւ 15ը 45ին ստորաբազմապատճիկն ըլլալուն՝ կը չնեցեմ (տակը միջակետ մը գնելով), որով  $2 \times 2 \times 4 \times 45 = 720$  արտադրեալն՝ առաջարկեալ թուոց փոքրագոյն հասարակ բազմապատճիկը կ'ըլլայ :

### Հարցասութիւն հաշուոց

$$8, 12, 15, 16, 45, 60$$

2	16	, 45	, 60
2	8	, 45	, 30
	4	, 45	, 15

$$2 \times 2 \times 4 \times 45 = 720$$

192. Կընանք հետեւեալ կանոնով՝ ալ երկու կամ երկուքէն աւելի թուոց փոքրագոյն հասարակ բազմապատճիկը գտնել :

ԿԱՆՈՒՆ. Երկու կամ երկուքէն աւելի թուոց փոքրագոյն հասարակ բազմապատճիկը գտնելու համար պէտք է.

Առաջարկեալ թուոց մէջ ստորաբազմապատճիկ-

ներ (եթէ կան) զանց ընելով՝ մնայածները նախ նախան արտադրիչներու վերածել, որոց մէջէն հաս սարակ չ'եղողները եւ առաջարկեալ թուոյ գոնէ երկուքին հասարակ եղողներէն մեծագոյն որբան նութեամբ գտնուողներն իրարու հետ բազմա պատկել, որով գտնուած արտադրեալն առաջարկեալ թուոյ փոքրագոյն հասարակ բազմապատիկը կ'ըլլայ :

Օլինակ Ա. Գտնել 8, 15, 77 թուոյ փոքրագոյն հասարակ բազմապատիկը :

## Լուծումն

Այս թուոյ նախնական արտադրիչները կը տեսնեմ որ հասարակ չ'են . ուստի բոլորն ալ իրարու հետ բազմապատիկելով՝ կը գտնեմ 9240, որ է 8, 15, 77 թուոյ փոքրագոյն հասարակ բազմապատիկը :

Եարագասութիւն հաշուոյ

8	2	15	3	77	7
4	2		5	11	11
2	2		1		1
1					

$$2 \times 2 \times 2 \times 3 \times 5 \times 7 \times 11 = 9240$$

Օլինակ Բ. Գտնել 120, 175, 180, 490 թուոյ փոքրագոյն հասարակ բազմապատիկը :

## Լուծումն

120	2	175	5	180	2	490	2
60	2	35	5	90	2	245	5
30	2	7	7	45	3	49	7
15	3	1		15	3	7	7
5	5			5	5		
1				1			

Այս թուոյ նախնական արտադրիչներէն, բնագէտ յայսնի կը տեսնուի, 2ն երեք թուոյ հասարակ է, 5ը և 7 երկու թուոյ,

5ը՝ բոլոր թուոյ . ուստի 2, 2, 2, 5, 5, 5, 5, 7, 7 նախնական արտադրող 88200 արտադրեալ՝ սահմանական փոքրագոյն հասարակ բազմապատիկը կ'ըլլայ :

Օլինակ Գ. Գտնել 8, 16, 20, 24, 40 թուոյ փոքրագոյն հասարակ բազմապատիկը :

## Լուծումն

16	2	24	2	40	2
8	2	12	2	20	2
4	2	6	2	10	2
2	2	3	3	5	5
1		1		1	

$$2 \times 2 \times 2 \times 2 \times 3 \times 5 = 240$$

Այս թուոյ մէջն 8 և 20 սորուազմապատիկները զանց ընելով՝ մնացած 16, 24 և 40 թուոյ նախնական արտադրիչներէն հասարակ չ'եղաները, այսինքն 3 և 5, և հասարակ եղաներէն մեծագոյն որբանութեամբ գտնուողները, այսինքն 2, 2, 2, 2 իրարու հետ կը բազմապատիկը՝ որով 240 արտադրեալ՝ առաջրիկեալ թուոյ փոքրագոյն հասարակ բազմապատիկը կ'ըլլայ :

193. Երբ երկու կամ երկուքին աւելի թուոյ փոքրագոյն հասարակ բազմապատիկը՝ նոյն թիւերով՝ բաժնենք, քանորդներն իրարու նախնական կ'ըլլան (§. 173) :

Ինչպէս 32, 40, 60 թուոյ փոքրագոյն հասարակ բազմապատիկն է 480, զոր 32, 40, 60 թիւերով՝ բաժնենք կը գտնենք 15, 12, 8, որոնք յայտնի է թէ՝ իրարու նախնական են :

## Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

185. Հասարակ բազմապատիկ ըսելով՝ ի՞նչ կը հակցուի : 186.

Փոքրագոյն հասարակ բազմապատիկ ըսելով՝ ի՞նչ կը հակցուի : 187.

Երկու թուոյ փոքրագոյն հասարակ բազմապատիկի ի՞նչպէս կը գրանաւի : 188. Երկուքին աւելի թուոյ փոքրագոյն հասարակ բազմա-

ողատիկն ի՞նչպէս կը գտնուի : 189 . Երկու առ երկու իրարու նախ-  
նական թուոց փոքրագյն հասարակ բազմապատիկը գտնելու համար  
ի՞նչ պէտք է ընել : 190 , 192 . Երկու կամ երկուքէն աւելի թուոց  
փոքրագյն հասարակ բազմապատիկը կրնանք ուրիշ կերպերով աւ  
գտնել . որի՞նք են այս կերպերը : 191 . Եթէ առաջարկեալ թիւերէն  
ոմնք միւսներուն ստորագլմապատիկներն ըլլան , ի՞նչ ընելու է :  
193 . Երկու կամ երկուքէն աւելի թուոց փոքրագյն հասարակ բազ-  
մապատիկն ի՞նչպէս փորձելու է :

## 194. ԿՐ ԹՈՒ ԹԻՒՆՔ

- Գտնել 1702 և 925 թուոց փոքրագյն հա-  
սարակ բազմապատիկը :
- Գտնել թիւ մը , որ 7 , 13 , 14 , 39 և 56 .  
թիւերով ճիշդ բաժնուեի , և ամենէն փոքրն ըլլայ :
- Ո՞ր թիւը 200 , 500 և 147 թիւերով բաժնելու  
ըլլանք , քանորդներն իրարու նախնական կ'ըլլան :
- Գտնել 90 , 126 , 540 , 755 թուոց հասարակ  
բազմապատիկներէն փոքրագյնը :
- Ո՞րն է 97 , 83 , 79 , 61 և 53 թուոց փոքրա-  
գյն հասարակ բազմապատիկը :
- Գտնել թիւ մը , որ 7ով և 10ով բաժնուելով՝  
Զական մնացորդ տայ :

## Լուծումն

Որովհետեւ մնացորդներն իրարու հաւասար են . ուստի նախ  
7ին և 10ին հասարակ բազմապատիկները գտնենք և փոքրագունէն  
սկսեալ կարգաւ շարենք՝ 0ն աւ մէկուղ առնելով , այսպէս  
0<sup>(1)</sup> , 70 , 140 , 210 , 280 , և այլն :

Որոց իւրաքանչւրին վրայ 2 աւելքնելով՝ կ'ունենանք :

<sup>(1)</sup> 0ն աւ 7ին և 10ին մէկ հասարակ բազմապատիկն է . վասնզի  
0:7=0 , և 0:10=0 :

0 , 70 , 140 , 210 , 280 , և այլն :  
+2 , +2 , +2 , +2 , +2 ,  
2 , 72 , 142 , 212 , 282 , և այլն :  
Հետեւաբար պահանջեալ թիւը՝ 2 , 72 , 142 , և այլն թիւերէն  
որևէյց մէկը կ'ըլլայ :

Փորձ

2:7=0 +2հայրութ . 72:7=10 +2հայրութ . և այլն :  
2:10=0 +2 " 72:10=7 +2 "

7. Գտնել թիւ մը , որ կով բաժնուելով՝ 3 միա-  
ցորդ տայ , 5ով՝ 4 , և 8ով՝ 7 :

## Լուծումն

Բաժմանաբարսներն ու մասորդները դիմուելով՝ կը տեսնեմ , որ բաժա-  
նաբարներուն մասորդներէն փոփոխակի ունեցած տարրերութիւնն-  
երն իրարու հաւասար և 1 են : Ուստի ինդիրը պարզուելով կ'ըլլայ .

Գտնել թիւ մը , որոյ վրայ 1 աւելքնենք՝ 4 , 5  
և 8 թիւերով ճիշդ բաժնուեի :

Արդ՝ նախ 4 , 5 և 8 թուոց հասարակ բազմապատիկները . ըստ  
վերոգրելոյն , կարգաւ շարենք , այսպէս

0 , 40 , 80 , 120 , 160 , և այլն :

Որոց իւրաքանչւրին 1 պակուցնենք՝ կ'ունենանք ,

0 , 40 , 80 , 120 , 160 , և այլն :

-1 , -1 , -1 , -1 , -1 ,

-1 , 39 , 79 , 119 , 159 , և այլն :

Որով ինդիրուած թիւը կ'ըլլայ -1<sup>(1)</sup> , 59 , 79 , 119 , և այլն  
թիւերէն որևէյց մէկը :

(1) Այսու -1 թուոյն վրայ աւ փորձը կատարելով՝ կ'ունենանք ,

-1:4=-1 +3 հայրութ

-1:5=-1 +4 "

-1:8=-1 +7 "

Որոյ բացառութեանը համար բացասական թուոց պէտք է զիւել :

Փորձ

- 39:4=9 +3 համարդ. 79:4=19 +3 համարդ.  
 39:5=7 +4 " 79:5=15 +4 " և այլն =  
 39:8=4 +7 " 79:8=9 +7 "

8. Գտնել թիւ մը, որ 5ով բաժնուի՝ 2 աւել-  
 նայ, 8ով՝ 6, և 11ով՝ 3 :

## Լուծումն

Եական գոնենք այն թիւերը, որնք 5ով բաժնուելով՝ 2ական մը-  
 նացորդ կուտան, այսինքն ծին բազմապատճերէն էվլու 2 թիւերը,  
 որը են.

- 0, 5, 10, 15, 20, 25, ևն. որք 5ին բազմու-  
 +2, +2, +2, +2, +2, +2, պատճերն են =  
 2, 7, 12, 17, 22, 27, ևն. որք 5ով բաժնու-  
 ելով՝ 2ական մնացորդ կուտան :

Արդ՝ յաշանի է որ այս թուոց մէջ ըստառ է այն թիւը, որ 8ով  
 բաժնուելով՝ 6 մնացորդ կուտայ. ուստի գիտելով կը տեսնեմ, որ  
 հինգերարդ 22 թիւն է. ասանկավ 5ով բաժնուելով՝ 2 մնացորդ և  
 8ով բաժնուելով՝ 6 մնացորդ տառող թիւերէն փոքրագոյնը կ'ըլլայ  
 22. խկ միւնենին ալ գտնելու համար պէտք է օ եւ 8 թուոց հա-  
 սարակ բազմապատճաց իւրաքանչիւրին վայ այս 22ն աւելնել.  
 պատճու

- 0, 40, 80, 120, ևն. որք 5ին և 8ին հասարակ  
 +22, +22, +22, +22, բազմապատճերն են :  
 22, 62, 102, 142, ևն. որք 5ով բաժնուելով՝ 2  
 մնացորդ կուտան և 8ով՝ 6 :

Այս թիւերը գիտելով՝ կը տեսնեմ, որ երրորդ 102ը 11ով ալ  
 բաժնուելով՝ 3 մնացորդ կուտայ, ուստի պահանջեալ թիւերէն փոք-  
 րագոյնը կ'ըլլայ 102. խկ միւնենիրը գտնելու համար պէտք է օ, 8  
 և 11 թուոց բազմապատճաց իւրաքանչիւրին վայ այս 102 թիւն  
 աւելնել, պատճու

- 0, 440, 880, 1320, ևն. որք 3, 8 և 11 թուոց հա-  
 +102, +102, +102, +102, սարակ բազմապատճերն են:  
 102, 542, 982, 1422, ևն. որք 5ով բաժնուելով՝ 2  
 մնացորդ կուտան, 8ով՝ 6, և 11ով՝ 3 :  
 Որով ինդրուած թիւը՝ 102, 542, 982, ևայլն թիւերէն որելից  
 մէկը կ'ըլլայ :

Փորձ

- 102: 5=20 +2 հ. 542: 5=108 +2 հ. Տ.  
 102: 8=11 +6 " 542: 8=68 +6 " և այլն :  
 102:11= 9 +3 " 542:11= 49 +3 "  
 Վերոգրեալ 6+ և 7+ ինդիներն այս կերպով ալ կրնան լուծուիլ :  
 9. Գտնել թիւ մը, որ 21, 36, 45 և 24 թիւե-  
 րով բաժնուելով՝ 15ական մնացորդ տայ, եւ այն  
 թիւն ամենէն փոքրն ըլլայ :

10. Գտնել երկու թիւեր, որոց մեծագոյն հա-  
 սարակ բաժանարարը 6 ըլլայ և իրենց փոքրագոյն  
 հասարակ բազմապատճերը՝ 144 :

## Լուծումն

Որովհեաւ երկու թուոց փոքրագոյն հասարակ բազմապատճերը  
 հասասար է իրենց մեծագոյն հասարակ բաժանարարով քանարգաց:  
 նոյն մեծագոյն հասարակ բաժանարարով արտադրելովն (Տ. 187).  
 ուստի եթէ աւաջարկեալ թուոց 144 փոքրագոյն հասարակ բազմա-  
 պատճերն իրենց մեծագոյն հասարակ բաժանարարով, այսինքն նոյն  
 բաժնենիք, 24 քանորդը հասասար պիտի ըլլայ նոյն թուոց՝ իրենց մե-  
 ծագոյն հասարակ բաժանարարով քանորդաց արտադրելովն. և որով-  
 հետեւ այս երկու քանորդներն իրարու նախնական են (Տ. 175).  
 ուստի պէտք է 24ին երկու առ երկու իրարու նախնական արտա-  
 դրելները գտնել, որ են և 24 կամ 3 եւ 8, որով պատճանանը  
 կ'ըլլայ 6 և 144 կամ 18 և 48 :

Հարադասութիւն հաշուոյ

$$144 : 6 = 24$$

$$1 \cdot 24$$

$$2 \cdot 12$$

$$1 \cdot 24$$

$$3 \cdot 8$$

$$3 \cdot 8$$

$$4 \cdot 6$$

$$6$$

$$1 \times 6 = 6 \text{ և } 24 \times 6 = 144 \text{ կամ } 3 \times 6 = 18 \text{ և } 8 \times 6 = 48$$

Փօրձ

$$\begin{array}{r} 24 \\ \hline 144 \end{array} \quad \begin{array}{r} 2 \\ \hline 48 \end{array} \quad \begin{array}{r} 1 \\ \hline 12 \end{array} \quad \begin{array}{r} 2 \\ \hline 6 \end{array}$$

$$\begin{array}{r} 6 \\ 0 \end{array} \quad \begin{array}{r} 12 \\ 12 \end{array} \quad \begin{array}{r} 6 \\ 0 \end{array}$$

$$\begin{array}{c} . \\ 3 \end{array}$$

$$\begin{array}{r} 144 \times 6 \\ \hline 6 \end{array} = 144 \quad \begin{array}{r} 48 \times 18 \\ \hline 6 \end{array} = 144$$

11. Երկութուոց արտադրեալն է 1470 և իրենց փոքրագոյն հասարակ բազմապատիկը՝ 210. ՞Ո՞ն է իրենց մեծագոյն հասարակ բաժանարարը :

Լուծումն

Որովհետեւ երկու թուոց փոքրագոյն հասարակ բազմապատիկը՝ նոյն թուոց արտադրելոյն՝ իրենց մեծագոյն հասարակ բաժանարարը՝ քանորդն է, ուստի պահանջեալ մեծագոյն հասարակ բաժանարարը՝ նոյն թուոց 1470 արտադրելոյն՝ իրենց 210 փոքրագոյն հասարակ բազմապատիկով քանորդը՝ կ'ըստ այսինքն՝  $\frac{1470}{410} = 7$ . Եւ նոյն թիւերն ալ գանելու համար նախորդ ինդրոյն նման գործողութիւն հասարելով՝ կ'ըստեւալ պատասխաները կ'ունենամ. 7 և 210, 14 և 105, 21 և 70, 55 և 42 :

12. 9ով բաժանական թիւ մը գտնել, որ 10, 15, 21 և 25 թիւերով բաժնուելով՝ 9ական մնացորդ տայ :

13. Երկու մարմին շըջանակի մը վրայ կը քալեն. առաջինը 3 օրէն ամբողջ շըջանակը կը քալէ և երկրորդը՝ 7 օրէն։ Արդ՝ ասոնց երկուքն ալ շըջանակին որևէիցէ մէկ կէտէն ձամբայ ելնեն, քանի օրէն եաբը գարձեալ նոյն կէտին վրայ իրարու կը միանան :

Լուծումն

Յայտնի է որ այս խնդիրը լուծելու համար ովէտք է այնպիսի մէկ կամ շատ թիւեր գտնել, որ 3 և 7 թիւերով բաժանական ըլան. ուրեմն այս խնդրոյն պատասխաններն են 3 և 7 թուոց բազմապատիկները, որք են 21, 42, 63, 84, և այլն։ Վանդի՛, օրինակի համար, 21 օրէն առաջնը շըջանակին վրայ 7 անգամ գառնալով՝ գարձեալ մեկնած կէտին վրայ կը գտնուի և երկրորդն ալ նոյնչափ առեւնենակին վրայ 5 անգամ գառնալով՝ գարձեալ մեկնած կէտին վրայ կը գտնուի։ Ուրեմն երկուքն ալ Ա. անգամ 21 օրէն յետոյ գարձեալ իրենց մեկնած կէտին վրայ իրարու կը միանան, Բ. անգամ 42 օրէն յետոյ, Գ. անգամ 63 օրէն յետոյ, և այլն։

14. Տեղւոյ մը ժողովուրդն իւր այս ինչ տօնել 14 տարին անգամ մը կը կատարէր. ուրիշ մը՝ 18 տարին անգամ մը և երրորդ մը 24 տարին անգամ մը՝ Արդ՝ ենթադրելով որ այս ժողովրդոց երեքն ալ այս ինչ տարին իրենց տօները կատարած ըլլան. ուսափի քանի տարիին ետքն անգամ մ'ալ երեքին տօներն միևնոյն տարւոյ մէջ պիտի հանդիպին։

15. Գտնել երկու թիւեր, որոց գումարը 96 ըլլայ եւ իրենց փոքրագոյն հասարակ բազմապատիկը՝ 280 :

Լուծումն

Դիւրին է ապացուցանել, որ նոյն երկու թուոց մեծագոյն հասարակ բաժանարարն իրենց 96 գումարին և 280 փոքրագոյն հասարակ բազմապատիկին մեծագոյն հասարակ բաժանարարն է (Տ. 154, 187),

սամնկն 8 . 280ը 8ով բաժնելով՝ քանորդը 55 կըլսայ : որ է որուհանչեալ թուաց՝ իրենց մեծագոյն հասարակ բաժանարարով՝ քանորդաց արտադրեալը : Արդ՝ այս քանորդներն իրարու նախնական ըլլալով (Տ. 175) , 55ին երկու առ երկու արտադրիչները կ'ըլսան 1 և 55 կամ 5 և 7 : Բայց 1 և 55 արտադրիչները պէտք է զանց ընել . վանդի  $1 \times 8 + 55 \times 8 > 96$  , եւ միայն 5 և 7 արտադրիչներն առնել , որով պահանջեալ երկու թիւերը կ'ըլսան 5  $\times 8 = 40$  և  $7 \times 8 = 56$  :

Փորձ

$$40 + 56 = 96 \quad \begin{array}{c} 56 \\ \hline 40 \\ 16 \\ 16 \\ \hline 8 \end{array} \quad \begin{array}{c} 1 \\ | \\ 2 \\ | \\ 2 \\ \hline 5 \\ 40 \times 56 \\ \hline 8 \end{array} = 280$$

16. Գտնել երկու թիւեր , որոց գումարը 104 ըլլայ եւ իրենց փոքրագոյն հասարակ բազմապատիկը՝ 336 :

17. Գտնել թիւերը , որ 7ով բաժնուին կ աւելէ նայ , 9ով՝ 5 , 12ով՝ 2 , և 15ով՝ 5 :

18. Ո՞նք է այն թիւը , որ 3ով բաժնուելով՝ 2 մնացորդ կուտայ , 7ով՝ 6 , 9ով՝ 8 , և 12ով՝ 11 :

19. Մարդ մը 1 , 2 եւ 5 ֆրանքնոցներ ունէր , զորս հաշուելով՝ տեսաւ որ այս դրամաց ամէն մէկ տեսակովն ալ կրնայ իւր նպարավաճառին ունեցած պարտքն ամբողջապէս հատուցանել . առ նուազն որչափ կը պարտէր :

20. Գտնել 2000էն փոքր մէկ կամ շատ թիւեր (եթէ շատ կան) , որ 3ով , 4ով կամ 5ով բաժնուելով՝ 1 մնացորդ տան , և 7ին ալ բազմապատիկներն ըլլան :


21. Հովուի մը հարցուեցաւ թէ՝ քանի՞ ոչխար ունիս . պատասխանեց , եթէ 8 առ 8 համրեմ , 6

հատ կ'աւելնայ . իսկ եթէ 11 առ 11 համրեմ , 7 հատ կ'աւելնայ : Առ նուազն քանի՞ ոչխար ունէր :

22. Թղթատար շոգենաւ մը միշտ 6 օրն անգամ մը կը մեկնի , ուրիշ մը՝ 10 օրն անգամ մը , և երրորդ մ'ալ՝ 9 օրն անգամ մը : Ասոնք երկուշաբթի օր մը ամէնքն ի միասին մեկնեցան . արդ՝ կը պահանջուի գիտնալ թէ՝ որչափ ժամանակէն յետոյ գարձեալ երկուշաբթի օր մը ի միասին սիստի մէկնին :

## ՎԵՐՁ

ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐՈՅ



# ՅԱՆԿ ՆԻՒԹՈՑ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

### ԱՄԲՈՂՋ ԹԻՒՔ

	ԵՐԵՎ
<b>Սահմագիտելիք . . . . .</b>	<b>7</b>
Թուարկութիւն . . . . .	9
Թուակաղմութիւն . . . . .	9
Թուախօսութիւն . . . . .	9
Կրթութիւնք (Թուախօսութեան) . . . . .	19
ուագրութիւն . . . . .	20
ըթութիւնք (Թուագրութեան) . . . . .	28
<b>Աշխի</b>	
<b>մխագիտելիք . . . . .</b>	<b>30</b>
Յաւելումն . . . . .	32
ործածութիւն յաւելման . . . . .	35
Փորձ յաւելման . . . . .	36
Կրթութիւնք (յաւելման) . . . . .	38
Յաւելման վրայ խնդիրներ . . . . .	38
Բարձումն . . . . .	41
Գործածութիւն բարձման . . . . .	44
Փորձ բարձման . . . . .	46
Կրթութիւնք (բարձման) . . . . .	47
Բարձման վրայ խնդիրներ . . . . .	48
Բազմապատկութիւն . . . . .	49
<b>Աղեւսակ բազմապատկութեան . . . . .</b>	<b>51</b>



Գործածութիւն բազմապատկութեան . . . . .	58
Փորձ բազմապատկութեան . . . . .	61
Կրթութիւնք ( բազմապատկութեան ) . . . . .	63
Բազմապատկութեան վրայ խնդիրներ . . . . .	63
Բաժանումն . . . . .	66
Գործածութիւն բաժանման . . . . .	78
Փորձ բաժանման . . . . .	85
Կրթութիւնք ( բաժանման ) . . . . .	91
Բաժանման վրայ խնդիրներ . . . . .	92
Ամբողջ թուոց չորս գործողութեանց վրայ զանազան խնդիրներ . . . . .	94

### ՅԱՏԿՈՒԹԻՒՆՔ ԹՈՒՈՑ

Բաժանականութիւն . . . . .	115
Կրթութիւնք ( բաժանականութեան ) . . . . .	125
Նախնական և արտադրեալ թիւք . . . . .	128
Կրթութիւնք ( նախնական և արտադրեալ թուոց ) . . . . .	135
Մեծագոյն հասարակ բաժանարար . . . . .	135
Կրթութիւնք ( մեծագոյն հասարակ բաժան արարի ) . . . . .	154
Փոքրագոյն հասարակ բազմապատիկ . . . . .	159
Կրթութիւնք ( փոքրագոյն հասարակ բազ մապատիկ ) . . . . .	166

---



1094

2013

«Ազգային գրադարան»



NL0065188

